

Մ ի ռ Ն



Մ • ՏԱԿՈՐԵԱՆՆ ՎԱՆԻ ՏԱՅՈՑ ՑԵՐՈՒՍԱԴԵՄ

«سیون» مجله ارمنیه شهریه ، دینیه ، ادبیه ، ثقافیه ، لغه و البیان .
 "SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

	<u>Երես</u>
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
«Հարաւային Կողմն Աշխարհի»	Շ.
Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանի այցելութիւնը Հարաւային Ամերիկա	309
Հաղորդագրութիւն Մայր Աթոռոյ Դիւանէն	346
Ս. ԳՐԱԿԱՆ	
— Օտարականը	Ե. 347
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Քրիստոնէական եկեղեցւոյ Առաջին Դժուարութիւնը	ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ 351
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— Տեսիլ Թիֆլիզի Մէջ	Մ. ԱԹՄԱՃԵԱՆ 356
— Կը Նայիմ Կեանքին	Գ. ՃԱՐՏԱՐ 358
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Անանիա Հակարոս Կաթողիկոս	ՀԱՅԿ ՊԷՐՊԷՐԵԱՆ 360
— Սեբաստացի Գրիչ Արիստակէս	ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ 364
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ	
— Ծովուց Վանք Ի Տլուք	Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ 366
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ	
— Եկեղեցականք — Բեմականք	368
— Պաշտօնականք	370
Վերադարձ Հոգշ. Տ. Կիրեղ Վրդ. Գաբրիկեանի	371
Բարեպաշտական նուէրներ	371
Ցանկ նիւթերու 1964 Տարեշրջանի	373

ՍԻՈՆ - ի Տարեկան Բաժնեգրինն է,
 բոլոր երկիրներու համար, Անգլ. Շիլին 20
Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem (Jordan)

— ≡ Ս Ի Ո Ն ≡ —

ԼԸ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1964

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 11 - 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ՀԱՐԱԻԱՅԻՆ ԿՈՂՄՆ ԱՇԽԱՐՀԻ»

Երուսաղէմի Հայոց Ամենապատիւ Պատրիարքը իր գահակալութեան չորրորդ տարուան վերջաւորութեան, այցելութեան ելաւ Սփիւոֆի գաղութներուն: Պարագաներն ուզեցին որ Պատրիարքական առաջին նախապահորդութիւնն ու այցելութիւնը ըլլայ «հարաւային կողմն աշխարհի» Հայութեան, ամենէն հեռաւոր Հայ գաղութներուն Արժանքինի, Պրագիլի և Մոնթեվիտոնոյի:

Բարեպատեհ այս այցելութիւնը առիթ եղաւ որ ուշադրութիւնները լուսարձակուին գաղութներու վրայ՝ որոնք քիչ անգամներ խօսքի առարկայ կ'ըլլան մամուլի մէջ: Մինչդեռ վերոյիշեալ գաղութները բազմաթիւ պատնառներով և իրաւունքներով պէտք էր վաղուց նուաճած ըլլային հեռաւորութիւնները, մօտենալու մեր սրտին:

Աշխարհի չորս ծագերուն ցրուուած գաղութներէն, իր ներքին նկարագրով և ազգային դիմագծով՝ Հարաւային Ամերիկայի Հայութիւնը ամենէն աւելի նման է Միջին Արեւելեան մեր գաղութներուն: Նման այն աստիճան՝ որ կարծէք Պէյրութէն տակաւին նոր փրցուած կտոր մը ըլլար Պուէնոս Այրէսի Հայութիւնը, և Հալէպէն նոր հասած ըլլար՝ Սան Բաւոյի գաղթականութիւնը. Հայու նոյն տիպարները, լարուած ազգային նոյն մտահոգութիւններով, խմբուած եկեղեցական նոյն մթնոլորտին մէջ և կրթական նմանօրինակ հաստատութիւններու շուրջ, հարագատ մասեր մեր արիւնին և միսին:

Այսպիսի Հայութիւն մը միայն կրնար յանուն իր տոհմիկ զգացումներուն բացառիկ պատիւով ընդունիլ բարձրաստիճան հիւրը, որ կու գար ոչ միայն հաւատքի մայրաքաղաքէն և օծեալ երկրի սրբութիւններէն, այլ նաեւ ազգային հպարտութեան այն խարիսխէն, որ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանն է, իր դիրքով և իրաւունքներով: Բազմութիւնը որ լեցուցած էր Պուէնոս Այրէսի օդակայանը, փաստն եղաւ տոհմային այն ազնիւ և հարագատ շունչին, որ մեր ժողովուրդին յարգանքի ազնիւ տուրքըն է եղած միշտ իր եկեղեցիի պետերուն և ազգային երախտաւորեալներուն նկատմամբ:

Պէտք չկար այցելելու եկեղեցիներն ու դպրոցները, գիտնալու համար թէ հեռաւոր Երուսաղէմով իրանդավառուիլ և մեր եկեղեցւոյ իշխանաւորը պատուել գիտցող ամբոյսները, իրենց բնակարաններէն առաջ, բարձրացուցած են իրենց հոգիին և սրտին տունը՝ հոն անմար պահելու համար իրենց հաւատքն ու գիրը:

Եւ սակայն, անակնկալներու այս երկրին մէջ, անակնկալ մը եղանոյսութիւնն ու պատկառելիութիւնը Պուէնոս Այրէսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին, ուր առաջնորդուեցաւ Պատրիարք Սրբազանը: Հայկական հարագատ կաթուղիկէն, ձօնուած հաւատքի Լուսաւորիչին, քարացած աղօթք մը ինչպէս: Գեղեցիկ է արդարեւ Պուէնոս Այրէսի Արքեպիսկոպոս Մայր Տանարը իր կառոյցով և ներքին անշօշափելի պարունակութեամբ:

Այլապէս գեղեցիկ է նաեւ յարակից սրահը՝ այնքան թելադրական իր անունով՝ ՀԱՅ ԿԵԴՐՈՆ: Հայկական կեանքի բազմերես արտայայտութիւնները կազմող բոլոր կազմակերպութիւններուն, եկեղեցական, երիտասարդական, հայրենակցական, կուսակցական, մշակութային և դպրոցական կեանքի կեդրոնն է ան, բառին ամբողջ իմաստով: Որովհետեւ Արտասահմանի իրականութեան մէջ, Պուէնոս Այրէսի մէջ միայն Հայը մէկ կեդրոն ունի, ուր կը միանան Ազգին բոլոր ուժերը գործակցութեան և ներդաշնակութեան գեղեցիկ նիգի մը մէջ:

Պուէնոս Այրէսի Հայ համայնքը, Հարաւային Ամերիկայի մեծագոյնը իր քիւով, գտած է գաղտնիքը գաղափարական տարակարծութիւնները ենթարկելու գաղութի հասարակաց շահերուն, փոխանակ ենթարկուելու անոնց: Հայց. Առաքելական եկեղեցւոյ Հոգաբարձութեանց Կեդրոնական Վարչութիւնը, ղեկավար բարձրագոյն մարմինը, իր մէջ առած է Ազգին բոլոր հոսանքներու ներկայացուցիչները անխտիր և ստեղծած՝ անվիճելի հեղինակութիւն մը: Երեւոյթ մը, որ կը մնայ, դժբախտաբար, եզակի Արտասահմանեան մեր իրականութեան մէջ, պատիւ բերելով Արժանքի նահայութեան:


Եւ ասիկա, մեծաւ մասամբ, շնորհիւ պատկառելի և իմաստուն այն անձնաւորութիւններուն, որոնք իրենց հեղինակութիւնը ի սպաս դրած են, երկար տարիներէ ի վեր, Հայկական կեանքը ամբողջական գործակցութեան կեանքի մը վերածելու սրբազան առաքելութեան:

Կակնարկենք Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Պրն. Արմէն Գեբրկամալիի և Պրն. Գէորգ Սարաֆեանի նման անձնաւորութիւններու, որոնք առաջին ձեռքերով բռնած են մեր ազգային կեանքի կշիռը Պուէնոս Այրէսի մէջ:

Շնորհիւ համերաշխ մթնոլորտին, գաղութին ուժերը, տարօրինակ պրկումով մը, վեր բռնած են նաեւ դպրոցը: Թափը, որով կը տարուի դպրոցաշինութիւնը, լաւագոյն գրաւականն է որ երէկուան երազները այսօրուան իրականութիւնն ու վաղուան ապահովութիւնը ըլլան:

Առաջնորդարանին կից՝ Արսլանեան Ազգային Վարժարանը իր նոր շէնքով և ամէն տարի զինք շրջապատող շէնքերու կցումով, պատկառելի հաստատութեան մը հասնելու ամէն վստահութիւն կը ներշնչէ:

Նիւթական ապահովութեան կոթնած, Արսլանեան Վարժարանը արժեցուցած է իր վրայ դրուած յոյսերը, և իր կրթական ու դաստիա-



բակչական մակարդակով Սփիւռֆի մեր լուսագոյն կրթարաններէն ոչինչով կը մնայ վար: Հայկական և Արժանք-ինեան կրթական ծրագիրներու ներդաշնակ գուզընթացութեամբ, վարժարանը իր աշակերտութեան կը ջամբէ: Մանկապարտէզի և Նախկրթարանի կրթութիւն մը, որ մէկ կողմէն կը զինէ գայն երկրի պայմաններուն համաձայն, և միւս կողմէն կը լեցնէ անոնց հոգին Հայկական հիմնական կրթութեան մը բարիքներով: Լեզուն, գրականութիւնը և պատմութիւնը պարզ դասընթացներէ անդին, դպրոցին ապահոված են Հայկական համակրելի մթնոլորտի մը ամբողջ ջերմութիւնը:

Խանդավառիչ է երիտասարդ ուսուցչական կազմին և դպրոցի տեսուչ՝ Հոգժ. Տ. Յարութիւն Ծ. Վրդ. Մուշեանի նուիրածութիւնը, և դպրոցական գործի մէջ ձեռք բերուած տարիներու փորձառութիւնը անգամ մը եւս փաստը կու տայ թէ «մարդ է որ գործէ գերկիր»: Եւ թող ներուի այստեղ արդար գոհունակութեամբ արձանագրել որ Յարութիւն Ծ. Վարդապետը, մեր միաբանը, երուսաղէմի այն բազմաթիւ եկեղեցականներէն է, զորս տասնամեակներէ ի վեր Հայ երուսաղէմը առաքած է աշխարհի չորս ծագերուն, հոգալու համար գաղութներու հոգեւոր և կրթական մատակարարութիւնը:

Այլապէս միտքարական է և հիացում առթելու չափ տպաւորիչ՝ Խրիմեան վարժարանը, իր ազգային մթնոլորտով: Սեփէրեանի մեկենասութեամբ կառուցուող շէնքը շուտով պիտի գայ ամբողջացնելու Խրիմեան վարժարանը իր նւիրական և կրթական ամբողջական սարուածով: Արսլանեան վարժարանը քաղաքի կեդրոնին մէջ, իսկ Սեփէրեան վարժարանը գետին միւս կողմը, ժողովրդային այն քաղաքսին մէջ ուր հաւաքուած հոծ Հայութիւնը իր «Հայ Կեդրոն»ը կը նկատէ «Խրիմեան» այս յարկը, երկու բեւեռներն են Պուէնուս Այրէսի մշակութային և կրթական կեանքին:

Դպրոցներու կողքին, Հարաւային Ամերիկայի մեր գաղութներուն մէջ ուշագրաւ են նաեւ բազմաթիւ միութիւններու, յանձնախումբերու և մամուլի բազմատեսակ գործունէութիւնները, որոնք գաղութի կեանքը կ'երանգաւորեն իր բոլոր երեսներուն վրայ:

Եւ անոնց բոլորի համերաշխ գործակցութեան ետին կայ անտարակոյս քաղցր անձնաւորութիւնն ու իմաստուն կեցուածքը Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարգէն Ս. Արքեպս. Ապատեանի, որ յաջողած է իր անձին համակրելիութիւնը կեդրոն ընել, իրարու հետ հաշտ պահելու այլապէս այլամերժ այն ձգտումները, որոնք Հարաւային Ամերիկայի Առաջնորդարանը բարձրացուցած են համազգային կեդրոնի մը հեղինակութեան:

Գերաշնորհ Տ. Բարգէն Արքեպս. Ապատեանը, որուն քահանայութեան 25-ամեակը տօնուեցաւ Պուէնուս Այրէսի մէջ, ի ներկայութեան և նախագահութեան Ամենապատիւ Պատրիարք Սրբազանին, որ իր ուսուցիչը եղած է և իրեն կապուած սերտ բարեկամութեամբ, մին է մեր այն

եկեղեցականներէն, որ իր ֆաղցրամտութեամբ և իմաստուն վարչագիտութեամբ գիտէ անխտրական ըլլալ, շահելու համար բոլորի համակրանքը և ատով պարտադրելու իր եկեղեցականի հեղինակութիւնը բոլորին:

Իր թեմական, ազգային և կրթական կազմակերպութիւններով, Հարաւային Ամերիկայի Հայութիւնը այսօր մեր ամենէն ուշագրաւ և կենսունակ գաղութներէն մին է: Կամֆի և աշխատութեան ցեղային բարի յատկութեանց շնորհիւ, գաղութը այսօր իր մէջ կը հաշուէ ոչ միայն նիւթական պատկառելի արժէքներու տիրացած բազմաթիւ անհատներ, այլ նաև անոր բարոյական և մտաւոր մտահոգութիւններով տոգորուած անձնատրութիւններ, որոնք հաւատարիմ իրենց ցեղի մեծ աւանդութիւններուն, կ'ընեն իրենց կարելին՝ օժտելու տեղւոյն Հայութիւնը կրօնական և կրթական հաստատութիւններով, արծարծ և տեսական պահելու Հայ հոգին հեռաւոր այդ ակերտուն վրայ:

Ամեն. Պատրիարք Սրբազանին այցելութիւնը առիթ եղաւ որ տեղւոյն Հայութեան մէջ ինքնաբերաբար արթննայ Ս. Յարութեան Տանարի նորոգութեան իրենց ազգային տուրքը տալու զգացումը:

Պուէնու Այրէսի, Սան Բաւոյի և Մոնթեվիտոնոյի մէջ կազմուեցան յատուկ յանձնախումբեր, Ս. Յարութեան Տանարի համազգային հանգանակութեան յաջող ընթացքը շարունակելու համար Հարաւային Ամերիկայի մէջ:

Ինքնաբույս և իշխանավայել մղումով մը, ամէն գաղութի մէջ գտնուեցան ղեկավար ազգայիններ, որոնք հանգանակութեան սկզբնատրութիւնը վերածեցին մեծ յաջողութեան մը:

Հիւսիսային Ամերիկայի ծանօթ առատաձեռնութեան և մեր համազգային կարիքներուն անխտրականօրէն հասնող գաղութին չափով եղաւ Հարաւային Ամերիկայի արդիւնքը, ինչ որ անգամ մը եւս կը փաստէ թէ ամէն երկինքի տակ նոյնն է Հայը իր ազգային զգացումի ջերմութեան և գոհողութեան ոգիի մեծութեան մէջ: Տակաւին մի քանի տասնեակներ առաջ հացի և երդիքի կարօտ գաղթականութիւնները գաղութներ են այժմ, ուր անած բարիքը կը բաշխուի անձերէն վեր՝ Ազգային այն ամբողջութեան, որ ովկէանոսներէն ու տարածութիւններէն վեր ձեռք ձեռքի կը հասցնէ ներքին այն խոր գիտակցութեամբ՝ թէ հեռաւորութիւնները անգոր են Հայկական ամբողջութիւնը կտրատելու մեր զգացական աշխարհէն ներս և համազգային կարիքներուն դիմաց: Ըլլանք Ամերիկաներու, Եւրոպաներու կամ Ասիաներու մէջ, մէկ Ազգ ենք՝ որքան ատեն որ մեր ազգային զգացումը գիտէ նուանել անջրպետներն ու միաձուլել մեր զգացումները հաւաքական գիտակցութեան մը մէջ:

Խորապէս զգացուած այդ գիտակցութիւնը ենթահողն է Հարաւային Ամերիկայի կեանքին և պիտի չգարմանանք որ նոր նուանումներով և գօտեպիւնդ յառաջդիմութիւններով սփռուեցան մեզ:

«Օրհնեցի, պահպանեցի և նախախնամեալ պահեցի հարաւային կողմն աշխարհի...»:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ Ն. ԱՄԵՆԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Տ. ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆԻ

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ ՀԱՐԱԻԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

ԺԱՄԱՆՈՒՄ .

Կիրակի, 1964 Յուլիսի 12-ին Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Արքեպս. Տէրաւթեան ժամանեց

Վարչութեան կրկնակ հրաւերներուն: Հայ Երուսաղէմի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով կ'արձանագրուէր Պատրիարքի մը կողմէ այսքան հեռաւոր երկրի մը տրուած այցելութիւնը: Ն. Ամենա-



Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հօր դիմաւորութեան եկած խումն բազմութեան մաս մը, Էսէյսայի օդակայանին մէջ:

Պուէնոս Այրէսի Էսէյսայի օդակայանը՝ այցելութիւն մը տալու Հարաւային Ամերիկայի Հայ դպրութիւններուն: Ն. Ամենապատուութիւնը իր անդրանիկ այցելութիւնը կու տար Հարաւային Ամերիկայի Հայութեան՝ ընդառաջելով Հարաւային Ամերիկայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Եպս. Ապատեանի և Թեմի Կեդրոնական

պատուութեան կ'ընկերանար Երուսաղէմի Պատրիարքարանի Դիւանապետ Հոգշ. Տ. Շահէ Վրդ. ԱՏէմեան: Պուէնոս Այրէսի Հայութիւնը, հազարներու հասնող թիւով մը խանուած էր օդակայան՝ դիմաւորելու համար Սուրբ Երկրի Հայ Պատրիարքը: Բազմութիւնը կը զլխաւորէին Գերշ. Կաթողիկոսական Պատուի-

րակը, Կեդրոնական Վարչութեան անդամները, Եկեղեցւոյն զատը, ինչպէս նաև օտար քրիստոնէայ համայնքներու ներկայացուցիչները: Բուսն ծափահարութիւններու և խանդավառ միտոյթրտի մէջ՝ օղանաէն իջնելէ և աւանդական աղն ու հացը օրհնելէ ետք, Պատրիարք Արքայանք ուղղուեցաւ օղակայանի հիւրասենեակ, ուր իր առաջին սպասարութիւնները յայտնեց տեղական թերթերու թղթակիցներուն և ռատիոկայանի ու հեռատեսիլի ներկայացուցիչներուն: Աննկարագրելի սրբուրութեան մէջ կազմուեցաւ անվերջանալի շարքը ինքնաշարժներու, որ դանդաղօրէն կտրեց օդակայանէն քաղաք տանող ճամբան, մինչև

ուրակը բարի դալուստ մաղթեց և ն. Ամենապատուութեան յանձնեց Ս. Էջմիածնէն հասած հեռուեայ հեռագիրը:—

Ն. Ամենապատուութիւն

Պատրիարք Եղիշէ Արքեպոս. Տերտերեան.

Սիրով կ'ողջունենք Ձեր ժամանումը Հարաւային Ամերիկա: Հանեցէ՛ք բաշխել մեր հաւատացեալ ժողովուրդին նաև Մեր օրինութիւնը Սուրբ Էջմիածնէն: Չեզ լիակատար յաջողութիւն:

ՎԱԶԳԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Պատրիարք Արքայանք, յայտնապէս լող-



Կեդրոնական Վարչական Խորհուրդի անդամներ և Եկեղեցական դատարանի անդամները մէջ, օրհնելի աւանդական աղ ու հացով:

Առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին: Եկեղեցիէն դուրս թէ՛ ներս խոնուած բաղձութեան մէջէն Եկեղեցականներու և զպիւրներու թափօրը «Հրաշափառ» երգեցողութեամբ Պատրիարք Արքայանք առաջնորդեց Ս. Անդան, ուր կարճ արարողութենէ մը ետք Գերբշ. Կաթողիկոսական Պատ-

դացուած շեշտով, շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն՝ իրեն եղած խանդավառ ընդունելութեան համար, առաւ Ս. Երկրի Աստուածակոխ վայրերու օրհնութիւնը, ԱՅակոբեանց զինուորեալ Մխարանութեան սղջոյնը, ինչպէս նաև Յորդանանի իրենց հարապատ կերպայններուն, ու քայքայուն սէրը:

Ազգայնական-Սոցիալիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Կարգադրության համար լինելու Արժանիքների Կատարման Կարգի ղեկավարի աշխատանքների համար Կրթության Գործերու Վսեմ. Նախարարին փոխանորդը՝ Տ. Բարսեղյան Ռաֆայելի:

Օգտակարան սկսելու մինչև Առաջնորդարան, ինչպես նաև Առաջնորդարանին մէջ, Պատրիարք Սրբազանին հետևեցան Պապական Այլընտրուկ թերթերուն թղթակիցները և ստախոսական ու հեռատեսիլի ներկայացուցիչները, որոնք յատուկ հետաքրքրութեամբ մը կ'ուզէին լսել Հայ Եկեղեցւոյ նուիրագետական Աթոսներէն մէ-

թղթակիցներու հետաքրքրութիւնը կը կեղրանանար գլխաւորաբար Ն. Սրբութիւն Պօղոս Զ. Պապի Երեսօտեմ աշխարհեան երբիստանայ եկեղեցիներու փոխարարութեան վրայ: Պապական Այլընտրութեան թերթերը՝ «Լա Նասիոն», «Լա Բրենցա», «Կարիէ», «Էլ Մունտո», Ն. Ամենապատուական յայտարարութիւններէն ընդդէմըն բրիտանայ եկեղեցիներու մերձեցման, գործակցութեան և բազմալի վերամիացման ատնութեամբ արտայայտած լատեսութիւնը: Պատրիարք Սրբազանը բաւի միջի աշտը՝ «Ամբողջ խնդիրը հասկացողութեան հարց է. կարևորը այն է որ այժմ ընդ կեղեցիները միութիւն կը ցանկան:



Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հայրը Արժանիքնի հողին վրայ, Հարաւային Ամերիկայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարսեղյան Արքեպս. Ապատեանի հետ:

կուն մեծ ներկայացուցիչն խօսքերը: Տեղական թերթերը նախորդ օրերուն արդէն ծանուցած էին Պատրիարք Սրբազանի մտայնութեամբ ժամանակն լուրը, իսկ յաջորդ օր ատանձին և երկար յօդուածներով հրատարակեցին Նորին Ամենապատուութեան լուսանկարը, կենսագրութիւնը և իր ժամանման աթիւ ըրած յայտարարութիւնները:

Մենք հիմնական տարակարծութիւններ չունինք Կաթողիկ եկեղեցիին հետ. ընդհակառակը, կը պահանջն ընեն և մի հաւատքը և ուրախութեամբ կը տեսնենք թէ վատիկանի Բ. Ժողովը կ'ուզէ գերանցել Կաթողիկ եկեղեցիի պահպանողական դիրքերը ու ներքին մղումով մը կը ձգտի դէպի բրիտանայ եկեղեցիներու վերամիացումը»:

ԲԱՐԻ ԳԱՆՈՒՍԻ ՃԱՇԿԵՐՈՅԹ.

Գիշերը, Պատրիարք Սրբազանի այցելութեան առթիւ յատկապէս կազմուած Ընդունելութեան Յանձնախումբը և Հայ Առաքելական Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութիւնը մեծ ճաշկերոյթ մը սարքած էին «Հայ Կեդրոն»ի սրահին մէջ, ի պատիւ Սրբազան Հիւրին: Օրհնաբեր այս այցելութեան առթիւ Պուէնոս Այրէսի Հայ դպրութիւն զգացած ուրախութիւնը արտայայտող բարի գալուստի ջերմ խօսքեր արտասանեցին Հ. Ա. Ե. Երիտ. Կազմակերպութեան Ատենապետ Տբթ. Անդրանիկ Ա-

ւոյ Հոգաբարձութեան Կեդրոնական վարչական Խորհուրդի և Արժանքինի Հայ համայնքին կողմէ մեծ հաճոյքով կու գանք Ձեզի բարի գալուստ մաղթելու: Կը յուսամք որ Ձեր հովուական այս բարեբաստիկ և օրհնաբեր այցելութեամբ, մօտէն պիտի ծանօթանաք մեր հայրենասէր և ջերմեռանդ գաղութին, որուն անդամները կը բաղկանան գրեթէ քրքական եարազանէն մագապուրծ բեկորներէ, որոնք եկած են իրենց օճախները վերաշինելու Հարաւ. Ամերիկայի այս բարի և եիւրասէր երկնակամարին տակ՝ միշտ կառչած մնալով իրենց եկեղեցական և ազգային սրբութիւններուն:



«Հայ Կեդրոն»ի Սրահին մէջ ի պատիւ Ն. Ամենապատուութեան սարքուած նաշկերոյթի պատուոյ սեղանը:

Հոպահեան, Եկեղեցասէր Տիկնանց Կազմակերպութեան Փոխ-Ատենապետուհի Տիկն. Հրանուշ Պալեան և Պատ. Կեդրոնական Վարչութեան կողմէ Տիար Գ. Սարաֆեան, որուն ուղերձը կու տանք ստորեւ:—

Ամենապատիւ Սրբազան Հայր,
Հայաստանեայց Առաքելական Եկեղեց-

Հայ ժողովուրդը ուր որ ալ երբայ, միշտ սիրով և երկիւղածութեամբ կը յիշէ Ս. Երուսաղէմը, Քրիստոնէական հաւատքի միջազգային կեդրոնը, ուր՝ կատին և Օրբոտոֆս եկեղեցիներու հետ համահաւասար իրաւունքներու դարաւոր պաշտպանը հանդիսացած է Հայոց Պատրիարքութիւնը: Արժանքինահայութիւնը մասնաւոր ե-

րախտագիտական պարտք ունի հանդէպ Ս. Յակոբեանց Միաբանութեան, որովհետեւ անոր ծոցէն սնած և դաստիարակուած պարտանանաչ եկեղեցականներ յանձն առած են հաւատքի լոյս և հոգեկան մխիթարութիւն բերելու մինչեւ այս հեռուոր արժեքը: Անոնցմէ առաջինը եղած է Հայր Յարութիւն Ծ. Վրդ. Մուշեանը, որ փայլ տուած է մեր եկեղեցական արարողութիւններուն իր ձայնով և ֆարոգներով ու սատար հանդիսացած՝ մեր դպրոցներու Հայեցի դաստիարակութեան:

Երկրորդը՝ Սիոն Արքեպս. Մանուկեանը, որպէս Կաթողիկոսական Պատուիրակ՝ գաղութիս համերաշխ գործակցութիւնը ամրացուցած է: Հիմա, Նախախնամութեան բարեհան կարգադրութեամբ, ունին մեր արժանաւոր հոգեւոր հովիւր, յանձնու Քարգէն Եպս. Ապատեանի, իր կոչումին գիտակից անբասիր եկեղեցական պետին, որ մղիչ ուժը կը հանդիսանայ մեր եկեղեցական և կրթական գործունէութեանց:

Գոհունակութեամբ կ'ուզենք յիշել որ մեր գաղութն ալ մասամբ իր պարտականութիւնը կատարած է հանդէպ Հայ Երուսաղէմի, երբ անոր նուիրակները երկու տարբեր առիթներով այցելեցին մեզի մասնաւոր առաքելութեամբ. վստահ ենք որ եթէ դարձեալ առիթը ներկայանայ մեր ժողովուրդը սիրով պիտի գիտնայ հատուցանել իր պարտքը, որովհետեւ ան խորապէս գիտակից է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան եկեղեցանուէր և ազգօգուտ գործունէութեան Սփիւռքի մէջ:

Գեղեցիկ գուգադիպութեամբ, այսօր կը տօնենք մեր եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութեան 11րդ. տարեդարձը. Կեդրոնական Վարչութեանս կողմէ մեր սրտագին շնորհաւորութիւնները կը յայտնենք, որպէսզի լաւագոյնս յառաջ տանին իրենց առաջադրութիւնները:

Սիրելի անակնկալ մը եղաւ անշուշտ մեր բոլորին համար՝ իբրեւ պատուոյ հիւր ներկայութիւնը մեր մէջ աշխարհի շախմատի ակոյտեան Տիգրան Պետրոսեանի, մեր հարագատ երօր, որ սիրով ընդառաջեց մեր հրաւերին՝ մեզի սեղանակից ըլլալու

հայկական այս ջերմ յարկին տակ և մասնակցելու մեր երբեակ ուրախութիւններուն: Մենք իրմով սեղանակից եղանք այս գիշեր մեր հայրենիքի բոլոր եղբայրներուն և հոյրերուն. այս ազնիւ վերաբերմունքին համար երախտապարտ ենք իրեն և սրտանց կը ցանկանմք լաւագոյն յաջողութիւններ:

Ապա, Հարաւային Ամերիկայի Կաթ. Պատուիրակ Գերշ. Տ. Քարգէն Եպս. Ապատեանի հրաւերին պատասխանելով, խօսք առաւ Ն. Ամենապատուութիւնը և ըսաւ. —

Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակ Հարաւային Ամերիկայի, Հոգեշնորհ եղբայրներ Եւ սիրելի ու պատուական հարագատներ.

Եթէ ըսեմ թէ այս իրիկուն խորապէս յուզուած եմ, ըսած պիտի չըլլամ ձեռական այն խօսքերէն մէկը, գոր առհասարակ նման առիթներով կ'ըսեն:

Յուզուեցայ նախ ձեր բոլորի այս պատուական ներկայութենէն. յուզուեցայ մասնաւոր այն խօսքերէն՝ գորս երիտասարդութեան, վարչութեան, կանանց ներկայացուցիչները և մանաւանդ ձեր և մեր սիրելի Գերշ. Քարգէն Սրբազանը ըրին այս առիթով:

Նշանաւոր ֆարոգիչ մը, ակնարկելով Աւետարանի մէջ յիշատակուած Կանայի հարսանիքին, ըսած է շատ յանդուգն կերպով թէ այդ օրը ջուրը գինիի չփոխուեցաւ, այլ մարդիկ, այդ սեղանին և մեր Տիրոջ շուրջ, իր աշակերտներու խումբին հետ միասին, այնքան ուրախ էին, այնքան իրենց մտածումները իրարու խառնուած էին, այնքան իրենց զգացումները մէկ էին, որ ջուրը իբրեւ գինի խմեցին: Եւ իրապէս այսօր, այս սեղանին վրայ մեզի համար գինին՝ որ իբրեւ խորհրդանիշ կը գործածուի, ոչինչ կրնայ աւելցնել մեր այն խանդավառութեան, որ մեզմէ մեզի կու գայ, բոլորէս ըլլած ըլլալուն համար:

Եթէ ուզեմ ոչ թէ իբրեւ պատգամ, այլ պարգապէս իբրեւ պատգամաբեր պատգամ մը տալ նախ մեր երիտասարդութեան՝ որուն ակնարկուեցաւ, և յետոյ բոլորիդ, պիտի ըսեմ թէ մեծագոյն պատգամը ժողո-

վարդի մը կեանքին մէջ երիտասարդութիւնն է: Այսինքն խարսխարս այն ուժը, որ ժողովուրդի մը երկարեայ և պողպատեայ սղակաբար կը կազմէ: Այն՝ ինչ որ ազգի մը ներկան է: գերագոյն ըզմանքը ներկային մէջ և ժողովուրդին վաղուան երազը: Ժողովուրդներ մեծ են, առոյգ ու կայտառ՝ երբ իրենց երիտասարդ սերունդը գիտակից է և ուժով:

Այս պահուս միտքս կու գայ Պօղոս առաքեալի խօսքը՝ իր Տիմոթէոս աշակերտին ուղղուած, թէ «Հաւատքս պահեցի»:

Տարիները Պօղոս առաքեալէն առած էին իր պայծառ մանկութիւնը, իր կրակէ երիտասարդութիւնը: Ան, իր կեանքին ընթացքին, Միջին Արեւելէն սկսեալ մինչեւ Եւրոպայի հեռուոր ծայրերը նուաճած էր, ստեղծելով քրիստոնէական հօգօր կայսրութիւնը: Այդ բոլորը սակայն իրեն չէին խօսեր իր ծերութեան, իրբեւ գերագոյն պարծանք, իրեն կը խօսէր այն՝ թէ ինք կրցած էր պահել իր հաւատքը: Այսինքն փունջը այն նշմարտութիւններուն, որոնք իրեն աւանդուած էին և որոնք կու գային քրիստոնեայ անցեալէն:

Սիրելի հարագատներ, և մանաւանդ պատուական երիտասարդներ, մեր կեանքին մէջ կրնանք մեծահարուստներ ըլլալ և պարծենալ թէ նիւթական կացութիւն մը ստեղծած ենք. առիկա շատ լաւ բան է, յաջողութիւն մըն է կեանքին մէջ: Ուրիշներ կրնան պարծենալ իրենց նարպիկութեամբ, դիւանագիտութեամբ, թէ կրցած են մեծ խաղեր խաղալ և գործեր կարգադրել: Տակաւին ուրիշներ կրնան պարծենալ իրենց տաղանդով, գիտութեամբ, թէ կրցած են կեանքին բերել ափ մը բարիք և կաթիլ մը լոյս: Այս բոլորը կը պատկանէին Պօղոս առաքեալին, սակայն ինք այդ կարողութիւններով չէր պարծենար, այլ կը հպարտանար՝ յայտարարելով թէ կրցած էր պահել իր հաւատքը:

Սիրելի երիտասարդներ. մեզի ալ մեր անցեալէն, մեր իմաստուն ժողովուրդի ժառանգութենէն, մեր եկեղեցւոյ անհուն և սրբազան գանձարանէն աւանդներ տրուած են, պարգևներ, արժէքներ: Եթէ կարեւորանք զանոնք պահել և փոխանցել մեր յաջորդ սերունդներուն, ծառայած կ'ըլլանք

մեր եկեղեցիին և մեր ժողովուրդին:

Մարդիկ կան որոնց հաւատքը և գաղափարները բոշոյնի բոշին կը նմանին, ամէն եղանակին շինուելու և քանդուելու համար: Զօրաւոր անհատներ պէտք են, որպէսզի կարենան իրենց մէջ անբեղելի իրենց ցեղին, ժողովուրդին ու եկեղեցիին ամբողջական ժառանգութիւնը: Այդ ժառանգութիւնը, որ մեզի եկած է՝ բանկ է մեզի համար: Ժառանգութիւնը, որ մեր ժողովուրդին ու նախահայրերուն նուաճումներովը եղած է, հրաշալի է մեզի համար ու կրնանք մեր արժէքներու կշիռով պարծենալ և ամենալոյս ժողովուրդներու հետ միասին ըսել թէ մենք ալ բան մը բերած ենք մարդկութեան, թէ՛ մանաւանդ արեւելեան ժողովուրդներու կարգին, խոշոր բան բերած ենք քրիստոնէութեան:

Շատեր անցած են քրիստոնէութեան գանձանակին առջեւէն: Մէկը հոն դրած է իր իմաստասիրութիւնը, միւսը՝ իր բարոյական արժէքները, մէկը դրած է իր սուրբ, ուրիշներ՝ իրենց արիւնը, և տակաւին շատ մը ուրիշ ազգեր՝ իրենց այսինչ կամ այնինչ արժէքները:

Հայ ժողովուրդն ալ անցած է քրիստոնէութեան և պատմութեան գանձանակին առջեւէն, և հոն դրած իր ամբողջ ունեցածը. ու այդ ամբողջը տուած ըլլալուն համար է միայն որ կրցած է ապրիլ:

Մեր պատմութեան մէջ մենք ա՛յն ատեն ունեցած ենք ամէն ինչ, երբ տուած ենք ամէն ինչ: Ա՛յն ատեն պատկանած ենք մենք մեզի՝ երբ չենք պատկանած մեզի: Ա՛յն ատեն մենք դարձած ենք փրկիչ և գոհագործուող՝ երբ առանց սակարկելու տուած ենք ամէն բան:

Սիրելի երիտասարդներ. երգիչը պիտի գովուի իր ձայնին համար, բանաստեղծը՝ իր տաղանդին համար, երաժիշտը՝ իր նուագին համար, և սակայն երիտասարդութիւնը ուրիշ պաշտօն ունի: Երիտասարդութիւնը պատգամատարն է, որ կ'առնէ օրուան պատգամը՝ գայն տալու համար յաջորդ սերունդին ու այսպէս շարունակաբար: Լա իմացէք սակայն որ պատգամաբերը կը մեռնի իր պատգամին մէջ:

Ինչպէս գիտէք պատմութենէն, ինն օրե-

յուն, երբ մարդիկ մէկ տեղէն ուրիշ տեղ պատգամներ կը դրկէին, պատգամատարը շատ անգամ հագիւ հասած հոն՝ ուր պիտի տանէր իր պատգամը, կ'իյնար ու կը մեռնէր:

Ես անգուր մարդ մը չեմ. բայց պիտի սիրէի որ մեր երիտասարդ եկեղեցականութիւնը և մեր երիտասարդ երիտասարդութիւնը, որոնք մեր այսօրուան սերունդը կը կազմեն և որոնց վրայ պարտականութիւն մը դրուած է, մեռնէին պատգամատարութեան իրենց պաշտօնին մէջ՝ անմ'վ ապրեցնելու համար Հայ ժողովուրդին արժանիքները և կատարելու իրենց դերը:

Այս առիթով իմ ամենախորին շնորհա-

յորիդ, որ երիտասարդաց Կազմակերպութեան իւր-տարեդարձին առիթով քով քովի եկեմք՝ ստեղծելով ա'յն խանդավառութիւնը որ իմն ալ եղաւ օգակայանէն սկսեալ մինչեւ այս փառանքանք, իմ մտքիս մէջ անգամ մը եւս հաստատելով քէ Հայ ժողովուրդը ապրելու, յարատեւելու և ստեղծագործելու համար ծնած է:

Աստուած ձեզի հետ ըլլայ, իմ հարազատ եղբայրներ ու քոյրեր:

Երկարատեւ ծախող ջոշներէ ետք Պատրիարք Սրբազանը տուաւ իր օրհնութիւնները և իր շքախումբով հրաժեշտ տուաւ ներկաներէն:



Պատրիարք Սրբազան Հայրը, Արժանիքի կրօնից Ն. Վ. Նախարարին հետ
: ճարտ. 1 տեսակցութեան պահուն: Ներկայ են նաեւ Գերշ. Տ. Բարզէն Արքեպս.
Ապատեան, Հոգշ. Տ. Շահէ Վրդ. Անէմեան, Հոգշ. Տ. Յարութիւն Ծ. Վրդ.
Մուշեան, ինչպէս նաեւ Կեդր. եպիսկոպոսի անդամներ Տիարք Ե. Պայրամեան,
Ա. Աջապահեան և Ժ. Էփշեան:

կալութիւնը կը յայտնեմ նախ մեր սիրելի եղբոր՝ Բարզէն Սրբազանին, և յետոյ իրեն աջակցող եկեղեցականներուն, Կեդր. նական Վարչութեան և անոր օժանդակող բոլոր ենթաշանձնախումբերուն ու ձեզի բո-

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Յաջորդ օր, Երկուշաբթի, 13 Յուլիս, Ն. Ամենապատուութիւնը Առաջնորդարանի Դահլիճին մէջ ընդունեց օտար քրիստոնէայ

յարանուանութիւններու և ազգային զանազան հաստատութիւններու ներկայացուցիչները, որոնք բարի դալուստի այցելութեան եկած էին:

Նոյն օրը Պատրիարք Սրբազանը ընդունեց Արժանթինի Արքեպիսկոպոս Կարտինալ Գաճիանոյի Փոխանորդ Մոնսենյոր Սէկուրան, որ յանուն իր Մեծաւորին բարի գալուստ մաղթեց Սրբազան այցելուին, յայտնեց Արժանթինի Կաթոլիկ համայնքին ուրախութիւնն ու յարգանքները, և ի նշան հղրայրական սիրոյ ու համերաշխութեան՝ մեկնելէ առաջ մտաւ Մայր Եկեղեցի և ազօրէց աշխարհի խաղաղութեան համար:

ԱՅՑ ԿՐՕՆԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ.

Երեքշաբթի, 14 Յուլիս, Պատրիարք Սրբազանը, իր հետ ունենալով Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակը, եկեղեցական զասն ու Կեղրոնական Վարչութեան անդամներ՝ փաստաբան Տիար Եփրատ Պայրամեանը, փաստաբան Տիար Անդրանիկ Աջապահեանը և Տիար Ժիրայր Էքշեանը, այցելութիւն մը տուաւ Կրօնից Նախարարութեան:

Տեսակցութիւնը տեղի ունեցաւ փոխարարձ սիրոյ և յարգանքի մթնոլորտի մը մէջ: Մեկնումի պահուն, պատասխանելով Վ.սեմ. Նախարարին կողմէ Սրբազան հիւրին Արժանթին այցելութիւնը հաճելի և հանգիստ դարձնելու առնչութեամբ յայտնուած պատրաստակամութեան, Ն. Ամենապատուութիւնը ըսաւ թէ կը փափաքէր այցելել ու իր յարգանքը մատուցանել Արժանթինի Վ.սեմ. Նախարար Տէր. Արթուրո Իլիային և ծաղկեփունջ մը զետեղել Արժանթինեան հերոս Սան Մարթինի Յուշարձանին:

ՌԱՏԻՈ ՀԱՂՈՐԴՈՒՄ.

Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազանը, ընդառաջելով յայտնուած փափաքներու և խնդրանքներու, Ուրբաթ, 17 Յուլիսի Էրեկոյեան ժամը 5.30-ին Անդարդիտա կայանէն տուաւ հետեւեալ պատգամը.—

Ժողովուրդ Հայոց որ ի Պուէնսս Այրէս.

Այս քրիստոնեայ, օրինեալ և ասպնջական երկիրը մեր այցելութեան առիթով, սրտի պարտք կը գգանք անգամ մը եւս մեր խորունկ շնորհակալութիւնը յայտնելու նախ այս երկրի բարեխնամ կառավարութեան, անոր իմաստուն և պատուական Նախագահին, պետական ազգանուէր պաշտօնատարներուն, քաջակորով բանակին և Արժանթինի բոլոր գաւակներուն առհասարակ, որոնք կը քանան և կը նիւթեն այս երկրին յառաքելութիւնն ու փառքը:

Մեր սրտագին շնորհակալութիւնը նոյնպէս մեր սիրելի եղբոր՝ Հայրապետական Պատուիրակ Գերշ. Բարգէն Սրբազանին, Հոգշ. Վարդապետ և Քահանայ եղբայրներուն, Կեղրոնական Վարչութեան Խորհուրդի ազնուահոգի անդամներուն և անոր ենքական մարմիններուն և օժանդակ յանձնախումբերուն և հաստատութեանց: Շնորհակալութիւն նոյնպէս տեղական, օտար և հայ մամուլին, կրթական մշակներուն և հաստատութեանց, որոնք ըրին իրենց լուսգոյնը յարգելու համար Հայ Եկեղեցոյ մէկ պաշտօնեան մեր այս այցելութեանը առիթով:

Ուրախ եմ ըսել կարեւալու համար որ այս օրինեալ ու սիրելի երկրին մէջ մեր հարազատներուն չեն պակսիր տնտեսական գոհացուցիչ պայմաններ և կրօնական ու ազգային գիտակցութիւն, պարագայ մը որ մեծ ուրախութիւն կրնայ պատճառել ռեւէ հայու: Ազգային յղացք և մեր հոգեկան ու իմացական արժէքներու գուրգուրանք պէտք է աւելի քան երբեք տեսական մտասեւեռումը ըլլան մեզի համար գաղթաշխարհի մէջ, առով ապրեցնել կարենալու համար մեր ցեղային այն ոգին՝ որ դարեւրով մեր ժողովուրդը այրող տենդն է եղած:

Այդ յղացքը կը պայծառանայ մեր մէջ Հայ Եկեղեցիով, մեր ազգային գիտակցութեամբ և մեր անցեալի սրբութիւններով երարժարձումով: Ընտանիք, լեզու, դըպրոց, մշակոյթ, մամուլ մեր պահապան սուրբերն են. անոնց պէտք ունինք՝ անսայրաք իր նպատակին կարենալ առաջնորդելու համար մեր անհատական, ազգային ու եկեղեցական կեանքը:

Իր նախնեաց շատախղէն խոտորոզը այլատեսաճ մըն է արատաւոր: Իր հայրենի Աստուածն ու անցեալի նուիրականութիւնները ուրացող մարդը՝ իր նախնեաց գերեզմանները կոխկրտող սիրտ մըն է: Մեզի, մեր այս օտարութիւններուն մէջ, անհրաժեշտ է մեր աստուածարեալ և երախտաշատ պապերու հրաշք ոգին և պաշտամունքը՝ անոնց մեզի բողոքած արժէքներուն, որպէսզի մեր հոգին չհագնի օտար շապիկ: Պէտք է որ մեր մէջ խորակուի շղթան՝ որ մեր ներկան կը կապէ անցեալին: Ներկան երբ հեռանայ ու խզուի անցեալէն, կը վերածուի խորակուած հայելիի մը, որուն մէջ այլակերպած պիտի երեւի մեր հայրենու ոգին:

Դժնդակ օրեր նամբայ են ելած դէպի մեր հաւաքական գոյութեան մերձաւոր ապառնին: Մեր եկեղեցիին, մեր ցեղային ոգիին, մեր լեզուին և մեր սրբազան անդներուն միակտուր, աննահանջ և վայրագ պաշտամունքը դրօշակն է մեր բախտաւոր համայնութեան և գոյատեւման:

Պատուական հարագատներ.
Պահենք մեզի աւանդուած մեր անցեալի բանկագին ժառանգութիւնը. չտխրեցնենք ոգին մեր Մայրենի և Հայրենի մօր, որպէսզի կարենանք ճշմարիտ գաւակները Ըլլալ նախնեաց, անոնց հետ միասին փառաւորելու համար մեր հայրենի Աստուածը՝ որուն վայել է փառք յաւիտեանս, ամէն:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅ ԹԵՐԹԵՐՈՒ ԹՂԱԿԻՑՆԵՐՈՒ ԷՏՏ.

Շարաթ, Յուլիս 18, Ն. Ամենապատուութեան այցելեցին Պուէնոս Այրէսի Հայկական Թերթերու՝ «Արմենիա»ի, «Սեւան»ի և «Շարժում»ի թղթակիցները, և հարցազրոյց մը ունեցան Պատրիարք Սրբազան Հօր Հեռ՝ Հայաստանեայց Եկեղեցին ու Հայ Ժողովուրդը Հետաքրքրող Հրատապ Հարցերու շուրջ ընդհանրապէս, և Երուսաղէմի մասին մասնաւորաբար: Ստորեւ վերոյիշեալ հարցազրոյցը կաղծող գլխաւոր նիւթերէն մի քանին.—

Հ. Ի՞նչ է արարներու տրամադրութիւնը առհասարակ հայերու հանդէպ:

Պ. Արարները, Միջին Արեւելիի մէջ, մեր մեծ ազդեցի օրերէն սկսեալ, իրենց ապրեցականութեամբ և մեր ցաւին նկատմամբ ցոյց տուած իրենց մարդկային վերաբերմունքով, մեծագոյն սատարը հանդիսացան ազդեցի մագապարծ մեր գաղթական ժողովուրդին:

Իսկ մասնաւորելով մեր խօսքը Յորդանանի մասին, պէտք է ըսել որ շնորհիւ մեր իմաստուն և քաջակարով Հիւսէյն Բագատրին և Յորդանանի իրապէս ազնուասիրտ Արաք ժողովուրդին, Հայոց Պատրիարքարանն ու ժողովուրդը կը վայելեն երկրին բոլոր բարիքները, առանց խորութեան:

Հ. Ինչքան Հայեր կան Վանքին մէջ, և անոնց որքանը ինքնապահ է:

Պ. Յորդանանի Հայութեան ընդհանուր թիւը կը հասնի ուրը հազարի, գլխաւորաբար հաստատուած Ամման մայրաքաղաքի և Երուսաղէմի մէջ: Երուսաղէմի հայութեան կէտէն աւելին, մօտ հազար ուրը հարիւր գաղթականներ, կը բնակին Վանքի պարիսպներէն ներս: Պաղեստինի ազդեցի օրերուն 1948-ին, վեց հազարի կը հասնէր թիւը գաղթականներուն, որոնք ապաստան գտան Վանքէն ներս և տարիներով վայելեցին Պատրիարքարանիս հոգածութիւնը և խնամքը: Հետզհետէ անոնցմէ շատերը ինքնաբար դառնալէ ետք դուրս եկան Վանքէն: Սնացեալները, որոնք տակաւին կարիք ունին Վանքի և մեր ժողովուրդի հոգածութեան, կը շարունակեն վայելել Վանքին բարիքները: Վերջերս բացումը կատարեցին նորակառոյց Գաղթականաց Շէնքին, Վանքի կալուածին վրայ կանգնած, ուր ապաստան գտան ուրիշներու մօտ ընտանիքներ, վանքաբնակ գաղթականներէն: Գաղթականաց Գրասենեակի և Գալուստ կիւլտեմիկեան Հիմնարկութեան իշխանական նուիրատուութեամբ կառուցուած այս շէնքը կը յուսանք թէ առաջինն է շէնքերու այն շարքին, որ պիտի բերէ պատուաւոր լուծում մը Վանքի մէջ ապաստան գտած գաղթականաց հարցին:

Հ. Վանքին տպարանը տողաշարով օժտուած է. եթէ այո, կարելի է՞ որոշ գործերու տպագրութեամբ հասոյթ ապահովել Վանքին:

Պ. Այո, վանքին տպարանը վերջերս օծուեցաւ ոչ միայն արդիական տողաշարով մը, այլ և նոր մամուլով մը, որոնք, կը յուսանք, պիտի իրականացնեն հրատարակութիւններու յատուկ ծրագիր մը, որ պիտի նպաստէ ոչ միայն մեր պիւտնէին, այլ նաեւ Հայ Մշակոյթին:

Հ. Վանքը մնալուն ի՞նչ օժանդակութիւններ կը ստանայ արտասահմանէն:

Պ. Վանքը մնալուն օժանդակութիւններ չունի արտասահմանէն, բացի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կրթական և բարեսիրական նպաստէն և Մելիքոնեան կտակով եղած յատկացումէն:

Հ. Յօգուտ երուսաղէմի կարիքներուն, չէ՛ք խորհիր որոշ ձեռնարկներ ընել:

Պ. Վանքի կարիքները, իր գործունէութեան դաշտին պէս, բազմեքես են: Եթէ Վանքի կարիքները ըսելով պիտի հասկնանք Պատրիարքարանի, Միաբանութեան և Ս. Տեղեաց մտակարարման անհրաժեշտ ծախսերը, մեր Վանքը կրնանք այլեւ ինքնաբար համարել: Սակայն մեր Վանքի պիւտնէին մեծ մասը կը յատկացուի կրթական և բարեսիրական մեր հաստատութիւններուն, գլխաւորաբար Ընծայարանի, Թարգմանչաց Վարժարանի, Ամմանի Ազգային Վարժարանի, Գաղթականաց Հոգատար Գրասենեակի և մշակութային ձեռնարկներու: Եւ պիւտնէի այս մասը դժուարաւ կը հայրաշայթուի, երբ մանաւանդ նկատի ունենանք մեր կրթական գործը աւելի զարգացնելու և հիմնաւորելու փափակը: Մեր ձեռքերը կապուած են տակաւին պիւտնէի անբարարարութեամբ, յատկապէս ժառանգատրացի և Ընծայարանի պարագային, ուր կ'ուզենք աւելի մեծ քիւով և խոր զարգացումով եկեղեցականներ պատրաստել:

Ընթացիկ պիւտնէի մտահոգութիւններէն վեր, երկու տարիներէ ի վեր կը տառապեցնէ մեզ Ս. Յարութեան Տանարի նորագութեամբ սկսուած ծախսերու շարքը: Հայ, Յոյն և Լատին Պատրիարքարաններէն իւրաքանչիւրը պէտք է հոգայ մէկ միլիոն տոլար, որպէսզի երկրաշարժներէն և ժամանակէն բոլորովին խախտած մեծափարքամ կառուցուածքը վերանորոգուի և վերստանայ Բիզանդական փառքը կայսե-

րական ինչ կառուցուածքներուն: Չհոգայ այս գումարը, պիտի նշանակէր մեր խաչակիր քաղաւորներու, իշխաններու և ուխտաւոր սերունդներու գահողութիւններով սպանովուած և մեր զինուորեալ Միաբանութեան արիւնով պաշտպանուած փառքի այս ցոլքը, որ մեր իրաւունքներն են Ս. Տեղեաց մէջ, մեր ձեռքերովը մարել:

Հինգ հարիւր միլիոնէ աւելի կարողիւններու և երեք հարիւր միլիոնէ աւելի յունադաւաններու կողմէն Հայ փոքրաքիւ ժողովուրդի վայելած համահասար դիրքը միջազգային սրբատեղիներու մէջ, մենք կը նկատենք ժառանգութիւն մը՝ որ մեր ազգային և հողային ժառանգութիւններու կորուստէն ետք աւելի գուրգուրանքով և նախանձախնդրութեամբ պէտք է պահել, իրրել վկայութիւն և հպարտութիւն առիւմեր հեռաւոր անցեալէն և փառաւոր պատմութենէն:

ՍՈՒՐԲ ՊԱՏՐԱՐԿ.

Կիրակի, Յուլիս 19, Պուէնոս Այրէսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ մէջ հաստատեցանք խոսնեքամ բաղմունքէն ժր ներկայութեան, Պատրիարք Արքայանք նախագահեց օրուան արարողութիւններուն: Պատարակեց Հօգչ. Տ. Շահէ Վրդ. Աճէմեան, իսկ օրուան քարոզը խօսեցաւ Նորին Ամենապատուութիւնը, ընթացումնեալով «Զի զրեալ է թէ ոչ միայն հացի կեցցէ մարդ»: Ստորեւ՝ Պատրիարք Արքայան Հօր քարոզը.—

Իմ խօսքս ձեզի ըսելէ առաջ, սրտի պարտք կը զգամ նախ ձեզի բերելու սուրբ տեղեաց մեր Տիրոջ կոխած վայրերու օրհնութիւնը: Օրհնութիւն Ս. Յարութեան Տանարէն, մեր Տիրոջ Գերեզմանէն, Գողգոթայէն, Բերդեհէմէն և առ հասարակ այն բոլոր վայրերէն, ուր մինչեւ այսօր կը բրբռայ մեր Տիրոջ ձայնը և որուն հողէն տակաւին կը բուրբ անոր արցունքին և արիւնին անուշ հոտը:

Ձեզի կը բերեմ նաեւ օրհնութիւնը Սրբոց Յակոբեանց Հաստատութենէն, կրօնական և ազգային այն մեծ ժառանգութենէն, որ

սպիտակ ազանքի պէս բառած Սխուսի բարձունքին՝ իբրև սրբավայր և ուխտավայր, դարերով իր յայտնի ֆազրուքիւնը և հաստիկն լոյսը բաշխած է քրիստոնեայ Հայ սերունդներուն: Չեզի կը բերեմ նաեւ ողջոյնը երուսաղէմի գինուորեալ Միաբանութեան, որ դարերով, ինչպէս անցեալի մէջ, այնպէս ալ այսօր, գիշեր և ցերեկ կը հսկէ և կը պահպանէ ազգային այդ ժառանգութիւնը երուսաղէմի յախտեական ֆազիկն մէջ:

Յիսուս իր առաքելութեան սկզբնաւորութեան, իր գործի նախօրեակին, դէմ առ դէմ եկաւ աշխարհի չարիքին, սատանային հետ, որ փորձելու համար մեր Տէրը՝ կ'ուզէր որ ան ֆաբերը հացերու վերածէր, յագեցնելու համար իր ֆազը:

Հացին, նիւթին կարիքը մեծ է մարդուն համար անտարակոյս, նիւթական այս աշխարհին մէջ: Հացը ուրիշ բան չէ բայց դրամը, գործը, հանոյքը, ապահովութիւնը մարդուն: Հացին կարիքը կը սրէ մեր միտքն ու կարողութիւնները և կը մղէ մեզ գործի, շատցնելու կեանքին բարիքները: Նիւթական ունեցողը իր հետը ունի աշխարհի ուժը դժբախտարար: Վերածէ ֆաբերը հացի և մարդոց բազմութիւններ պիտի վազեն ետեւէդ և հնազանդին ֆեզի:

Միւս կողմէ սակայն, նիւթին պաշտամունքը կրնայ մղել որդին սպաննելու իր հայրը, կիներ՝ դաւանանելու իր ամուսնին, ծառան՝ սպաննելու իր տէրը, աշակերտը՝ մատնելու իր վարդապետը երեսուն արծաթի: Կեանքի չարիքներուն մեծ մասը կը բխի նիւթապաշտութենէն: Նիւթով կը գնուին և կը վաճառուին բոլոր սրբութիւնները: Ահա նշարտագանցութիւնը կեանքին, որ երկնորանքի առջեւ դրած է բոլոր ժամանակներու մարդը:

Անապատին մէջ նոյն երկնորանքին առջեւն է մեր Տէրը: Հոգին և նիւթը, բարին և չարը կեցած են դէմ առ դէմ, իբրև հակադիր եզրեր իրարու: Պանը մեծ է ու նակատագրական, որովհետեւ այդ ընտրութենէն կախուած է ոչ միայն Յիսուսի այլ աշխարհի դողդացող նակատագիրը, մարդուն

բարոյական և հոգեկան ուժերու յաղթանակը: Եւ սակայն անապատի խորքէն կը բարձրանայ յանկարծ Յիսուսի ձայնը, վնիւս ու վնառական, քէ «ետիս կորիք սատանայ», որովհետեւ մարդը միայն հացով չէ որ կ'ապրի, այլ աստուածային նշարտութիւններով, որոնք վերէն կու գան, կ'անցնին մեր հոգիէն և կը վերածեն մեր նիւթականը լոյսի և գեղեցկութեան:

Չարիքը դիմաորելու երկու կերպ կայ. ստաջիւր գայն ջնջել ջանալու կերպն է, գոր կարելի է բացասական կոչել, որովհետեւ ամէն յարձակում կը գրգռէ չարը և ընդդիմութեան կը երաւիրէ գայն, երկարաձգելով այսպէս չարիքներու անվերջ շղթան. երկրորդ կերպը առաքինութիւններով գոլացնելն է ինքզինքը, փակելով դռները չարիքին դէմ. սակայն դրական կերպն է չարի յաղթահարման: Յիսուս կրցաւ յաղթել չարին որովհետեւ լեցուած էր աստուածային հոգիով և սիրով, ինչպէս նաեւ մարդերը ազատագրելու առաքելութեամբ:

Մարդ իր կազմութեամբ գեղազոյն հրաշքն է ստեղծագործութեան, որովհետեւ իր մէջ մէկտեղուած են նիւթը և հոգին: Մարդը իր մէջ ունի բարձրագոյնը՝ Աստուծոյ պատկերը, և ստորնագոյնը՝ նիւթը: Ան կարօտը ունի Աստուծոյ, ինչպէս նաեւ կարօտը՝ աշխարհիս: Ասով կը սկսի անգութ պայքարը հոգիին և նիւթին միջեւ, կազմելով ողբերգութիւնը մարդուն: Բարձրագոյն նպատակը այս պայքարին ուրիշ բան չէ՝ բայց երէ միութիւն մը Աստուծոյ հետ, վասնզի առանց պայքարի չկայ յաղթանակ և հաշտութիւն: Յիսուս իբրև կատարեալ տիպարը մարդուն, անապատին խորը, Գեթսեմանիի պարտէզին մէջ և սպա խաչին վրայ տարաւ այս պայքարը, վերածելով Յիսուս-մարդը անհուն գայրոյքի, անհուն ներդաշնակութեան և յաղթող հերոսի:

Մարդկային բովանդակ պատմութիւնը ուրիշ բան չէ բայց ահաւոր պայքարը հոգիին և նիւթին, չարին և բարիին, և պատմութիւնը չէ կրցած տակաւին լուծել այս կնքիւր: Ի գուր իմաստասէրներ, ընկերաբաններ և բարոյագէտներ ծրագիրներ կ'առաջարկեն, երազներ կը հիւսեն, կեանքի այս տագնապը ամոքելու համար: Անոնք

բալորը կը նմանին խարոյկին վրայ ողջակիզուող գոհերուն քով կեցող նուագածուներու, որոնք իրենց խժալուր նուագով կը փորձեն խափանել գոհերուն աղիողորմ նիշերը:

Այն ժողովուրդները, որոնք քարերը հացի վերածելու աշխատանքը տարած են, ստեղծելով միայն նիւթականի և վայելիք բազաւորութիւնը, իրենց ակաւանդով փորած են իրենց գերեզմանները: Իսկ անոնք որ գիտցած են ի հարկին գոհել նիւթը ի շնորհուկս հոգեկանին, և հաւատացած են քէ հոգին առաւել է քան գմարմին, կրցած են ապրիլ: Յախտեցական է նշմարութիւնը. ով որ նիւթը կը փրկէ, կը գոհէ հոգին և փոխադարձաբար: Բարոյապէս արքուն և գօրեղ են այն ժողովուրդները, որոնք գիտեն վեր դասել հոգեկանը, գոհելով նիւթը ի խնդիր գաղափարին:

Հին աշխարհի և քրիստոնէութեան տարբերութիւնը այս իրողութեան մէջ է: Հին աշխարհը կը հաւատար առաւելաբար նիւթին, ուժին, անոնց խորհրդանիշ եղող հռովմէական արժիւին: Քրիստոնէութեան խորհրդանիշն է խաչը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ գոհողութիւն, նուիրում, յանուն մեծ և սուրբ իտէլաներու կամովին առնուած տառապանք: Մարդուն հոգին չ'երջանկանար և չ'անիր առնելով, այլ՝ տալով: Յափըշտակութեամբ կը մեծարուի մեր առնող եսը, իսկ գոհողութեամբ՝ մեր տուող եսը:

Մեր պապերը գիտցած են այս նշմարութիւնը և ընտրած հոգին՝ գոհելով նիւթը: Մեր կեանքը գինն է այդ ընտրութեան: Անոնք չեն մեռած՝ մեռած ըլլալու սիրոյն: Հայը կը տարբերի ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն իր ինքնութեամբ, այլ նաեւ գայն իրագործելու խորհուրդով: Մենք ունեցած ենք կատարելութեան մեր մտատիպարը, ունեցած ենք մեզի յատուկ ոգի, և ուզած ենք ձեռնու կեցուածք տալ անոր, ինքզինքնիս ըլլալու համար:

Երանի այն ժողովուրդներուն, որոնք ինքնագիտակցութեան իրենց նամբուն վրայ գոհեր տուած են և վերքեր ունեցած՝ ի խնդիր ոգեղէն արժէքներու պահպանու-

թեան: Երանի անոնց մանաւանդ, որոնք իրենց այս վերքերը համբուրել գիտցած են և անոնցմէ երգեր յորինելով՝ երգած իրենց անցեալ սխրագործութիւնները:

Շատ են օրինակները մեր նախնիներէն, որոնք գոհած են անհրաժեշտը՝ փրկելու համար ոգին: Չեզմէ շատերուն ծանօթ է պարագան Հայ վանառականին, որ իր հայրենի քաղաքէն Հալէպ կ'երթար ընտանիքին համար պարէն հայրայրելու: Երբ Հալէպի շուկան կը հասնի, կը տեսնէ որ բուրք մը Հայկական ձեռագիր աւետարան մը կը ծախէ: Վանառականը, ի տես այս վանառին, կը մտնայ իր գաւակներուն համար պարէն գնելու պարագան, և իր ունեցած երեք ոսկիով կը գնէ ձեռագիրը:

Մարգարէական ոգի ունենալու պէտք չկայ ըսելու քէ յիսուն տարի վերջ գուցէ ըլլան Հայեր գաղութներու մէջ, բայց ոչ Հայութիւն: Ովկէանոսի մէջ նաւը ընկողմէն վերջ առագաստի ծուէններ և տախտակի ու պարանի կտորներ տակաւին կրնան երկար ատեն ծփալ ջուրերուն վրայ, բայց այդ չի նշանակեր քէ նաւը չէ ընկղմած:

Մեր գոյութեան նաւը արտասահմանի մէջ իր նաւահանգիստին առաջնորդելու համար փարոսներու պէտք կայ: Այդ լոյսը Հայ եկեղեցին է, մեր լեզուն է, մեր աւանդութիւնն է, մեր մշակոյթն է, մեր սրբութիւններն են, մեր Հայրենիքն է: Առանց այս սուրբերուն մենք ի վիճակի չենք ինքզինքնիս յանձանալու: Ժողովուրդները կանգուն կը մնան՝ երբ հաւատարիմ են իրենց անցեալին, իրենց սրբութիւններուն, իրենց կեանքը ապահովող և դիմագիծ շինող ազգակներուն:

Սերունդի շարունակութեան մէջ իրենց անմահութեան գաղափարը տեսնել անհատական չէ միայն, այլ նաեւ՝ հաւաքական և ազգային: Ժողովուրդներ եւս կը ձգտին անմահութեան:

Ազօրենք ի սրտէ, որ մեր մէջ չազօտանան հոգեկան արժէքները, որպէսզի անոնցմով կարենանք շարունակել մեր կեանքը, փառաւորելով գանձնաւ յանուն սուրբ երբորդութեանն, որ է օրհնեալ յախտեան, ամէն:

Հ. Մ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ.

Սուրբ Պատարազէն ետք, Պատրիարք Արքայանք իր շքախոմբով ճաշի հիւրը եղաւ Պուէնոս Այրէսի Հ. Մ. Ը. Միութեան, գերջինիս ժարգազաշտի հիւրասենեակին մէջ, ուր ընդունուեցաւ անդամներու բուռն ծափահարութիւններով: Ըաշկերոյթի միջոցին խօսք առին Հ. Մ. Ը. Մ. Վարչութեան Ատենապետ Տիար Ռ. Պետիկեան, գեթերան անդամ Տիար Յ. Ստեփանեան և Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակը: Իր փակման խօսքին մէջ Ն. Ամենապատուութիւնը ներկաներուն թերզգրեց շարունակել արդարաւնշողանման ի խնդիր տարուող աշխատանքները, ստանց նկատի ունենալու խոչընդոտներն ու դժուարութիւնները:

ԺԱՄԱՆՈՒՄ ՆՈՒԻՐԱԿԻ.

Յուլիս 21, Երեքշաբթի, կէսօրէ ետք, Երուսաղէմէն գալով օդի ճամբով Պուէնոս Այրէս ժամանեց Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Նուիրակ Հոգշ. Տ. Յակոբ Վարդապետ Վարդանեան: Իմաստութեան համար օդակայան կը դառնէին Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակի փոխանորդ Հոգշ. Տ. Յարութիւն Ծ. Վրդ. Մուշեան և Յովակի ձէկէճեան:

Կեղրոնական Վարչութեան անդամ Պրն.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺԱՆԹԻՆԻ ԱՐՔԵՊՍ.

ԿԱՐՏԻՆԱԼ ԳԱՃԻԱՆՈՅԻՆ.

Յուլիս 22, Չորեքշաբթի, կ. ա. ժամը



Ն. Ամենապատուութիւնը Պուէնոս Այրէսի Հ. Մ. Ը. Միութեան վարչական կազմին հետ:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ.

Յուլիս 20-21, Երկուշաբթի-Երեքշաբթի, Պատրիարք Արքայան Հօր բարի գալուստի այցելութեան եկան Հայ թէ օտար կողմակերպութիւններու վարչութիւնները, որոնց մէջ նաեւ Արար Մշակութային Միութեան ներկայացուցիչները:

10-30-ին Պատրիարք Արքայանք ընդունեց Արժանթինի Ատրիներու Եպիսկոպոսը և համայնքային վարչութիւնը, որոնք Ն. Ամենապատուութեան ներկայացուցին Արժանթինի Ատրի համայնքին բարի գալուստի ողջոյնն ու յարգանքները:

Նոյն օրը կէսօրէ ետք ժամը 4-ին, Պատրիարք Արքայանք այցելեց Արժանթինի

Արքեպիսկոպոս Կարտինալ Գաճիանոյի, վերջինիս Առաջնորդարանին մէջ:

Պատրիարք Սրբազան Հօր ընկերացան Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Եպս. Ապատեան, իր Փոխանորդը՝ Հոգշ. Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան, Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, Պատրիարքարանի Դիւանապետ Հոգշ. Տ. Շահէ Վրդ. Աճէմեան, Կեղրոնական Վարչութեան Փոխ-Ատենապետ Տիար Գէորդ Սարաֆեան, Ատենադպիր Տբթ. Եփրատ Պայրամեան և անդամ Տիար Սարգիս Քեթիկ:

Բարի գալուստի սիրալիւր ողջոյններէն Լտք, Ն. Գերապատուութիւն Կարտինալը

ցութեան և սիրոյ մթնոլորտը առհասարակ: Ն. Գերապատուութիւնը յայտնեց թէ Վատիկանի Ժողովէն Լտք, այս տարի, ծրարած է այցելել Ս. Երկիր և իր ուխտը կատարել աստուածակոխ սրբավայրերուն մէջ:

Այս առթիւ, Պատրիարք Սրբազանը հրաւիրեց Կարտինալ Գաճիանոն որ ըլլայ Հայոց Պատրիարքարանին հիւրը, Երուսաղէմ իր այցելութեան ընթացքին: Զգացուած, Կարտինալը շնորհակալութիւն յայտնեց և ընդունեց հրաւերը:

ԿԱՐՏԻՆԱԼ ԳԱՃԻԱՆՈՅԻ ԱՅՑՅԵԼՈՒԹԻՒՆԸ.

Յուլիս 23, Հինգշաբթի, կ. ա. ժամը



Ն. Գ. Կարտինալ Գաճիանօ, երբ ջերմ գրոյց կ'ունենայ Պատրիարք Սրբազան Հօր և Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակին հետ:

ներկայացուց Պատրիարք Սրբազանին իր աշխատակիցները, Առաջնորդարանի բարձրաստիճան եկեղեցականներ:

Սօսակցութիւնը ընդգրկեց գլխաւորաբար Ն. Սրբութիւն Պօղոս Զ. Պապին այցելութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան և քրիստոնէական եկեղեցիներէն ներս յայտնուող հանդուրժողութեան, գործակ-

10-30-ին, Հայոց Առաջնորդարան այցելեց Ն. Գերապատուութիւն Կարտինալ Գաճիանօ, Արժանիքի Արքեպիսկոպոսը: Արտաքին դռնէն ընդունուեցաւ Արսլանեան Ազգ. Վարժարանի աշակերտութեան կողմէ, որ Ն. Գերապատուութեան ներկայացուց ծաղկեփունջ մը:

Դահլիճի մուտքին, Ն. Գերապատուութեան

թիւեր ընդունուեցաւ եկեղեցական դասուն և Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Տիրար Արմէն Պերկամալի, Փոխ-Ատենապետ Տիրար Գէորգ Սարաֆեանի, Ատենադպիր Տբթ. Եփրատ Պայրամեանի և Խորհրդական Տիրար Յովսէփ ձէրէճեանի կողմէ:

Ն. Գ. Կարտինալ Գաճիանօ Պատրիարք Սրբազան Հօր ընծայեց արծաթեայ ափսէ մը Վատիկանի Ս. Պետրոս Եկեղեցւոյ քանդակով, հանդուցեալ Յովհաննէս ԻԳ. Պապի և Կարտինալին նկարներով, յատկապէս պատրաստուած ի յիշատակ Վատիկանի Բ. Ժողովին:

Պատրիարք Սրբազանը փոխադարձաբար, Ն. Գերապատուութեան ընծայեց Սրբազան Պապին չըջանալուած մեծադիր նկարը, առնուած Հայոց Պատրիարքարանին մէջ:

Երկու բարձրաստիճան եկեղեցականներու խօսակցութեան առարկայ եղան զըլխաւորաբար Վատիկանի Բ. Ժողովը և Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարի նորոգութիւնը:

Ժամուան մը շատ սիրալիր և մտերմիկ տեսակցութեան ընթացքին, երբ երկու եկեղեցականներու զուարթախօս բնաւորութիւնը ստեղծեց հաճելի մթնոլորտ մը, Պատրիարք Սրբազանը կրկնեց իր հրաւէրը, որ Ն. Գերապատուութիւնը ընդունի ըլլալ Հայոց Պատրիարքարանի հիւրը՝ Երուսաղէմ կատարելիք իր ուխտաւորութեան ընթացքին: Ն. Գ. Գաճիանօ Արքեպիսկոպոս ժպտով ընդունեց եղած հրաւէրը և աւելցուց. «Լսած եմ արդէն Երուսաղէմ ուխտի զացած իմ եկեղեցական եղբայրներէս՝ Ս. Տեղեաց մատակարարման մէջ Հայոց վայելած բացառիկ դիրքին և առաւելութիւններուն մասին: Ի զուր չէ որ Քահանայապետը բաժնէ ըլլայ Ձեր Պատրիարքարանին մէջ. "Իսկապէս տարբեր են Հայերը"»:

Տեսակցութենէն ետք, Ն. Գերապատուութիւնը փափաքեցաւ այցելել նաև Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին, ուր, խորանին առջև ծնրադրած, Պատրիարք Սրբազանի կողքին, աղօթեց եկեղեցիներու միութեան համար:

Կէսօրին, Ն. Ամենապատուութիւնը ճա-

չեց Առաջնորդարանի սրահին մէջ, Հայ Եկեղեցականներու դասին հետ:

Նոյն օրը, Երեկոյեան ժամը 4-ին, Պատրիարք Սրբազան Հայրը այցելեց Ուղղափառ Ռուս Եկեղեցւոյ Առաջնորդ Նիկողոսիմ Եպիսկոպոսին, և ապա՝ Ուղղափառ Աբաբ Եկեղեցւոյ ներկայացուցիչներուն, իրենց Առաջնորդարանին մէջ:

ԵՄԱԿԵՊՍԱԿԻ ՁԵՏԵՂՈՒՄ.

Յուլիս 24, Ուրբաթ, կ. ա. ժամը 11-ին, Պատրիարք Սրբազանը, իր հետ ունենալով Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակը, եկեղեցականներու դասը և Կեդրոնական Վարչութեան անդամները, ծաղկեպսակ մը ղետեղեց Արժանթիւեան հերոս Սան Մարթինի զերեզմանին վրայ, արտասանելով «Հողաց» մը:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

ԱՐԺԱՆԹԻՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Ն. Վ. ՏԳԹ. ԱՐԹՈՒՐՕ ԻԼԻԱՅԻՆ.

Նոյն օրը Երեկոյեան ժամը 7:30-ին, Պատրիարք Սրբազանը իր շքախումբով պաշտօնական այցելութիւն մը տուաւ Նախագահական Պալատին և ընդունուեցաւ Ն. Վ. Հանրապետութեան Նախագահին կողմէ:

Ն. Վսեմութեան կողքին էին Կրօնից Նախարար Տբթ. Ոսէ Նօկերոյ Արմենկոյ և իր օգնականը՝ Տբթ. Ռոպերթօ Պրալօ:

Պատրիարք Սրբազանը իր խօսքը ուղղելով Ն. Վսեմութեան Նախագահին, ըսաւ. «Արժանթիւնի մեր զաղութիւն այցելութեանս առիթով, ինքզինքս բարձրօրէն պատուուած կը զգամ արժանանալով Ձերդ Վսեմութեան այս ընդունելութեան: Տպաւորութիւնը զոր ունիմ քրիստոնեայ, գեղեցիկ և յառաջդիմութեան ճամբուն մէջ եղող այս երկրէն, իմ լաւազոյն յիշատակներէս մին պիտի մնայ: Ձեմ կրնար չհիանալ Ձեր ասպնջական երկրին վրայ, որուն լիառատ բարիքները կը վայելեն անխտիր Ձեր բոլոր երջանիկ զաւակները: Աստուծոյ հովանին թող անպակաս ըլլայ այս երկրին և անոր ժողովուրդին վրայէն, և Տէրը Ձեզի ալ պարգեւէ ուժ և կարողութիւն՝ որպէսզի բոլորին ծա-

նօթ Ձեր իմաստութեամբ և բարութեամբ ատանարդէք այս երկիրը իր իղձերուն և խոչնդներուն իրադարձման: Այս առթիւ, Ձերդ Վսեմութեան կը բերեմ նաև Ս. Տեղ-
ևայ և Քրիստոսի ներկայութեամբ օծուած Արքայապետներուն օրհնութիւնը»:

Պատրիարք Արքազանի խօսքերուն պատասխանելով, Ն. Վսեմութիւն նախագահը բտաւ. «Ինծի համար մեծ հաճոյք է ընդունիլ Ձերդ Ամենապատուութեան նման բարձրատիճան եկեղեցական մը, որ կը բերէ մեզի Ս. Երկրի օրհնութիւնը և կը զօրացնէ կապերը ժողովուրդներու միջև: Վերջին շրջանին, առիթը ունեցայ Հայ կարեւոր անձնաւորութիւններ ընդունելու և տպաւորութիւններս հաճելի եղան: Սակայն Ձերդ

տիւ կը բերեն իրենց ցեղին: Ամէն Արժանութիւնցիք փափաքն է այցելել Ս. Երկիր և ներշնչուիլ Ս. Գրական յիշատակներէն. իմ ալ ցանկութիւնս է այդ Երանի կարենայի Ձեր այցելութիւնը փոխադարձել Երուսաղէմի մէջ»:

Այս առթիւ, Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Արքազանը Ն. Վսեմութիւն նախագահ Տէրմ. Արթուրօ Իլիայի կուրծքը զարդարեց Սուրբ Յարութեան Տաճարի Առաջին Կարգի աղամանդակու շքանշանով, միաժամանակ Ն. Վսեմութեան յանձնելով զեղեցիօրէն զեղազարդուած և Արժանիւնեան լեզուով զրուած պատուոյ զիր մը:

Կէս ժամ տևող այցելութեան ընթացքին, խօսակցութիւնը շարունակուեցաւ հա-



Ն. Գ. Կարտինալ Գանիանօ՝ Ն. Ամենապատուութեան, եկեղեցական դասին և Կեդր. վարչութեան անդամներուն հետ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցիին մուտքին:

Ամենապատուութեան շնորհաբեր այցելութիւնը եղաւ թաղն ու պատկը բուրբին: Եւ Հայերը լաւ կը ճանչնամ իրբև աշխատասէր և պարկեշտ քաղաքացիներ, որոնք իրենց նպատար կը բերեն երկրի կառուցման և յառաջդիմութեան: Տոկուն, կամքի տէր և խելացի, անսոք օրինակ են այլոց և պա-

ճելի և մտերմիկ արտայայտութիւններով, սրոնցմէ ետք Պատրիարք Արքազանը և իր հետևորդները հրաժեշտ առին Ն. Վ. նախագահէն:

Գիշերը, Պատրիարք Արքազանը հիւրը եղաւ Կեդրոնական վարչութեան Փոխ-Ատենապետ Տիար Գէորգ Սարաֆեանի, վերջի-

նրա բնակարանին մէջ: Հաճելի ընթրիքէ մը
էտք, Տէր և Տիկին Սարաֆեաններու թոռ-
ները ինքնարուխ կերպով իրենց խնայողու-
թեան գանձանակի պարունակութիւնը նուի-
րեցին Ս. Յարութեան Տաճարի նորոգու-
թեան ֆոնտին:

Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՃԱՇԿԵՐՈՅԹ.

Յուլիս 25, Ծարաթ, Պատրիարք Սրբա-
դանը հիւրասիրուեցաւ ճաշկերոյթով մը,
որը կազմակերպած էր Արժրունեան Ազգ.
Վարժարանի Հոգաբարձութեան Տիկնանց
Կազմակերպութիւնը, «Հայ Կեդրոն»ի սրա-
հին մէջ: Հրաւիրուելով փակել ուրախ
մթնոլորտով շէնացած հաւաքոյթը, Ն. Ա-
մենապատուութիւնը խօսքը ուղղեց ներկայ
եղող մայրերուն և շէշտեց թէ Հայ Մայրը
ճակատագրական պարտականութիւն մը կը
կատարէ Սփիւռքի մէջ: Որպէս եզրակացու-
թիւն, Պատրիարք Սրբազանը ըսաւ. «Ազգեր
դրօշակ մը կ'ունենան և այդ դրօշակին
վրայ զինանշաններ կը դնեն: Եթէ պէտք ըլ-
լայ որ մենք, արտասահմանի Հայերս, մեր
դրօշակին վրայ զինանշան մը դնենք, այդ
պէտք է ըլլայ կանթեղն ու գիրքը»:

ՅՈՐԵՆԵԱՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԳԵՐՇ. ՊԱՏՈՒԻՐԱԿԻ

25-ԱՄԵԱՅ ԲԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ.

Յուլիս 26, Կիրակի, մեծ շուքով տօն-
ուեցաւ Հարաւային Ամերիկայի Կաթողի-
կոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն
Եպս. Ապատեանի Բահանայութեան քսան-
հինգամեակը:

Առաւօտեան, Պուէնոս Այրէսի Ս. Գրի-
գոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցիին մէջ Ս.
Պատարազը մասնոյց Յորելեար Սրբազանը:
Գոհութեանն առաջ, Հոգշ. Տ. Շահէ Վրդ.
Աճէմեան Ս. Խորանէն կարդաց Ն. Ս. Օ.
Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսի
սրբատառ Կանդակը, որով Արքութեան պա-
տիւ կը շնորհուէր Պատուիրակ Սրբազան
Հօր:

Կանդակի ընթերցումէն էտք, Պատրիարք
Սրբազանը խօսեցաւ ներշնչուած քարոզ մը,
որուն ընթացքին վեր առաւ Յորելեար Սրբ-

բազանին եկեղեցանուէր և ազգանուէր գոր-
ծունէութիւնը:

Ս. Պատարազի վերջաւորութեան, Ն. Ա-
մենապատուութեան նախադահութեամբ կա-
տարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Յո-
րելեար Սրբազանի վախճանեալ ծնողքի հո-
գիներուն ի հանդիսա:

Արարողութեան աւարտին, Յորելեար
Սրբազանը եկեղեցիին մէջ ընդունեց շնոր-
հաւորութիւնները հաւատացեալ ժողո-
վուրդին, իսկ Առաջնորդարանի Դահլիճին
մէջ՝ օտար եկեղեցական և պետական ներ-
կայացուցիչներու բարեմաղթութիւնները:

Երեկոյեան ժամը 9:30-ին, «Հայ Կեդ-
րոն»ի սրահին մէջ տրուեցաւ ճաշկերոյթ
մը՝ ի պատիւ Յորելեար Սրբազան Հօր:
ճաշկերոյթի ընթացքին խօսք առին Պրն.
Լ. Տ. Աւետիսեան, Պրն. Արմէն Պերկա-
մալի, Հոգշ. Տ. Յարութիւն Մ. Վրդ.
Մուշեան, Եկեղեց. Պայծառութեան կողմէ՝
Պրն. Յովսէփ Եուսուֆեան, Հ. Ա. Ե. Ե.
Կազմակերպութեան կողմէ՝ Օրդ. Մանուշակ
Մեսրոպեան, Ուրուկուայի Հ. Բ. Ը. Միու-
թեան կողմէ՝ Պրն. Աւետիս Նալպանտեան,
Արարանեան Վարժարանի Շրջանաւարտնե-
րուն կողմէ՝ Պրն. Գրիգոր Մուշեան, Վի-
սենթէ Լուիզի Հայութեան կողմէ՝ Պրն.
Եղուարդ Գերձակեան, Եկեղեցասէր Տիկ-
նանց Կազմակերպութեան կողմէ՝ Տիկն.
Օֆելիա Իպիշեան, «Շարժում» շարաթա-
թերթի կողմէ՝ Պրն. Գէորդ Մուշեան, «Ար-
մենիա» օրաթերթի կողմէ՝ Պրն. Սոկրատ
Թէրզեան, «Մեան» շարաթաթերթի կողմէ՝
Պրն. Գրիգոր Կէօնճեան, Սարկաւազներու
կողմէ՝ Պրն. Վարդգէս Կեռոյեան:

Խօսք առնելով, Պատրիարք Սրբազանը
դնահատեց Գերշ. Պատուիրակին հանդէպ
Պուէնոս Այրէսի Հայ դպրութիւն կողմէ ցոյց
տրուած սէրն ու յարգանքը, և թելադրեց
աւելի խնդրալատութեամբ խմբուիլ Գերշ.
Տ. Բարդէն Արքեպիսկոպոսի շուրջ՝ անոր
ազգանուէր ջանքերը լիակատար յաջողու-
թեամբ պսակելու համար:

Հրաւիրուելով փակման խօսքը ընելու,
Յորելեար Սրբազանը ըսաւ.—

Մաշած և խեղճ բառ է շնորհակալու-
քիւն բառը, յայտնելու հոսնար իմ ամբող-
ջական զգացումը ձեր խօսքերուն, մաղ-

բանհանրուն և ներկայութեան համար:

Յուզումնախառն ուրախութիւնը որ կը զգամ այսօր, կ'ուզեմ բաժնել ձեր բոլորին հետ: Որովհետեւ ինչպէս վիշտը, նոյնպէս և երջանկութիւնը կարելի չէ ամբողջութեամբ կրել. սրտին համար ծանր պիտի ըլլար ընել այդ: Ու երջանկութիւնը, որ իմս է, չի գար այն իրողութենէն՝ որ կը ստանամ յարգանքի ցոյց մը այսօր, այլ քսանհինգ տարիներ առաջ ինծի Աստուծմէ տրուած շնորհին՝ որ կըրցայ ծառայել ազգիս և եկեղեցիիս իմովսանն:

Եթէ նոյնիսկ յաջողութիւններ ունեցայ, զանոնք կը պարտիմ մեր ժողովուրդին, անոր գործակցութեան և հասկացողութեան: Այլապէս առանձին ռելէ անհատ, որքան ալ հաննարեղ և կարող՝ պիտի չարժէ բան մը: Արժութեան շնորհումը մեր բոլորէն մեր բոլորին տրուած վարձատրութիւն մըն է:

Այսօրուան այս մասնաւոր հանգրուանին մէջէն հոգիս նաեւ կը յիշէ անցեալի մէջ սիրելի այն դէմքերը, ծնողք և ուսուցիչ, որոնք իմ կազմութեանս մէջ բաժին ունեցան: Կը զգամ թէ ինչ որ եմ, կը պարտիմ անոնց և հիմա յարգանքով և երախտագիտութեամբ կը խոնարհիմ անոնց յիշատակին առջեւ:

Ու այս բոլորին հետ կը մտածեմ նաեւ այն ծանրութեան մասին, որ աստիճանի բարձրացում մը անոյայմանօրէն կը բերէ իրեն հետ: Պէտք է կարենամ արդարացնել բոլոր ակնկալութիւնները: Ու կը հաւատամ որ Աստուծո զօրավիգ պիտի ըլլայ ինծի, և մեր գաղութի պատուական հայ ժողովուրդը պիտի համագործակցի նորէն նոյն սիրով և հասկացողութեամբ, որպէսզի կարենանք իրագործել հաւաքական մեր նպատակները:

Շնորհակալութիւն պատուին համար որ ընծայեցիք ինծի, գոր կը նկատեմ պատիւ՝ ընծայուած Հայաստանեայց Ս. Եկեղեցիին, որուն համետ մէկ պաշտօնեան եմ ես, և որուն փառքին ու պայծառութեան ծառան միայն:

Երախտագիտութիւն երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարք Սրբազանին, որ իր ազնիւ խօսքով փայլեցուց այս օրը և խորա-

պէս ուրախացուց սիրտս իր բարեկամի և ուսուցչի ներկայութեամբ:

Յորեկեար Սրբազանին ի պատիւ սարքուած ճաշկերոյթը վերջ գտաւ Պատրիարք Սրբազան Հօր Պաշտօնիչով և Տէրութեան ան ազօթ քով:

ԱՐՄԱՆԱՆ ԿԱՐԺԱՐԱՆԻ ՃԱՇԿԵՐՈՅԹ.

Յուլիս 27, Երկուշաբթի, Պատրիարք Սրբազանը հիւրը եղաւ Արսլանեան Ազգային Վարժարանի Տեսուչ Հօղջ. Տ. Յարութիւն Թ. Վրդ. Մուշեանի և Ուսուցչական Կազմին, որուն ընթացքին Ն. Ամենապատուութիւնը հետաքրքրուեցաւ Հայ ուսուցիչները և Պուէնոս Այրէսի Հայկական Վարժարանները զբաղեցնող զանազան հարցերով:

Նոյն օրը, յետ միջօրէին, Ն. Ամենապատուութեան այցելեց Պոլսոյ Հայրենակցական Միութեան Վարչութիւնը:

ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ.

Յուլիս 28, Երեքշաբթի, Պատրիարք Սրբազանը ճաշի հիւրը եղաւ Մերկերեան - Դանիէլեան ընտանիքներուն, Պրն. Ալեքսան Մերկերեանի տան մէջ:

Նոյն օրը, կէսօրէ ետք, Ն. Ամենապատուութեան այցելեցին Պուէնոս Այրէսի Հայ Բողոքական Համայնքի ներկայացուցիչները, իրենց Հոգևոր Հովիւին զխաւորութեամբ:

Երեկոյեան, Պատրիարք Սրբազանը հիւրասիրուեցաւ Կեղրոնական Վարչութեան Ատենապետ Պրն. Արմէն Պերկամալիի կողմէ: Այս առթիւ հրաւիրուած էին նաև շատ մը ազգայիններ:

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

Յուլիս 29, Զորեքշաբթի, Պատրիարք Սրբազան Հօր այցելեցին Արժանթինեան Բրիտանեայ Տեմբրաթ Կուսակցութեան ղեկավարները, և մտերմիկ խօսակցութեան մը ընթացքին լայնօրէն հետաքրքրուեցան Երուսաղէմով, Սուրբ Յարութեան Տաճարի նորոգութեամբ, ինչպէս նաև միջ-եկեղեցական յարաբերութիւններով:

Կէսօրին, Ն. Ամենապատուութիւնը հիւ-

բասիրուեցաւ Պրն. Լեւոն Թէրզեանի բնա-
կարանին մէջ, ուր այս առթիւ հրատիրուած
էին նաեւ ծանօթ ազգայիններ:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 8-ին, Կեդ-
րոնական Վարչութեան հրուէրով, խումբ
մը ծանօթ ազգայիններու ներկայութեան
Առաջնորդարանի սրահին մէջ զուժարուե-
ցաւ Խորհրդակցական Ժողով մը՝ Սուրբ
Յարութեան Տաճարի նորոգութեան Հարա-
ւային Ամերիկայի Հանդանակութեան շուրջ:
Ժողովին կը նախագահէր Ամեն. Ս. Պատ-
րիարքը, որ խօսք առնելով տեղեկութիւն-
ներ տուաւ երուսաղէմի Հայ Պատրիարքա-
րանի նիւթական կացութեան մասին: Հոգշ.
Տ. Շահէ Վրդ. Աճէմեան մանրամասն բա-
ցատրութիւններ տուաւ Ս. Յարութեան
Տաճարին մէջ ցարդ կատարուած նորոգու-
թիւններուն շուրջ, և շեշտեց թէ նորոգու-
թեան ծախսերու Հայոց բաժինը կը հասնէր
մէկ միլիոն տոլարի, որուն երեք հարիւր
հազարը յանձն առած էր հոգալ Գալուստ
Կիւլթընիկեան Հիմնարկութիւնը: Հոգշ. Հայր
Սուրբը աւելցոյց թէ այս առնչութեամբ
Հիւսիսային Ամերիկայի մէջ կատարուած
հանդանակութեան արդիւնքը եղած էր 430
հազար տոլար, և թէ Հարաւային Ամերի-
կայի Հայութեան որպէս բաժին նշանակ-
ւած էր հարիւր հազար տոլար:

Վերոյիշեալ տեղեկութիւններու հիման
վրայ և յետ խորհրդակցութեան, կազմուե-
ցաւ Կեդրոնական Հանդանակիչ Յանձնա-
խումբ մը, նախագահութեամբ Գերշ. Կա-
թողիկոսական Պատուիրակին:

Խորհրդակցական սոյն Ժողովին մաս-
նակցող ազգայիններէն շատեր, խանդա-
վառուած՝ համերաշխութեան և եկեղեցա-
կան ու ազգային կարեւորագոյն գործի մը
շուրջ հաւաքական ճիգերով բոլորուելու
սրտասնդիչ այս միջնորդէն, տեղւոյն
վրայ յայտարարեցին իրենց նուիրատուու-
թիւններու բաժինը:

Այս առթիւ, Հայկական տեղական թեր-
թերուն զրկուեցան հետեւեալ պաշտօնական
հաղորդագրութիւնն ու Գերշ. Կաթողիկո-
սական Պատուիրակին կոչը՝ ուղղուած իր
պատուական ժողովուրդին.—

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր պատուական ժողո-
վուրդին կը հաղորդենք թէ Զորեկաբքի,
29 Յուլիսի երեկոյեան, Առաջնորդարանի
Դահլիճին մէջ կայացաւ հաւաքոյթ մը,
որու ընթացքին համայնփա ծանօթ ազգա-
յիններու խումբ մը ներկայացուեցաւ Երու-
սաղէմի Ամեն. Պատրիարք Տ. Եղիշէ ԱՐԳ.
Տէր Տէր ԵԱՆԻ և ըստ արժանոյն պատուա-
սիրուեցաւ:

Այս առթիւ անհրաժեշտ լուսարանու-
թիւններ տրուեցան Ս. Յարութեան Տա-
նարի վերանորոգութեան և անոր ազգային
նշանակութեան մասին: Որպէսզի մեր Թեմը
եւս, ինչպէս համազգային հանգանակու-
թեան արշաւին մասնակցող միւս բոլոր Թե-
մերը, լիովին կատարէ իր ազգային պար-
տականութիւնը՝ դարաւոր այս ժառանգու-
թեան պահպանման համար, յարմար դառ-
ւեցաւ տեղւոյն վրայ իսկ կազմել Հանգա-
նակիչ Յանձնախումբ մը, ըստ հետեւեալին.

Նախագահ՝ Գերշ. Տ. Բարգէն Արքեպս.
Ապատեան, Կարողիկոսական Պատուիրակ:
Փոխ-Նախագահ՝ Հոգշ. Տ. Յարութիւն
Ծ. Վրդ. Մուշեան, Պատուիրակի փոխա-
նորդ:

Ատենապետ՝ Տիար Սարգիս Տիարպե-
ֆիբեան:

Փոխ-Ատենապետ՝ Տիար Արմէն Պեր-
կամալի:

Ատենադպիր՝ Տիար Գեորգ Սարափեան:
Փոխ-Ատենադպիր՝ Տիար Տիգրան Միւ-
րէֆեան:

Գանձապահ՝ Տիար Մանուկ Շիրինեան:
Գործադիր Մարմին՝ Տիարք Դուպար
Քէֆլիֆեան, Պարգեւ Պարսամեան, Փանոս
Էօրնէֆեան, Պարգեւ Տէր Կարապետեան,
Գրիգոր Գեթապեան, Ժագ Մերկերեան:

Խորհրդական անդամներ՝ Տիարք Գրի-
գոր Կառավարեան, Սարգիս Քեքէն, Սար-
գիս Մարաշիեան, Գալուստ Տէր Մարտի-
րոսեան, Տէր. Եփրատ Պայրամեան, Ժի-
րայր Էֆշեան, Ասատուր Գարակօզեան,
Տէր. Անդրանիկ Աջապահեան, Հայկ Էմիր-
եան, Կարապետ Էֆշիեան, Յովսէփ ձէրէն-
եան, Վահագն Իսրայէլեան, Ներսէս Կե-
զիզարայեան, Բիզանդ Գուշեան, Արշակ

Մառուկեան, Վահէ Զըննօգեան, Ռաւլ Պետիկեան, Յակօր Սէֆէրեան, Օննիկ Փանոսեան, Ահարոն Թըլըսըմեան, Պօզոս Սարափեան, Սանթիակօ Պահչէնեան, Մելին Ծիրիֆեան:

Վերոյիշեալ Յանձնախումբին ի պաշտօնէ մաս կը կազմեն նաեւ տեղւոյս Հոգեւորականները:

ԳԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՆԻ

Կ Ո Չ

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹԵՄԵՐՈՒ ՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԳԻՆ

Անգամ մը եւս փորձի կը դրուի, Հարաւային Ամերիկայի երկիրներու սիրելի և ազնուական Հայ ժողովուրդ, քու հայու ոգիդ և գիտակցութիւնդ, նոր, կարեւոր և անյետաձգելի հանգանակութեան մը առիթով, որուն մասնակցի՝ իւրաքանչիւր ճշմարիտ Հայ մարդու ոչ միայն բարոյական պարտաւորութիւնն է, այլ նաեւ անխուսափելի պատասխանատուութիւնը, վասնզի ան կը վերաբերի Երուսաղէմի Ս. Քաղաքին մէջ Ս. Յարութեան Տանարի նորոգութեան և վերաշինութեան այժմէական խնդրոյն և մեր հայրերու դարաւոր գոհողութեամբ, արիւնով և հաւատով ձեռք բերուած ու մեզ ժառանգ թողած իրաւանց պաշտպանութեան:

Այդ իրաւունքները Սուրբ Վայրերու մէջ մեր ժողովուրդը կը դնեն հաւասար գծի վրայ մեծ ազգերու հետ, ու մեր փոքր բայց մարտիրոս եկեղեցին կը բարձրացնեն տարածուն և բազմանդամ Կաթօլիկ և Օրթոտոքս եկեղեցիներու հաւասարագօր մակարդակին: Քրիստոնէական մեծագոյն Ոստանին, Ս. Քաղաքին մէջ է ուրեմն, որ մեր Ազգն ու եկեղեցին կը նանչցուին ու կը փառաւորուին միջազգային չափանիշով և կը զնահատուին արժանիքները մեր բարոյական, հոգեւոր և իմացական տաղանդին: Հայրենի հողէն դուրս, հո՛ն միայն Հայր կրնայ ազնիւ հպարտութեամբ պարծիլ իր պատմութեամբ, եկեղեցիով և լոյսի, ճշմարտութեան և հաւատքի նուանման նամբաներուն վրայ տարած իր սխրագործու-

րիւններուն փաստովը, հաստատ տուեալներու վրայ:

Հայ Երուսաղէմի փառքը անտարակոյս արդիւնք է տնօրինական սրբավայրերուն, որոնց հանդէպ մեր ժողովուրդը տածեց խորունկ սէր և անհուն պաշտամունք այն օրերէն ի վեր, երբ Քրիստոնէութիւնը յուսաւորեց իր հոգին: Առանց անոնց, նոյնպէս կարելի պիտի չըլլար ըմբռնել գոյութիւնը Սրբոց Յակոբեանց ազգապարծան Մայրավանքին, որ իբրեւ միակ մեծագոյն ժառանգութիւնը մեր անցեալէն մեզի մնացած և նաեւ որպէս նոր օրերու առաքելութիւն, կը ստանայ կրկնակի արժէք և կարեւորութիւն՝ Սփիւռքի մեր ազգային հոգեւոր գոյութեան պահպանման իբրեւ երաշխիք:

Մեծ է մեր ժողովուրդը, որովհետեւ ունի մշակութային իրականացումներ, անկողողատելի գանձարանը հոգեւոր ստեղծագործութեանց, որոնց համար չսակարկեց ան պատմութեան ամենադժիշմ օրերուն իսկ, ո՛չ իր նիւթական կարողութիւնները և ո՛չ նոյնիսկ իր արիւնը:

Ժամանակն է որ փաստենք անգամ մը եւս, թէ արժանի յաջողներն ենք մեր հայրերուն ու գիտակից ժառանգորդները անոնց հոգեւոր և բարոյական մեծութեանց:

Այս ըմբռնումն է որ կը վստահեցնէ մեզ, թէ Հարաւային Ամերիկայի հայաբնակ երկիրներու մեր ժողովուրդը պիտի գայ վկայելու նորէն գիտակցութեամբ, սիրով, հաւատով և հայու վայել առատաձեռնութեամբ՝ արժանաւորութիւնը իր Հայու կոչումին, ընդառաջելով սրտառուչ կոչերուն Ամենայն Հայոց սիրեցեալ մեր Հայրապետին և Երուսաղէմի Ս. Արոտի արժանընտիր Գահակալին՝ Ամենապատիւ Տէր Եղիշէ Պատրիարքին, որոնց հեղինակաւոր ձայնին կը միացնենք մեր ալ տկար ձայնը, տալու սրտագին ուրախութեամբ Ս. Յարութեան Տանարի նորոգութեան ֆոնտին, իրականացնելով նոյնիսկ աւելին՝ որ հանգանակիչ նուիրակութիւնը կ'ակնկալէ մեզմէ: Կը հաւատանք որ ոչ ոք պիտի խուսափի որեւէ պատրուակով, նկատումով և կամ պատճառաբանութիւնով իր ազգային այս մեծ պարտէն:

Մեր սրտագին փափաքն է որ հանգանա-

կուրեան բարեյաջող արդիւնաւորութեամբ միտքարուած վերադառնայ մեզմէ երուսաղէմի Ամենապատիւ Գահակալը, որ իր հետեւորդներով առաջին պատրիարքական շնորհաբեր այցելութիւնը շնորհեց Հարաւային Ամերիկայի մերագն գաղութներուն:

Կ'աղօթենք որ Աստուած ձեր գոհողութիւններուն փոխարէն վարձատրէ ձեզ իր օրհնութեամբ, և գալիք սերունդներ երախտագիտութեամբ յիշեն ձեր անունը:

Սիրոյ Ողջունիւ և Օրհնութեամբ
Աղօթարար
ԲԱՐԳԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՍԱՊՈՍ ԱՊԱՏԵԱՆ
Հայրապետական Պատուիրակ
Հարաւ-Ամերիկահայոց

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՈՒՐՈՒԿՈՒԱՀԱՅՈՒԹԵԱՆ.

Յուլիս 30, Հինդարթի, Պատրիարք Սրբազանը օգի ճամբով մեկնեցաւ Մոնթէվիտէօ, կարճ այցելութիւն մը տալու համար Ուրուկուայի Հայ գաղութին: Նորին Ամենապատուութեան կ'ընկերակցէին Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Արքեպս. Ապատեան, Նուիրակ Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան և Հոգշ. Տ. Ծահէ Վրդ. Աճէմեան: Մինչեւ օղակայան Պատրիարք Սրբազանին ընկերացան Պատուիրակի փոխանորդ Հոգշ. Տ. Յարութիւն Ծ. Վրդ. Մուշեան, Կեղրոնական Վարչութեան կողմէ Տիար Գ. Սարաֆեան և Տիար Յ. Ճէրէճեան, Տիկնանց Կազմակերպութեան կողմէ Տկն. Ռօզա Դանիէլեան, Հ. Ա. Ե. Ե. Կազմակերպութեան կողմէ Տիար Յ. Եռուստիան և այլ ազգայիններ:

Մոնթէվիտէոյի մէջ Նորին Ամենապատուութիւնը պաշտօնական այցելութիւն տուաւ Ուրուկուայի Ազգային Խորհուրդի Նախագահ Տիար Ճիանասթասիոյին և Մոնթէվիտէոյի Բազաբապետ Տիար Լեոս Արրօօ Թօրրէսին: Տեսակցութիւններուն ընթացքին, վերոյիշեալ պետական բարձրաստիճան անձնաւորութիւնները գնահատանքով արտայայտուեցան Ուրուկուաճա-

յութեան մասին, շեշտելով թէ Հայեր մեծապէս սատարած են երկրի յառաջդիմութեան և վերելքին:

Ապա, Ն. Ամենապատուութիւնը, իր հետեւորդներով, ծաղկեպսակ մը զետեղեց Կառավարչատան հրապարակին մէջ դառնուող Անկախութեան Յուշարձանին վրայ, ուր, յատուկ կարգադրութեամբ մը, բանակայիններ պատուոյ պահակ կեցած էին:

Ն. Ամենապատուութիւնը այցելեց նաև Ուրուկուաճայ դպրոցներն ու ակումբները, ամենուրեք արժանանալով ջերմ և սրտաց ընդունելութիւններու:

Ի պատիւ Պատրիարք Սրբազան Հօր և իր շքախումբին, Ուրուկուաճայ Թեմի Կեղրոնական Վարչական Խորհուրդը ժողովրդական ճաշկերոյթ մը սարքեց Ծարաթ, Օգոստոս մէկի երեկոյեան: Ծաշկերոյթին հրաւիրուած էին նաև աւելի քան երկու հարիւր Ուրուկուաճայեր: Ծաշկերոյթը բացուած յայտարարեց Ուրուկուաճայ Կեղր. Վարչ. Խորհուրդի Ատենապետ Տիար Վահէ Զաղրբեան: Ծաշկերոյթի ընթացքին խօսք առին Ուրուկուաճայութեան Հոգեւոր Հովիւ Հոգշ. Տ. Ներսէս Ծ. Վրդ. Տօլապճեան, Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, Հոգշ. Տ. Ծահէ Վրդ. Աճէմեան, Կեղր. Վարչ. Խորհուրդի Ատենադպիր Տիար Յովհաննէս Ալամեան և Տիար Գարրիէլ Սարգիսեան: Գործադրուեցաւ զեղարուեստական ճոխ յայտագիր մը: Փակման խօսքը ըրաւ Պատրիարք Սրբազանը, որ զանազան շինիչ օրինակներով յորդորեց ներկաները ամուր կառչած մնալ հայկական սրբութիւններուն և աւանդութիւններուն:

Օգոստոս 2, Կիրակի, Պատրիարք Սրբազանը նախագահեց եկեղեցական արարողութիւններուն, Ս. Պատարազի ընթացքին տալով նաև իր պատգամը Ուրուկուաճայութեան: Յաւարտ Ս. Պատարազի, Ն. Ամենապատուութիւնը կատարեց հիմնարկէքի արարողութիւնը նոր կառուցուելիք եկեղեցիին՝ զետեղելով Ս. Սեղանին հիմնաքարը:

Նոյն օրուան յետմիջօրէին Պատրիարք Սրբազանը իր շքախումբով վերադարձաւ Պուէնոս Այրէս:

**ԱՐՄՆԱՆԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՓԱՐԱՆԻ
ԿԻՍԱՄԵԱՅ ՀԱՆԴԷՍ.**

Օգոստոս 2, Կիրակի, Մոնթեվիդեոյէն վերադառնալէ անմիջապէս ետք, Պատրիարք Սրբազանը նախադաճեց Պուէնոս Այրէսի Արսլանեան Ազգային Վարժարանի կիսամեայ հանդէսին, որ տեղի ունեցաւ «Հայ Կեդրոն»ի սրահին մէջ, ծնողներու և խումբազմութեան մը ներկայութեան:

Գեղարուեստական յայտագրի գործադրութենէն ետք, որուն ընթացքին խումբ մը

խրատուարէ և հայկականութեամբ լի հանդէսը, Ն. Ամենապատուութիւնը ըսաւ.—

Գերշ. Սրբազան եղբայր, Հոգշ. Հայրեր և յարգելի ծնողներ,

Ինձի հետ միասին աւելի քան երկու ժամեր ներկայ եղաք մտքի և հոգիի այն տղանցքին, որ Արսլանեան Ազգային Վարժարանը այս բնմին վրայ բերաւ, արտայայտելով ինքզինքը իր արտասանութիւններով, երգերով, պարերով և տրամախօսութիւնով:



**Պսակի զետեղում և յարգանք
Ուրուկուայի Անկախութեան Յուշարձանին առջեւ:**

աշակերտներ Ն. Ամենապատուութեան մատուցին Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան հանդանակութեան իրենց Վարժարանին մասնակցութիւնը ներկայացնող 75,000 փետոյի դամարը, իօսք առաւ Վարժարանի Տեսուչ Հոգշ. Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան, որ կրօնատարութեան և շնորհակալութեան անկեղծ խօսքեր ուղղեց Սրբազան հիւրին: Հրաւիրուելով փակել սոյն

Անշուշտ դիւրին է մտածել, առանց մեծ երեսակայութեան, քէ տարիներ առաջ երբ այս պնդակազմ, ժրամիտ և իրենց գեղեցիկ ներկայութեամբ ինքզինքնին այսօր ցուցնող մանուկները այս դպրոցը կու գային իրենց նիղն մարմիններով, նիղն մտքով և հոգիով՝ որոնցմէ փոշին կը քափէր միայն, ինչպէ՛ս տարիներու ընթացքին՝ շնորհիւ այս կեդրոնին ու ճաշ վերին հսկողութեան կրցան

ըլլալ այս արի մտքի և հոգիի զինուորները ձեր աչքին առջեւ:

Մեր բուրիին աչքին պարզուող այս տեւսարանին առջեւ սակայն, զնահատանքի արժանացող միակ անձնատուրքինը ան է, որ անոնց սրտին, մտքին և հոգիին կերտման դարբինը հանդիսացած է, որ դպրոցին արձանագործը եղած է — մեր և ձեր սիրելի Ֆարուքին Մ. Վրդ. Մուշեանը:

Այսօր, այս օտարութիւններուն մէջ, չի բաւեր միայն որ մարդ ուսուցիչ ըլլայ: Չի բաւեր միայն որ մարդ կարգ մը գիտելիքներ իրացուցած ըլլայ, զանոնք աշակերտ-

ինչ որ անոնք այնքան գեղեցիկ կերպով և նարպարէն ցուցադրեցին այս էրեկոյ:

Մենք, սիրելի ծնողներ, գորանոցներ չունինք արտասահմանի մէջ: Մեր գորանոցները մեր վարժարաններն են, իսկ մեր բաւականներն ու զինուորները՝ մեր աշակերտները: Անո՛նք միայն կրնան ապահովել մեզի յարբանակը, անո՛նք միայն կրնան ապահովել մեր ազգային գիտակցութիւնը:

Արտասահմանի մէջ, ամէն Հայ դպրոց Հայաստանէն բերուած փի մը հող է: Մենք այդ հողին վրայ կենալով միայն կը գի-



Ն. Ամնապատուութիւնը կը կատարէ Մոնթեվիտոյի հայկական նոր եկեղեցիի հիմնարկէի արարողութիւնը:

ներուն ջամբելու համար: Տակաւին, չի բաւեր միայն որ մարդ գիտական, պատմական, հաշուական գիտելիքներով տոգորւած ըլլայ՝ զանոնք մանուկներուն բաշխելու համար: Անհրաժեշտ է որ մարդ արուեստագէտ ըլլայ, ներշնչեալ ըլլայ, կարենալ ներշնչելու համար այս մանուկներուն այն՝

տակցինք մեր Հայութեան: Մենք այդ հողին վրայ կենալով միայն կը դառնանք խկական Հայ և կը խօսինք իբրեւ Հայ: Մենք այդ հողին վրայ կենալով միայն Հայկական նկարագիր և Հայկական շունչ կ'ունենանք, և կը խօսինք մենք մեզի ու աշխարհին՝ իբրեւ Հայ և իբրեւ Հայու խօսք:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ՊԱՏՈՒՈՅ ՃԱՇԿԵՐՈՑԹ.

Օգոստոս 3, Երկուշաբթի, Պատրիարք Սրբազանը կէսօրուան ճաշի հիւրը եղաւ Արսլանեան Ազգային Վարժարանի Տեսչութեան և Ուսուցչական Կազմին: Ն. Ամենապատուութեան կ'ընկերանային Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակը և եկեղեցական դասը: Ճաշի աւարտին, Պատրիարք Սրբազանը քաջալերանքի և յարատեւման խօսքեր ուղղեց ուսուցչական կազմի անդամներուն:

Նոյն օրը երեկոյեան, Ն. Ամենապատուութիւնը նախադասեց Հ. Բ. Ը. Միութեան 58-րդ. Տարեդարձի Հանդէս-ճաշկերոյթին, որ տրուեցաւ Գասթէլար պանդոկի շքեղ սրահին մէջ, Պուէնոս Այրէսի տեղական Մասնաճիւղի Վարչութեան կողմէ:

Ճաշկերոյթի ընթացքին զորձադրուեցաւ ղեկարուեստական ճոխ յայտադիր մը, և խօսք առին Գերշ. Տ. Բարդէն Արքեպս. Ապատեան, հիւրաբար Պուէնոս Այրէս զբնուող ճատրակի արտյան Տիգրան Պետրոսեան, Աթոմական Գիտութիւններու դասախօս Պրն. Վ. Բարսեղեան և Հ. Բ. Ը. Միութեան տեղական Վարչութեան Ատենապետ Պրն. Հայկ Էմիրեան:

Երգերով և հայրենասիրական արտասանութիւններով ստեղծուած ջերմ մթնոլորտին մէջ փակման խօսքը ըրաւ Ն. Ամենապատուութիւնը, որ վեր առաւ Բարեգործական ազգայարժան Միութեան ղերը դադուի վաղուի ու անոր շուրջ համախրմուած պատուական ազգայիններու ազնիւ ոգին:

ՀԻՒՐԱՄԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ.

Օգոստոս 4, Երեքշաբթի, Պատրիարք Սրբազանը երեկոյեան ընթրիքի հիւրը եղաւ Տկն. Սիրվարդ Մեսրոպեանի. հրաւիրուած էին նաև պատկառելի թիւով ազգայիններ:

Օգոստոս 5, Չորեքշաբթի, Պատրիարք Սրբազանը երեկոյեան ընթրիքի հիւրը եղաւ Պրն. Նուպար Քէքիլիքեանի, վերջինիս բնակարանին մէջ, ուր շատ հաճելի շրջանակի մը մէջ անցուց զիշերը և ուշ առեան վերադարձաւ Առաջնորդարան:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍԱՆ ԲԱՒԼՈՅԻ

ՀԱՅՈՒԹԵԱՆ.

Օգոստոս 6, Հինգշաբթի, Պատրիարք Սրբազանը, ընկերակցութեամբ Հարաւային Ամերիկայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերաշնորհ Տ. Բարդէն Արքեպս. Ապատեանի, Հոլշ. Տ. Յակոբ և Շահէ Վարդապետներու, օդի ճամբով մեկնեցաւ Պուէնոս Այրէսէն Սան Բաւյո: Գոնդոնիասի օդակայանին մէջ Պատրիարք Սրբազանին վերապահուեցաւ պաշտօնական և ժողովրդային շքեղ ընդունելութիւն մը: Օդանաւի սանդուխներուն զիմաց, Ն. Ամենապատուութիւնը աւանդական սովորութեան համաձայն օրհնեց իրեն ներկայացուած աղն ու հացը, և ծանօթացաւ զինք զիմաւորող անձնաւորութիւններուն հետ: Սան Բաւյոյի բոլոր եկեղեցիներու ներկայացուցիչները, Սան Բաւյոյի Վարչութեան անդամները, եկեղեցական հայրերը, ինչպէս նաև Սուբիոյ Հիւպատոսը և բաղմաթիւ թերթերու թղթակիցներ և զաղութի երեւելի անձնաւորութիւններ շրջապատեցին Պատրիարք Սրբազանը և զայն առաջնորդեցին օդակայանի պաշտօնական դահլիճը, ուր բարի գալուստի խօսքեր արտասանեցին Սուբիոյ Հիւպատոս Տքթ. Ռաշիտ Էլ Գապպանի, Յոյներու Առաջնորդը, Յոյն Կաթողիկոսներու Առաջնորդական Փոխանորդը, ինչպէս նաև Վարչութեան Ատենապետ Տիար Պոյաճեան: Պատրիարք Սրբազանը, զգացուած իրեն եղած այս ջերմ ընդունելութենէն, շնորհակալութեան և օրհնութեան խօսքը արտասանեց և ապա սրահէն դուրս խոնուած բաղմութեան ծափահարութիւններուն և խանդավառութեան մէջէն ուղղուեցաւ դէպի ինքնաշարժը: Հարիւրաւոր ինքնաշարժներու շքերթը, պատուոյ ոստիկաններու առաջնորդութեամբ, կտրեց Սան Բաւյոյի ղեղեցիկ պողոտաները, և Հայոց Եկեղեցիին առջև վերակազմուեցաւ թափօր մը՝ որ «Հրաշափառ»ի երկեցողութեամբ Ն. Ամենապատուութիւնը բարձրացուց եկեղեցի: Աղօթքէն ետք, Պատրիարք Սրբազանը հիւրասիրուեցաւ եկեղեցիին կից Հայկական Սրահին մէջ, ուր յանուն Սան Բաւյոյի Հայութեան բարի դալուստի խօսք մը կարդաց

Վարչութեան Ատենապետ Տիար Պոյաճեանը, Պաշտօնական արտայայտութիւններէ վերջ, ժողովուրդը մօտեցաւ Սրբազան Հիւրին, համբուրելու համար Ն. Ամենապատուութեան Աջը և յաղեցնելու՝ Ս. Տեղեաց կարօտը:

Իիշերը, Պատրիարք Սրբազանը առաջնորդուեցաւ «Տանուպիօ» հիւրանոցը, ուր անցուց Սան Բաւոյ իր այցելութեան հիտըրները:

Օգոստոս 7, Ուրբաթ, առաւօտեան ժամը 10-ին, Պատրիարք Սրբազանը ընդունեց

Ն. Ամենապատուութիւնը հաշեց Կեղրոնահտն Վարչութեան և Կարգադիր Յանձնախումբի անդամներուն հետ:

Ճաշէն անմիջապէս ետք, Պատրիարք Սրբազանը ընդունեց Յոյն Կաթոլիկներու Առաջնորդին, ինչպէս նաեւ բոլոր քրիստոնէական եկեղեցիներու ներկայացուցիչներուն այցելութիւնները:

Նոյն օրը, Կ. վ. ժամը 4-ին, Պատրիարք Սրբազանը պաշտօնական այցելութիւն մը տուաւ Սան Բաւոյ քաղաքի Կառավարչին՝ Ն. Վահմութիւն Ատեմար Տէ. Պարբօսի,



Ն. Ամենապատուութիւնը, շրջապատուած հայ եկեղեցականներէ և այլ յարանուանութիւններու ներկայացուցիչներէ, Սան Բաւոյի օդակայանին մէջ:

Պրագիլիոյ Կեղրոնական Վարչութեան անդամները. ժամը 11-ին՝ Սուրբոյ Հիւպատոս Տքթ. Ռաշիա էլ Պապականին. ժամը 12-ին՝ Լիբանանի Հիւպատոսը, որ ցաւալայտնեց թէ չէր կրցած նախորդ օր օդակայանի դիմաորութեան դալ, քաղաքէն բացալիայ ըլլալուն պատճառաւ:

Կէսօրին, «Տանուպիօ» հիւրանոցին մէջ,

Պատրիարք Սրբազանը ընդունեց Վահմութիւն Ատեմար Տէ. Պարբօսի, ինչպէս նաեւ Սան Բաւոյի քաղաքի Կառավարչին՝ Ն. Վահմութիւն Ատեմար Տէ. Պարբօսի, որուն ընթացքին մասնաւորաբար շահազգոտեցաւ Սուրբ Տեղեաց վիճակով, և ըսաւ թէ իր կեանքին մեծագոյն փափաքը եղած է այցելել քրիստոսակոխ Սուրբ Վայ-

բերը: Պատրիարք Արքայանը Ն. Վսեմութեան առաջարկեց որ պահ մը ինքզինք ազատազրէ իր պաշտօնին պատասխանատուութիւններէն, այցելէ Սուրբ Երկիր և ընդունի հիւրը ըլլալ Երուսաղէմի Հայ Պատրիարքարանին:

Ժամը 5-ին, Ն. Ամենապատուութիւնը Համակրութեան այցելութիւն մը տուաւ Սան Բաւոյի պատուական Հայորդիներէն Տիար Երջանիկ Գրսաճիքեանի դրամատունը («Պանքա Ինտերնետեցիա») և յայտնեց իր ուրախութիւնը այն իրողութեան համար, որ Հայեր իրենց ձեռներէցութեամբ և աշխատասիրութեամբ կրցած են նախանձելի դիրքեր դրաւել Պրագիլիոյ տնտեսութեան մէջ: Այս առթիւ, իշխանական զեղեցիկ ըզդացումով մը, Տիար Ե. Գրսաճիքեան Պատրիարք Արքայանի տրամադրութեան տակ դրաւ 10,000 տոլարի պատկառելի դումար մը, գործածելու համար Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան:

Ժամը 5-30-ին, Պատրիարք Արքայանը պաշտօնական այցելութիւն մը տուաւ Սան Բաւոյի Քաղաքապետ Ն. Վ. Տիար Բրեսթէս Մայային, Քաղաքապետարանի մեծ դահլիճին մէջ: Այս առթիւ, Քաղաքապետը, շրջապատուած իր օդնականներով, բարի գալուստի զեղեցիկ խօսքէ մը վերջ, Ն. Ամենապատուութեան ծանօթացուց Սան Բաւոյ քաղաքի յատակագիծները, և յատկապէս շեշտեց թէ ինչպէ՛ս Պրագիլիոյ այս մեծագոյն քաղաքը արագօրէն և զեղեցկօրէն կը զարգանայ, ու իր բարձր շէնքերով և արդիական ոճով կրնայ բաղդատուիլ Եւրոպայի և Ամերիկայի մեծագոյն քաղաքներուն հետ: Պատրիարք Արքայանը շնորհակալութիւն յայտնեց և օրհնեց Քաղաքապետարանի և անոր ճարտարապետներուն շինարարական գործը, և յայտնեց իր գոհ սպաւորութիւնները Սան Բաւոյ քաղաքէն:

Երկուշաբթի, Պատրիարք Արքայանը ընդունեց Սան Բաւոյի թերթերու ներկայացուցիչները, և պատասխանեց անոնց հարցումներուն, յատկապէս Ն. Ս. Պօղոս Զ. Պապի Երուսաղէմ այցելութեան, Սուրբ Տեղեաց և Եկեղեցիներու փոխ-յարարերութիւններու մասին: Այս առթիւ, Պատրիարք Արքայանը շնորհակալութիւն յայտնեց թեր-

թերու ներկայացուցիչներուն այն զեղեցիկ յօդուածներուն և ջերմ արտայայտութիւններուն համար, որով Սան Բաւոյի մամուլը արձագանգ հանդիսացած էր Ն. Ամենապատուութեան այցելութեան:

Գիշերը, Պատրիարք Արքայանը ընթրիքի հիւրը եղաւ Տիար Ֆիլիփ Տէրտէրեանի բնակարանը:

Օգոստոս 8, Շաբաթ, առաւօտեան Ժամը 10-ին, Պատրիարք Արքայանը փոխ-այցելութեան զնաց Յոյն Օրթոտոքսներու Եկեղեցին ու Առաջնորդարանը: Ն. Ամենապատուութեան ընկերացան իր շքախումբն ու Տիար Նեճիպ Ռուբայլա: Յոյներու Մայր Եկեղեցիի մուտքին, Պատրիարք Արքայանը գլխաւորուեցաւ Եկեղեցական դասին և Յոյն Համայնքի Կեդրոնական Վարչութեան կազմին կողմէ, և առաջնորդուեցաւ դէպի Ս. Սորան ու կարճատեւ Եկեղեցական արարողութենէ մը ետք հիւրասիրուեցաւ Առաջնորդարանին մէջ:

Ժամը 11-ին, Ն. Ամենապատուութիւնը այցելեց Կաթոլիկներու Սր. Քրիստափոր Տը Լուզի Եկեղեցին, ուր, Եկեղեցական կարճ արարողութենէ մը ետք, բարի գալուստի ճառ մը կարդաց Կիլհէրմ Պօնօօ Եպիսկոպոս: Ստորեւ յիշեալ ճառը, գորկու տանք թարգմանարար.—

Նորին Ամենապատուութիւն
Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան.

Ձերդ Արքագնութիւնը բոզ ինձի բոյլատրէ տոյն խօսքերը ուղղելու Ձեզի Ֆրանսիկանով, առանց միջնորդի, որպէսզի կարենամ ինքզինքս արտայայտել ուղղակի կերպով և Ձեզի փոխանցել իմ ամենէն խոր գգացումներս, որոնցով ինքզինքս լեցուած կը զգամ այս պահուս:

Մենք գնեց հպարտ և մանաւանդ պատուած կը զգամք այս այցելութեամբ, զոր Ձերդ Ամենապատուութիւնը բարեհաճեցաւ տալ մեզի: Կը խնդրենք որ ընդունիք մեր կարայրական բարի գալուստի ողջոյնը Աստուծոյ այս տան, ինչպէս և Ս. Խաչով օրինեալ մեծ Պրագիլիոյ մէջ, որ տարիներ առաջ հիւրընկալեց վեհանձն և հերոսական Հայ Ազգի քաջ գաւակները. գաւակները ժո-

զովորդի մը, որ միշտ մեր գուրգուրանքին և յարգանքին արժանացած է, աշխարհի տալով իր նահատակութեան վկայութիւնը՝ Քրիստոսի հանդէպ իր ցուցաբերած հաւատարմութեամբ :

Կը փափաքէիմ նաեւ այս առիթով յայտնել մեր խոր ուրախութիւնը միջ-եկեղեցական համերաշխութեան այն բարձր ոգիին համար, զոր կ'ապրինք շնորհիւ երկու կողմերէ տարուած նիգերու, անհետացնելու համար այն պատուարները՝ որոնք քերելու անցեալի մէջ մեզ բաժնած են, և վերստին գտնելու համար մեր միութիւնը՝ այս անգամ միշտ եղբայրօրէն իրականացած մեր Փրկչին արեան և սիրոյն մէջ :

Պէտք է նշեմ նոյնպէս որ ժամանակը եւս նպաստաւոր է եղբայրներու միջեւ այս հանդիպման, հետեւելով այն Ոգիին՝ որ շատ հաւատարմօրէն կ'արտացոլէ մեր Փրկչին վերջին խօսքերը, երբ Ան պատուիրեց որ ամէնքը մէկ ըլլան :

Մեր ուրախութիւնը այնքան աւելի մեծ է երբ Ձերդ Ամենապատուութիւնը կը գրտնենք որպէս Պատրիարք Երուսաղէմի և պահպան Ս. Յարութեան, այն սրբատեղիներուն՝ որոնք նուիրագործուած են մահովը մեր Տիրոջ, Աստուծոյ և Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի :

Արդեօք կրնա՞նք պահել մեր նախանձը, երբ կը մտածենք թէ Ձերդ Ամենապատուութիւնը կը բնակի Երուսաղէմի՝ Քրիստոնէութեան այդ բարձր վայրին, Ս. Քաղաքին մէջ : Խոնարհաբար կը խնդրենք Ձեզմէ յիշել Ձեր ազօրեմբուն մէջ անոնք՝ որոնք հոս կը գտնուին մեծարելու Ձերդ Ամենապատուութիւնը, ինչպէս նաեւ Ձեր համեստ սպասուորը, որ Ձեզի կը խօսի՝ Պօնտօ Եպիսկոպոս :

Պէտք է շնորհակալութիւններս յայտնեմ նաեւ ներկայութեանը համար սիրելի բարեկամներու, պատկան իշխանութիւններու և տեղական մամուլի ներկայացուցիչներուն, սակայն մանաւանդ այն այցելութեան համար՝ զոր մեզի կը շնորհեն հոգեշնորհ հայրերը՝ որոնք կ'ընկերակցին Ձերդ Ամենապատուութեան Լատին Ամերիկայի Ձեր այս նամբորդութեան ընթացքին :

Թող Աստուած պաշտպանէ Ձեր Յարգելի

Անճանարութիւնը և եկեղեցական այն անդամները որոնք Ձեզի կ'ընկերակցին :

Կէսօրին, Պատրիարք Սրբազանը հիւրը եղաւ Պրն. Պետրոս Զալեանի բնակարանը : Ծաշէն Լաթ, Ն. Ամենապատուութեան կողմէ Հոգչ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, ընկերակցութեամբ Կեղրոնական Վարչութեան անդամներուն, փոխադարձ այցելութեան զնաց Հայ Կաթողիկէ և Հայ Աւետարանական Համայնքներուն : Նոյն զիշեր, Պատրիարք Սրբազանը ընթրիքի հիւրը եղաւ Սան Բաւլոյի գաղութին իր երկարամեայ ծառայութիւններով ծանօթ Տիար Անտրէ Ծաֆէրեանի բնակարանը :

Օդոստոս 9, Կիրակի, Պատրիարք Սրբազանը պատարագեց Սան Բաւլոյի Հայոց Եկեղեցիին մէջ և քարոզեց հաւատացեալ խումբ քաղմութեան, զայն հոգեւորապէս մխիթարելով և քաջալերելով :

Կէսօրին, Ն. Ամենապատուութիւնը ճաշի հիւրը եղաւ Տիար Յովսէփ Տիշէքէնեանի բնակարանը, ուր այս առթիւ հրաւիրուած էր նաեւ Սան Բաւլոյի ազգայիններէն խումբ մը :

Նոյն զիշեր, Պատրիարք Սրբազանին ի պատիւ մեծ ճաշկերոյթ մը տրուեցաւ Սան Բաւլոյի Հայ Եկեղեցոյ և Սրահի բարերար երջանկայիշատակ Ռըսթալլա Թահանի որդիներու փառաւոր բնակարանին մէջ : Հրաւիրուած էին քրիստոնէայ Համայնքներու եկեղեցական պետերը, Արարական երկիրներու հիւպատոսները, Պրադիլոյ Կեղրոնական Վարչութեան անդամները, ինչպէս նաեւ պատկանելի խումբ մը Հայ Թէօտար երեւելի անձնաւորութիւններու : Յանուն Ռըսթալլա ընտանիքին բարի գալուստի ճառ մը կարդաց Տիար Ռ. Ռըսթալլա :

Պատրիարք Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց իրեն եղած այս պատիւին համար, օրհնեց ծերունագարդ մայրը Ռըսթալլա եղբայրներուն, անոր զաւակներն ու թոռները ու մաղթեց որ անոնք շարունակեն ըլլալ Սան Բաւլոյի Հայութեան ազնիւ բարերարները :

Օդոստոս 10, Երկուշաբթի, Պատրիարք Սրբազանը ընդունեց Հայ կաթմակերպութիւններու ներկայացուցիչներուն այցելու-

թիւնը, իսկ կէսօրին ճաշեց Տիար Երջանիկ Գրաստիքեանի բնակարանը. հրաւիրուած էին նաև բաղմաթիւ Հայ թէ օտար երեւելիներ:

Կէսօրէն Լաք Ն. Ամենապատուութիւնը այցելեց Օրէնդիր Ժողովի շէնքը և Սան Բաշոյի երկու մեծագոյն թերթերու՝ «Կադեթա»ի և «Աէէրիա»ի նորակառոյց շէնքերը: Նոյն գիշեր, Հայկական Սրահին մէջ ծաղկերոյթ մը արուեստաւ ի պատիւ Ամենապատիւ Հիւրին: Խօսք առին Ատենապետ Տիար Պոյաճեան, Հարաւային Ամերիկայի Կաթ. Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Աբք-Լոյս. Ապատեան, Սան Բաշոյի հոգեւոր հովիւ Հոդշ. Տ. Ծնորհք Վրդ. Գասպարեան և Տիար Ռ. Ռոբբալլա, ողջունելու համար շնորհարկը այցելութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքին և յայտնելու իրենց ուրախութիւնը: Պատրիարք Սրբազանը իրեն յատուկ պերճախօսութեամբ յայտնեց իր շնորհակալութիւնը և տուաւ իր պատգամը ներկայ խումն հասարակութեան:

Այս առթիւ, Ն. Ամենապատուութիւնը Սուրբ Յարութեան Տաճարի Ա. Կարգի շքանշանով զարդարեց ազգային իր ծառայութիւններով և բարեբարութիւններով ծանօթ Տիար Երջանիկ Գրաստիքեանի կուրծքը:

Օդոստոս 11, Երեքշաբթի, Ն. Ամենապատուութիւնը այցելեց Պրագիլիոյ Կարտինալ Արքեպիսկոպոսին, որ իր յառաջացած տարիքին բերումով և անհանգստութեան պատճառաւ քաշուած կ'ապրի իր բնակարանին մէջ: Ն. Գ. Կարտինալը ցաւ յայտնեց որ չէր կրցած անձամբ դիմաւորել Երուսաղէմի Հայոց Պատրիարքը օղակայանին մէջ, և ստիպուած կ'ըլլար բարի գալուստի Լեղաշրահան իր ողջոյնը տալ իր բնակարանին մէջ:

Օդոստոս 12, Չորեքշաբթի, Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազանը իր շքախումբով օդի ճամբով վերադարձաւ Պուէնոս Այրէս:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ.

Օդոստոս 12, Չորեքշաբթի, գիշերը, Կեղրոնական Վարչութեան Ատենապետ

Տիար Արմէն Պերկամայի մեծ ընդունելութիւն մը սարքած էր Պուէնոս Այրէսի իր շքեղ ապարանքին մէջ, ի պատիւ Պատրիարք Սրբազան Հօր: Ընդունելութեան հրաւիրուած էին ոչ միայն Հայ անձնաւորութիւններ, այլ նաև պետական և կրօնական բարձրատիճան հիւրեր: Ներկայ էին Կրօնական Գործերու Վսեմ. Նախարար Տքթ. Խօսէ Նօկերոյ Արմենկոյ և Փոխանորդը՝ Տքթ. Ռոպերթօ Պրալօ:

Բարեկամական և մտերմիկ խօսակցութիւններու ընթացքին, Պատրիարք Սրբազանը յայտնեց իր ապաւուրութիւնները Արժանիքի մասին ընդհանրապէս, և Արժանիքին հայութեան առնչութեամբ մասնաւորաբար: Ի պատասխան, Կրօնից Վսեմ. Նախարարը պնահատական բարձր արտայայտութիւններով դրուատեց Հայ Համայնքը իր քաջաբանութեամբ, տակուն և աննահանջ նկարագրի տէր հաւաքականութիւն, և շեշտեց Հայութեան վայելած անվերապահ մասնաւորութիւնը ամէն մակարդակի վրայ:

ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹԸ.

Օդոստոս 13, Հինգշաբթի, Պատրիարք Սրբազանը իր շքախումբով այցելեց Այնթապցիներու Հայրենակցական Միութեան շէնքը, ուր ներկայ էին Միութեան Վարչութեան անդամներուն չուրջ նաև բաղմաթիւ Այնթապցիներ: Պատրիարք Սրբազանը ծանօթացաւ շէնքին և հոն կատարուող բնակարան-մշակութային գործունէութեան, ու իր պնահատանքի խօսքերը արձանագրելէ Լաք Յուշամատեանին մէջ, հրաժեշտ առաւ Այնթապի Հայրենակցական Միութեանէն:

Նոյն օրը, Երեկոյան, Պատրիարք Սրբազանը իր շքախումբով հիւրը Լեղա Արժանիքի Այնթապցիներու Հայրենակցական Միութեան Վարչութեան, որ շքեղ ծաղկերոյթ մը սարքած էր Հայ Կեղրոնի սրահին մէջ: Ծաղկերոյթի ընթացքին խօսք առին Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակն ու Այնթապցիներու Հայրենակցական Միութեան Վարչութեան Պարոն Ատենապետը: Ծաղկերոյթը փակեց Ն. Ամենապատուութիւնը իր քաջալերանքի ու շնորհակալու-



Սուրբ Յարութեան Տաճարի Առաջին կարգի շքանշանի տրչւութիւն
Տիար Երջանիկ Գրսանիքեանի :

թեան խօսքերով: Այս առթիւ Միութեան կողմէ Պատրիարք Աբրահամին նուիրուեցաւ մարմարեայ տախտակ մը, որուն վրայ սակիկ քանդակի մը մէջ կ'երևի Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին, փորագրուած ձօնով մը:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆԵՐՈՒ.

Յոյստոս 14, Ուրբաթ, Պատրիարք Աբրահամը այցելեց Պուլէնոս Այրէսի երեք Հայ թերթերու՝ «Արմենիա»ի, «Շարժում»ի և «Սեւան»ի խմբագրատուները, և ծանօթացաւ անոնց զործի պայմաններուն:

Երեկոյեան, Ն. Ամենապատուութիւնը

Ն. Ամենապատուութիւնը իրեն սեղանակից ունեցաւ խումբ մը արդայիններ:

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ.

Յոյստոս 16, Կիրակի, Ս. Կոյս Աստուածածնի Վերափոխման Տօնին առթիւ Հանդիսուոր Ս. Պատարազ մատուցուեցաւ Պուլէնոս Այրէսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցիին մէջ: Պատարազին էր Պատրիարք Աբրահամը, որ քարոզեց որպէս ընթացած ունենալով Նարեկ Աղօթամատեանին վերցուած հետեւեալ նախադասութիւնը. «Ահա կաթիլ մի կաթին քումզ կուսութեան յանձն իմ անձրեւեալ»:

Երեկոյեան, Ն. Ամենապատուութիւնը



Ն. Ամենապատուութիւնը կը խօսի Մայրերու Օրուան հանդիսութեան:

Նախադահեց «Հայ Կեդրոն»ի սրահին մէջ կազմակերպուած Քսան Կախաղաններու 49-րդ. Յուշատօնի հանդիսութեան:

ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ.

Յոյստոս 15, Շաբաթ, Պատրիարք Աբրահամը ընթրիքի հիւրը եղաւ փաստարան Պրն. Անդրանիկ Աջապահեանի: Այս առթիւ

նախադահեց «Հայ Կեդրոն»ի սրահին մէջ սարքուած Մայրերու Օրուան հանդիսութեան:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԷՅԱՍԵՂԱՆ.

Յոյստոս 17, Երկուշաբթի, Պուլէնոս Այրէսի Հայ Օգնութեան Միութեան Վարչութիւնը «Սիթի Հօթէլ»ի մէջ սարքեց թէյա-

սեղան մը՝ պատուելու համար Պատրիարք Արքայանք, ինչպէս նաև նշելու Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Արքեպս. Ապատեանի Կուսակրօն Քահանայութեան 25-ամեակն ու Արքութեան բարձրացումը:

Ուշադրաւորէն զեղեցիկ կարկանդակի մը վրայ կը տեսնուէին հետեւեալ քերթրածները, մին ձօնուած Ն. Ամենապատուութեան, իսկ միւսը՝ Գերշ. Կաթողիկոսական Պատուիրակին.—

Գուր ու արիւնն մեր սրտերի
Իրբեւ շաղախ կառուցումի,
Կ'ընծայենք յորդ՝ որ յաւերժի
Փառք ու պարծանքն Հայոց Վանքի,
Ընդ հովանեաւ օծեալ Աջի
Տէր Եղիշէ Պատրիարքի,
Որու մաղթենք կեանք կուռ, յուրքի:



Վաստակէ վերջ ժիր, անկուռն,
Երբ գերդ մշակ՝ գոհ, պարտաւուն,
Կ'ըմբռնէսնէիք բերքը զեղուն,
Արժանացաք՝ Չերդ Յորելեար՝
Պսակին դափնեայ մշտադալար
Ու Արժուրեան հոգեպարար.
Մաղթենք ցնծուն՝ Չեզ կեանք երկար:

Կովիկ յայտագրի մը դործադրութենէն և ուղերձներէ ետք Պատրիարք Արքայանք կատարեց փակման խօսքը՝ դրուատելէ ետք Հ. Օ. Միութիւնը: Ն. Ամենապատուութիւնը տուաւ օրինակը համբաւուր ջութակահար Բականինիի, որ մենահամերգի մը միջոցին կրցած էր զերազանց արուեստով մը նուագել մէկ լարի վրայ. նոյն ձեւով, եզրակացուց Պատրիարք Արքայանք, Հ. Օ. Միութիւնն ալ մէկ լարի վրայ նուագելով՝ կրնայ արտասահմանի Հայերու սրտերը իրարու կապել:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ.

Օգոստոս 19, Չորեքշաբթի առաւօտեան, Պատրիարք Արքայանք իր շքախումբով այցելեց Պուէնոս Այրէսի Ֆլորէսի Ս. Խաչ Եկեղեցին, ուր հաւաքուած էր հաւատացեալներու խումբ բաղձութիւն մը, բարի

դատուած մաղթելու համար Ն. Ամենապատուութեան: Խօսքը ուղղելով ներկաներուն, Պատրիարք Արքայանք խրախուսեց զանոնք ու թելադրեց որ աւելի բարդաւած դարձնեն հանրածանօթ Տիարպէքիրեաններու բարերարութեամբ կառուցուած եկեղեցին ու զպրօցը:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ.

Նոյն օրը, Երեկոյեան ժամը 7-ին, ընդառաջելով Վեր. Խաչատուրեանի հրաւերին, Պատրիարք Արքայանք, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Բարդէն Արքեպս. Ապատեանի, Հոյշ. Տ. Յակոբ և Շահէ Վարդապետներու, այցելեց Հայ Աւետարանական Ս. Երրորդութիւն ժողովարանը, ուր հաւաքուած էին համայնքին զրեթէ բոլոր անդամները:

Պատրիարք Արքայանք և իրեն ընկերացող եկեղեցականները բաղձեցան բեմին վրայ և մասնակցեցան յատուկ պաշտամունքի մը, որու ընթացքին Վերապատուելին կարդաց Հին Կտակարանէն էջ մը, արտասանեց հօգելունչ աղօթք մը և հօգելոր աղօթքներու երգեցողութենէն ետք տուաւ յուղիշ պատգամ մը, ուր զրուտանց Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմական դերը և անոր պաշտօնեաներուն նուիրուածութիւնը Հայ ժողովուրդի ծառայութեան: Ապա անդրադառնալով նուիրապետական Աթոռներուն և անոնց նշանակութեան, աւելցուց. «Եթէ Ս. Էջմիածինը մեր զլուխն է, ապա Երուսաղէմը՝ իր սրբատեղիներով, Հայկական աւանդութեամբ և դարերու դոյութեամբ՝ մեր Եկեղեցւոյ սիրտն է»:

Աղլային ուղիով և հայկականութեամբ օժուն իր խօսքերը վերջացուց՝ շնորհաւորելով Կաթողիկոսական Պատուիրակ Արքայանք իր քահանայական ձեռնադրութեան քսանհինգամեակին և Արքութեան պատիւը ընդունելուն աթիւռ:

Վերջին խօսքը արտասանեց Ամենապատուի Պատրիարք Արքայանք, յայտնելու համար իր շնորհակալութիւնը և դճուանակութիւնը, ու շեշտելու թէ մեր հօգելոր կեանքի կեդրոնն է Յիսուս Քրիստոսի կենարար այն

ներկայութիւնը, որուն զգացումով համակ-
ւած հոգիներն են իրական քրիստոնեայ և
մեծ: Պատրիարք Սրբազանը օրհնեց ներկա-
ներբ և պահպանիչով փակեց պաշտամունքը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՅ

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ.

Նոյն դիշեր, Արժանթինահայ Ընկերակ-
ցութիւնը իր շքեղ Տան մէջ հիւրասիրեց Ե-
րուսաղէմի Ամենապատիւ Պատրիարքը: Ըն-
կերակցութեան ազնիւ նախագահը և Վար-
չութեան անդամները ողջունեցին Պատրիարք
Սրբազանին ժամանումը, իր չբախումբին
հետ, Տան մուտքին և առաջնորդեցին զա-
նոնք յատկապէս շքեղագարդուած սրահը:
Հիւրերու և Ընկերակցութեան անդամներու
փոխադարձ ծանօթացումներէն ետք, խօսք
առաւ Ընկերակցութեան Ատենապետը,
յայտնելու համար իր և իր ընկերներուն ու-
րախութիւնը շնորհաբեր այցելութեան առ-
թիւ, և ամփոփ պատկերի մը մէջ զծելու՝
Արժանթինահայ Ընկերակցութեան գործու-
նէութեան հանգրուանները, իրագործում-
ներն ու ծրագիրները մանաւանդ: Պրն. Ա-
տենապետը շեշտեց թէ Պրն. Տիգրան Միւ-
րէքեանի զոհողութիւններուն և անդու ճի-
ղերուն շնորհիւ հազիւ քանի մը տարի առաջ
կեանքի կոչուած Ընկերակցութեան հիմնա-
կան նպատակն էր ըլլալ Տուն մը՝ ուր Հայ
երիտասարդութիւնը արուեստի, գրակա-
նութեան, մարմնամարզանքի և զբօսանքի
ամէն շնորհները զարգացնելու գետին մը
դտնէր, Հայկական մթնոլորտի ջերմութեան
մէջ:

Նորին Ամենապատուութիւնը, պատաս-
խանելով բարի դալուստի խօսքերուն, յայտ-
նեց իր զոհունակութիւնն ու խոր տպաւոր-
ութիւնը՝ ի տես նախ չէնքի փառաւորու-
թեան և ապա այդ չէնքը Հայկական Տունի
մը վերածելու ազնիւ մտադրութիւններուն:

Ընդունելութենէն ետք Ն. Ամենապատ-
ուութիւնը այցելեց Պրն. Տիգրան Միւրէք-
եանի բնակարանը և օրհնեց անոր օճախն ու
ընտանիքը, իր բարձր գնահատանքը արտա-
յայտելով այս մեծ աղգայինի հայօգուտ
գործունէութեան մասին:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԽՐԻՄԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ.

Օդոստոս 20, Հինդշարթի, կ. ա. ժամը
10:30-ին, Պատրիարք Սրբազանը իր շքա-
խումբով այցելեց Խրիմեան Վարժարան,
ուր ընդունուեցաւ զպրոցի Պատ. Հոգա-
բարձութեան, ուսուցչական կազմին և ա-
շակերտութեան կողմէ: Յատկապէս այս
առթիւ պատրաստուած արտասանութիւն-
ներու և երգերու յայտարիր մը զործադրու-
եցաւ մանկապարտէզի և նախակրթարանի
աշակերտութեան կողմէ, ուշադրաւ առու-
կանութեամբ և շունչով:

Դպրոցի ազնուափայլ Տնօրէնուհի Տիւն.
Զապէլ Փափազեան կարգաց գեղեցիկ ու-
ղերձ մը, զոր կու տանք ստորեւ.

Ամենապատիւ Պատրիարք Հայր,
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հոգեշնորհ Հայրեր.

Այսօր ինձ քաղցր պարտականութիւն
տրուած է Վարժարանիս Ուսուցչական կազ-
մին և աշակերտութեան կողմէ բարի գա-
լուստ մագրել Ձեզի այս յարկին տակ՝ որ
խրիմեան Հայրիկի պաշտամունքի արժանի
անուր կը կրէ:

Մեր ազգային պատմութեան մէջ, որուն
մասնաւոր գարկ կու տանք այստեղ, յաճախ
կը հանդիպինք եկեղեցական կարկառուն
դէմքերու, որոնք իրենց անժխտելի նպատար
բերած են մեր ցեղի գոյատեւման պայմա-
րին: Մենք յատկապէս սէր ու գուրգուրանք
ունինք Երուսաղէմի հանդէպ, որ մեր եր-
բեմնի հոգեւոր ու աշխարհիկ փառքի սակա-
ւարի կոթողներէն մին կը հանդիսանայ:

Բայց և այնպէս Ս. Յակոբայ Միաբա-
նութիւնը չի բաւականանար եկեղեցական
գանձերու կամ բանգարանի մը պահապանի
դերով. իրրեւ Հայաստանեայց եկեղեցւոյ
արժանաւոր զինուորներ, երբ Սուրբ Վայ-
րերու մեր դարաւոր իրաւունքները հարկ
կ'ըլլայ պաշտպանել օտարներու հով՝ բիր
ի ձեռքին կը կուսին անոր զինուորեալ ան-
դամները, երբ անգոր դառնայ խաչը: Գի-
տնեմ նաեւ որ տարիներով գաղթականներու
ստուար խումբեր կը պատսպարէ Ս. Յա-
կոբեանց Վանքը իր երդիքին տակ. իսկ

կրթական մարզի մէջ՝ ունի Ս. Թարգման-
չաց Նախակրթարանն ու Երկրորդական
Վարժարանը, տպարան մը, և ժառանգաւոր-
աց Վարժարանն ու Ընծայարանը, ուրկէ
կ'ելլէ Սփիւռֆահայութեան հոգեւորական-
ներուն մեծ մասը:

Հիւլէական այս դարուն, շատեր կը կար-
ծեն քէ եկեղեցին այլեւս ընելիք չունի ժո-
ղովուրդներու յեղաշրջման մէջ: Տարբեր է
սակայն մեր ազգին պարագան: Սփիւռֆի
մատաղ սերունդը՝ մեր յոյսն ու ապագան,
որ իր բնական բուրայէն, հայրենի հողէն,
ջուրէն, արեւէն, հայկականէն հեռու՝ հա-
սակ կը նետէ գանգամ ազգերու և միջա-
վայրերու ազդեցութեանց տակ ու կը սնանի
օտար մշակոյթներով, իր ազգային դիմա-
գիծը պահելու համար ի՞նչ ունի եքէ ոչ
Հայկեան լեզուն ու Լուսաւորչի հաւատքը:

Ամենապատիւ Պատրիարք Հայր, մենք
սրտանց կը մաղթենք Ձեզ արեւշատութիւն
ու Ձեր գլխաւորած առաքելութեան՝ կա-
տարեալ յաջողութիւն, որպէսզի շէն ու
պայծառ մնայ Երուսաղէմը: Երբ մեր գա-
ւառներու ժողովուրդը տեղահանուեցաւ իր
պատեմական հողերէն, անտէր մնացին մեր
վանքերն ու եկեղեցիները, լոնցին կոչնակ-
ները: Ահա քէ ինչն՞ կը քանակ կորուստէ
փրկել մեր ազգի բեկորները, որոնց ներշնչ-
չելով սէր դէպի ազգը, յարգանք՝ դէպի
ազգային մայր եկեղեցին ու մանաւանդ հա-
ւատք՝ մեր ցեղի կարելիութեանց վրայ,
վստահ ենք որ պիտի հնչեցնենք դարձեալ
լուծ գանգակները, համայն աշխարհի աւե-
տելով խաչեալ Հայուն հրաշափառ յարու-
թիւնը:

Աշակերտներու և Տնօրէնուհիի արտա-
յայտութիւններէն զգացուած, Ն. Ամենա-
պատուութիւնը սրտատուչ շէշտով մը խրա-
խուսեց ուսուցիչներն ու աշակերտները որ
Խրիմեան Հայրիկի մաքուր հոգին շարունա-
կեն պահել կենսունակ և ներշնչիչ՝ իր ա-
նունը կրող Վարժարանէն ներս: Հայրիկի
խօսքերով Սրբազան Հիւրը օրհնեց «սերմը
և սերմանողը», մաղթելով որ աւելի ամի և
ամբողջանայ Խրիմեան Վարժարանը:

Տեսչարանին մէջ տեղի ունեցաւ Հիւրա-
սիրութիւն մը, որուն ընթացքին Վարժա-

րանին կողմէ Պատրիարք Սրբազանին նը-
ւիրուեցաւ Արժանթիւնեան մեծ բանաստեղծ
Սօսէ Հերնանտէսի գեղակազմ հատորը,
Անգլերէն թարգմանութեամբ Մարթին Զիե-
րոյի:

Կէսօրին, Պատրիարք Սրբազանը ճաշի
հիւրը եղաւ Իսրայէլեան ընտանիքին, և այս
առթիւ հանդիպեցաւ Արժանթիւնահայ ազ-
գայիններու պատկառելի խումբի մը:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ

ՎԱՐՃԱՐԱՆԻՆ.

Նոյն օրը, յետ միջօրէին, Պատրիարք
Սրբազանը իր շքախումբով այցելեց Մխի-
թարեան Վարժարան, ուր ընդունուեցաւ
Հայր Պաշատուր Վրթանէսեանի, վարժա-
րանի ուսուցչական կազմին և բարեկամ-
ներու կողմէ: Այստեղ եւս, հայկական եր-
գերու և արտասանութիւններու զողորդիկ
յայտագրով մը՝ աշակերտութիւնը ցուցա-
բերեց իր շնորհները և ոգին:

Հայր Վրթանէսեան կարգաց ուղերձ մը,
արտայայտելու համար իր շնորհակալու-
թիւնը՝ Մխիթարեան Տան մէջ տեսնելու
Հայաստանեայց Եկեղեցւոյ բարձրաստիճան
հիւրը, որով ոգեւորուած կը զգան աշա-
կերտները և խրախուսուած՝ բոլոր ուսու-
ցիչները:

Պատրիարք Սրբազանը փոխադարձելով
Վարդապետին խօսքերը, յայտնեց իր զգաց-
ուած դժուանակութիւնը և օրհնեց Մխի-
թարեան Հայրերու գործը:

Ապա, Ն. Ամենապատուութիւնը շրջեցաւ
Վարժարանին բոլոր մասերը, ծանօթացաւ
ծրագիրներուն և դժուարութիւններուն և
հրաժեշտ առաւ, լուսադոյն տպաւորութիւն-
ներով:

Նոյն գիշերը, Պատրիարք Սրբազանը ընթ-
րիքի հրաւիրուեցաւ Կեղերոնական Վարչու-
թեան անդամ և ժրջան ազգային Պրն. Ժի-
րայր Էքշեանի բնակարանը:

ԿՐԿԻՆ ՄՈՆԹԷՎԻՏԷՆՈՅԻ ՄԷՋ.

Օգոստոս 21, Ուրբաթ, Պատրիարք Սըր-
բազանը իր շքախումբով օդի ճամբով մեկ-
նեցաւ Մոնթէվիտէօ՝ նախադահելու տեղ-

ւոյն Ն. Բ. Լ. Միութեան Մասնաճիւղի հիմնադրման 25-ամեակի հանդիսութեան: Ն. Ամենապատուութիւնը օղակայանին մէջ ընդունուեցաւ Կեղրոնական Վարչութեան և Ն. Բ. Լ. Միութեան անդամներու կողմէ:

Երեկոյեան, փառաշուք տօնակատարութեան ընթացքին խօսք առին Ն. Բ. Լ. Միութեան Մոնթէվիտէոյի Վարչութեան Ատենապետ Պրն. Բարիլուր Գույումճեան, Տկն. Բերլա Պապիկեան, Պուէնտս Այրէսի, Գորտոպայի և Հիւսիսային Ամերիկայի Ն. Բ. Լ. Միութեան ներկայացուցիչները: Պատրիարք Սրբազանը իր խօսքին մէջ յատկապէս շեշտեց Բարեգործականի նման ազգը իր հետաւոր և մօտաւոր բեկորներուն մէջ ընդգրկող մեր Միութիւններու բարիքը, մասնաւորաբար մշակութային և կրթական մեր կեանքին մէջ, կոչ ուղղելով ներկաներուն որ ամէն նկատուէ մեր դասեն մեր կարիքները:

Յայտագրի վերջաւորութեան, յատուկ շքանշաններ բաշխուեցան Ն. Բ. Լ. Միութեան վեթեւաններուն և Բարեգործականին իրենց նիւթական ու բարոյական նպաստը բերած վաստակաւոր ազգայիններուն:

Սոյն հանդիսութեան փակուած ընելով, Գերշ. Տ. Բարզէն Արքեպիսկոպոս շեշտեց թէ եկեղեցին ու Բարեգործականը իրարու դործակիցներ են, քանի որ դործադրողներն են Քրիստոսի քարոզած սիրոյ և բարեգործութեան սկզբունքներուն: Ծնորհատրելով Մասնաճիւղի անդամները, Գերշ. Սրբազանը յաջողութիւն մաղթեց անոնց բոլոր ձեռնտրիկներուն ու նպատակներուն:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԳՈՐՏՈՊԱՆԱՅՈՒԹԵԱՆ.

Օգոստոս 22, Ծարաթ, Մոնթէվիտէոյէն վերադառնալէ անմիջապէս ետք, Պատրիարք Սրբազանը իր շքախոսքով և օղի ճամբով մեկնեցաւ Գորտոպա, տեղւոյն Հայ գաղութին իր հայրական այցելութիւնն ու օրհնութիւնը տարւաւ նպատակով:

Գորտոպայի օղակայանին մէջ, Հայ թէօտար խումբ բաղմութեան մը ներկայութեան, Բաղաբապետին կողմէ Ն. Ամենա-

պատուութեան մատուցուեցաւ Գորտոպա քաղաքի ոսկեայ բանալին: Պատրիարք Սրբազանը ինքնաշարժներու երկար շքերթով մը առաջնորդուելով Հայկական Փողոց, մտաք գործեց Ս. Գէորգ Մատուռէն ներս, ուր, արարողութիւններէն ետք, ներկայ հաւատացեալներուն տուաւ իր պատգամը:

Սոյն երեկոյեան, Պաղրճեան Սրահին մէջ կազմակերպուած բարի գալուստի հաւաքոյթէն ետք, Ն. Ամենապատուութիւնը այցելութիւն մը տուաւ Ալթա Կրասիայի փոքրաթիւ Հայ գաղութին և Գորտոպա վերադարձաւ ուղ գիշերին:

Յաջորդ օր, Օգոստոս 23, Կիրակի, Պատրիարք Սրբազանը ներկայ եղաւ Ս. Գէորգ Մատրան մէջ մատուցուած Ս. Պատարագին և խօսեցաւ ներշնչուած քարոզ մը: Ս. Պատարագի աւարտին, Սրբազան այցելուն առաջնորդուեցաւ Արմենիա Մշակութային Տունը, ուր «Հողոց» մը արտասանեց Արամ Երկանեանի շիրիմին վրայ:

Սոյն օրուան յետ միջօրէին, Պատրիարք Սրբազանը նախապահեց Պաղրճեան Սրահին մէջ կազմակերպուած Մայրերու Օրուան հանդիսութեան և խօսք առնելով՝ շեշտեց օրուան խորհուրդը ու մաղթեց որ Գորտոպահայութիւնը շտառապի ախպար Հայ մայրերու պակասէն:

Սոյն գիշեր սարքուեցաւ Պատուոյ ձաշկերոյթ մը, որուն ներկայ եղան նաև օտար յարանուանութիւններու ներկայացուցիչներ ու պետական անձնաւորութիւններ:

Յաջորդ օր, Օգոստոս 24, Երկուշաբթի, Ն. Ամենապատուութիւնը պաշտօնական այցելութիւն տուաւ Բաղաբապետին և Կառավարչին, արժանանալով ջերմ ընդունելութեան:

Երեկոյեան Ժամը 8.30-ին, Պատրիարք Սրբազանը հրաժեշտ առաւ Գորտոպահայութեան և վերադարձաւ Պուէնտս Այրէս:

ՀԻՒՐՈՍԻՐՈՒԹԻՒՆ.

Օգոստոս 25, Երեքշաբթի, Պատրիարք Սրբազանը գիշերը հիւրասիրուեցաւ Դանթիլեաններու մօր բնակարանին մէջ, ուր այս աթիւ հրախրուած էր պատկառելի խումբ մը Պուէնտս Այրէսի երեւելի ազգայիններու:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱՐՄԼԱՆԵԱՆ

ՎԱՐԺԱՐԱՆԻՆ .

Օդոստոս 26, Չորեքշաբթի, կ. ա. ժամը 11-ին, Պատրիարք Սրբազանը այցելեց Արսւնեան Ազգային Վարժարանը, աւելի մօտէն ծանօթանալու համար զպրոցի ներքին կեանքին: Ն. Ամենապատուութիւնը պտըտեցաւ դասարանները, ունկնդիր եղաւ աշակերտներու կողմէ կատարուած արտասանութիւններու և երգերու, հարցումներ ուղղեց անոնց, և շատ դո՛ւ տպաւորութեամբ հետացաւ Հայեցի դաստիարակութեան զեղեցիկ այդ օճախէն:

ՀՐԱԺԵՇՏԻ ՃԱՇԿԵՐՈՅԹ .

Նոյն օրը կէսօրին, Ն. Ամենապատուութիւնը հրաժեշտի ճաչ ունեցաւ Կեդրոնական Վարչութեան անդամներուն հետ, «Ալմէյար Փալատ» պանդոկի շքեղ սրահին մէջ և այս առթիւ յայտնեց իր զղացուած շնորհակալութիւնը Գաղութային Վարչութեան ու անոր միջոցաւ Արժանթինահայ դաղութին՝ ա՛յն աննկարագրելիօրէն շքեղ ընդունելութիւններու, հիւրասիրութիւններու և ճաշկերոյթներու շարքին համար, որոնք Պատ-

րիարքական այցելութիւնը վերածեցին մեծ սօնակատարութեան մը:

Նոյն գիշեր, Պրն. Մանուկ Շիրինեան իր տունը բնթրիքի հրաւիրած էր Ն. Ամենապատուութիւնն ու խումբ մը ազգայիններ, վերջին խորհրդակցութիւն մը ունենալու համար Սուրբ Յարութեան Տաճարի Հանդանակութեան առնչութեամբ: Ներկաներէն ոմանք, որոնք արդէն իսկ բերած էին իրենց սիրայօժար մասնակցութիւնը սկսուող հանդանակութեան, բարձրացուցին իրենց խոստացած դուամարները, մինչ ուրիշներ իրենց խոստումները կատարեցին այս առթիւ:

Յատուկ խանդավառութեամբ մը յառաջ եկաւ Պրն. Փանոս Էօրնէքեան և թելադրեց որ ներկաները ապահովցնեն Պատրիարք Սրբազանը թէ Արժանթինահայ դաղութիւ պիտի կատարէր իր պարտականութիւնը համազգային այս հանդանակութեան առթիւ: Ջերմ մթնոլորտի մը մէջ ներկաները զոյացուցին պատկառելի դուամար մը, որ կը ներկայացնէր Արժանթինահայութենէն ակնկալուած դուամարին մեծ մասը:

Երբ Պատրիարք Սրբազանը հրաժեշտ առաւ Պուէնոս Ալբէսէն, նուիրատուութիւններու ցանկը կը ներկայացնէր հետեւեալ պատկերը.—

Գերշ. Տ. Բարգէն Արքեպս. Ապատեան	50,000 Փետո
Տիար Մանուկ Շիրինեան	1,500,000 Փետո
Տիար Սարգիս Տիարպէֆիրեան	1,500,000 Փետո
Տիար Տիգրան Միւրէֆեան	1,000,000 Փետո
Պագրնեան Ընկերութիւն	500,000 Փետո
Մերկերեան Եղբայրներ	500,000 Փետո
Տիար Նուպար Քէֆլիֆեան	500,000 Փետո
Սարափեան Եղբայրներ	500,000 Փետո
Տիար Փանոս Էօրնէֆեան	300,000 Փետո
Տիար Կիւրնեան	300,000 Փետո
Տիար Կարապետ Էֆշեան	300,000 Փետո
Ճէրէնեան Եղբայրներ	200,000 Փետո
Պարսամեան Եղբայրներ	150,000 Փետո
Տիար Արտաշէս Սարգիսեան	150,000 Փետո
Տիար Արամ Իսրայէլեան	100,000 Փետո
Տիար Ժիրայր Էֆշեան	75,200 Փետո
Արսլանեան Ազգ. Վարժարան	50,000 Փետո
Հ. Ա. Ե. Ե. Կազմակերպութիւն	

Հ. Օ. Միուրիւն	50,000 Փետ
Աջապահեան Ընտանիք	50,000 Փետ
Հոգեւոր Քոյրեր	40,000 Փետ
Տիար Լեւոն Թէրզեան	30,000 Փետ
Տիար Վահրամ Պօյանեան	25,000 Փետ
Արժ. Տ. Նորայր Քինյ. Տ. Խորէնեան	10,000 Փետ
Տիար Յովհաննէս Թէրզեան	5,000 Փետ
Տիար Մանուկ Շահինեան	2,000 Փետ
Սարափեան և Պասմանեան մանուկներ	1,000 Փետ
Տիար Միհրան Մէրսէրեան	1,000 Փետ
Ն. Ն.	500 Փետ

ՄԵԿՆՈՒՄ .

Օգոստոս 27, Հինգշաբթի, Երեկոյեան
ժամը 7-ին, Պատրիարք Սրբազանը «Բա-
նակրա» օգնուով մեկնեցաւ Պուէնոս Այ-
րէսէն դէպի Նիւ Եորք:

Բարձրատիճան հիւրին ողջերթ մաղ-
թելու համար օղակայան փութացած էին
Կեդրոնական Վարչութեան Պատ. անդամ-
ները, զազութին Երեւելի աղջայինները և
հոծ խումբ մը զանազան միութիւններու և
կաղճակերպութիւններու ներկայացուցիչ-
ներու:

Օղակայանէն, Պատրիարք Սրբազանը
յղեց հետեւեալ հեռազիրը Արժանթինի
Վսեմ. Նախագահին.—

Նորին Վսեմութիւն


Տէր. Արքուրօ Ումպերթօ Իլիա,

Նախագահ Արժանքինի Կառավարութեան.

Գէպի Սուրբ Երկիր վերադարձի համար
այս օրհնեալ հողը բողբու առքիւ, կը ներ-
կայացնենք Ձերդ Գերագանցութեան մեր
անկեղծ երախտագիտութեան հաւաստիքը,
Արժանքինի Կառավարութեան, Եկեղեցա-
կանութեան և Ժողովուրդին ուշադրութեան
համար մեր Արժանքին գտնուած միջոցին:

Կաղօթենք որ Աստուած օրհնէ և պահէ
Արժանքինի ժողովուրդը Ձեր առաջնորդու-
թեան ներքեւ բազում և երկար տարիներ:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐԳ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ





Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կարողիկոսի
Գահակալութեան Տարեդարձին, Ն. Ամենապատուութիւնը
կը ներկայացնէ իր ջերմ շնորհաւորութիւնները Սուրբ Օծուքեան :

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆԻ
ՄԱՅՐ ԱԹՈՒ Ս. ԷԶՄԻԱՇԻՆ ԱՅՅԵԼՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հրաւերով, Սեպտեմբերի 26-ին, Ծառաք օր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանեց Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտերեանը:

Սրբազան Պատրիարքին ուղեկցում էր Երուսաղէմի Հայոց Պատրիարքաբանի Գիւանապետ Հոգեշնորհ Տ. Շահէ Վարդապետ Անէմեանը:

Նորին Ս. Օծուրբին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը Մայր Տաճարում եղբայրական սիրով դիմաւորեց Սրբազան Պատրիարքին և ջերմօրէն ողջունեց Նորին Ամենապատուութեան սոյն պատմական այցելութիւնը:

Ազգիս Վեհափառ Հայրապետը և Երուսաղէմի Հայոց Սրբազան Պատրիարքը Փրկչի Իջման Ս. Սեղանի առաջ վերանորոգեցին իրենց միասնութեան ուխտը և միատեղ աղօթեցին Հայ Եկեղեցու հաստատութեան և աշխարհի խղաղութեան համար:

Նորին Ամենապատուութիւնը հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցեց և քարոզեց Մայր Տաճարում Հոկտեմբերի 4-ին, Վեհափառ Հայրապետի Գահակալութեան 9-րդ տարեդարձի առթիւ:

Սրբազան Պատրիարքը այցելեց Մայր Տաճարը, Հոգեւոր Ճեմարանը, Տպարանը, Ս. Հռիփսիմէի, Ս. Շողակաբի, Ս. Գեղարդի, Ս. Խոր Վիրապի, Սեւանի, Մուղնու Ս. Գէորգ, Հառիճայ և Մարմաշէնի վանքերը, Սաղմոսավանքը, Յովհաննավանքը, ինչպէս նաեւ Երեւանի, Թալիշի և Լեւինականի Եկեղեցիները:

Սրբազան Պատրիարքը ուխտի գնաց Օշական՝ Ս. Մեսրոպի դամբարանը, այցելեց Մեսրոպ Մաշտոցի անուան Երեւանի Մատենադարանը և պատմական Թանգարանը:

Հայկական ՍՍՌ-Գերագոյն Սովետի նախագահութեան նախագահ Դոկտ. - Պրոֆ. Ն. Յարութիւնեանը Սեպտ.ի 30-ին, Չորեքշաբթի, ընդունեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Երուսաղէմի Հայոց Ամեն. Տ. Եղիշէ Սրբազան Պատրիարքին: Ընդունելութեան ընթացքում տեղի ունեցաւ բարեկամական սիրալիք զրոյց:

Նորին Ամենապատուութիւնը Հոկտեմբերի 12-ին հրաժեշտ առաւ Մայր Աթոռից լաւագոյն տպաւորութիւններով:

Հոկտեմբերի 12-ին, Երկուշաբթի, Վեհափառ Հայրապետը և Սրբազան Պատրիարք Հայրը մեկնեցին Մոսկուա իրենց շփախմբերով:

Հոկտեմբերի 14-ին, Մոսկուայում, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը և Երուսաղէմի Հայոց Սրբազան Պատրիարքը այցելեցին Մոսկուայի և համայն Ռուսաստանի Պատրիարք Նորին Սրբուրբին Ալեքսիին և ներկայ եղան Զագորսկի աստուածաբանական Ճեմարանի 150-ամեակի հանդիսութեանց:

Սրբազան Պատրիարք Հայրը Հոկտեմբերի 15-ին մեկնեց Երուսաղէմ: Ս. Էջմիածին, 22 Հոկտեմբերի 1964 ԳԻԻԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՒՒ

Ս. ԳՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆԸ

ՄԱՍ Բ.

ԽՏԱՑՈՂ ՇՈՒԲԵՐԸ

Պատեքի Տօնը կը մօտենար, ուխտաւորներ Սփիւռքի բոլոր անկիւններէն լեցուցեր էին արդէն սրբազան քաղաքը: Տարօրինակ զգացումով ամէն մարդ կը կարծէր թէ այդ տարուան Զատիկը պիտի ըլլար բացառիկ, դուցէ նոր ազատագրման թուական մը Իսրայէլի համար:

Ուխտաւորներու խայտարղէտ ամբօխին մէջ կը զանազանուէին Բարելոնէն եկողները, խիտ և դանդուրած մօրուքներով և զանգակներու նման իրենց ուսերուն ծփացող վարսերով, Սիդոնի և Տիւրոսի վաճառականները, իրենց զգեստներու վրայ բանւած կենդանիներու նկարներով, և յունական քաղաքներէն և Հոռոմէն եկողները՝ զոյնզոյն պատմուճաններով և սանտալներով: Ասոնց հետ կային Բեթրայէն, Յորդանանի հովիտէն և Գալիլիայէն եկածները, այժի և ուղտի ստեւներէ հիւսուած պարեգօտերով: Այս վերջիները իրենց վրայ չէին կրեր Հնդկաստանի մետաքսը, Թարշիշի սուկեհիւս դօտիները, Թանկագին օղեր և ապարանջաններ: Ամբողջ օրը խոնուած Տաճարին շուրջը, զրադուած էին կրօնական պարտաւորութիւններու յանձանձուձով: Ուխտեր կատարել, հոգեւոր տուրքեր վճարել, իրենց հետ բերած ապրանքներ վաճառել և անոնց փոխարէն օրհնուած առարկաներ դնելը, սրբազան պարտաւորութիւններ էին ուխտաւորին համար: Երուսաղէմի Տաճարը միայն պատասպարանը չէր սուրբերու սուրբին, կը ծառայէր նաեւ իբրեւ ամրոց, զրամատուն, տօնավաճառ, սակարան դաշնադրութեանց և հրապարակ առեւտուրի, մանաւանդ տօնական օրերուն:

Տաճարի և քաղաքի կարգապահութեան հսկելու համար բերուած էին մեծ թիւով հռովմէական լեզգոնականներ, Երիբովէն և Կեսարիայէն: Ասկաղոնէն կանչուածները,

բաղկացած մեծաւ մասամբ զերման հեծեալներէ, սահմանուած էին Տաճարին կարգապահութեան: Հեթանոսաց դաւիթէն ներս, տիրական էին ուժին այս ներկայացուցիչները իրենց սկզբնապէս արտուած զրահներուն մէջ: Անոնց կլորակ սաղաւարտներուն ներքեւ իրենց դէմքը խիստ էր ու վերապահ, յոխորտ և լեցուն արհամարհանքով, ինչպէս սովոր ևն ըլլալ միշտ յաղթողները պարտուածներու նկատմամբ: Անդին, կամարներու կիսամութին, կարծեօ վարպետրի մը վրայ, նկուն կերպարանքները քահանաներուն: Երուսաղէմի մէջ այդ օրերուն կը թագաւորէր Հռովմէացիներու երկաթը, վաճառականներու սուկին և Օրէնքին Տառը:

Օտարականը Գալիլիայէն նոր երուսաղէմ եկած, կ'ուզէր Տաճարի Իր ուխտը կատարել այս անգամ հանդիսաւոր մուտքով: Աշակերտներու միջոցաւ բերել տունաւ Իր բարեկամներէն մէկուն էջը, որուն վրայ տակաւին ոչ ոք հեծած էր և անոր վրայ նստած կ'ուզէր իջնել Տաճար: Իրեն ընկերացող կիները կը փափաքէին որ ան ճերմակ ձիու մը վրայ ընէր Իր այս մուտքը, նման հինաւորաց արքաներու կամ յաղթական զօրավարներու: Զին, բնաւ Օտարականը, «պատերազմներու և նախճիբի յատուկ է, արեան անիքներու տրտում նաւը, իմ պայքարս անարիւն պատերազմ է: Գրգռութիւնը չարիք մըն է, պատերազմը ոճիր, վասնզի ան ամենէն անգութ յայտնութիւնն է ստեղծութեան՝ որ կ'որջանայ և կ'եռայ մարդոց սիրտերուն մէջ»:

Աշակերտները ի տես այս կարգադրութեան՝ զարմանքի մէջ էին, անոնք կը կարծէին թէ հնչած էր ժամը, երբ իրենց վարդապետը նստած ամպի մը վրայ, կամ հրեղէն կառքի մը մէջ պիտի մտնէր Երուսաղէմ: Մահայն Օտարականը իրենց յիշեցուց մարդարէին խօսքը, «Ուրախ եղիր դուստր Սիոնի, վասնզի թագաւորդ և փրկիչդ քեզի պիտի գայ, նստած աւանակի մը վրայ»:

Օրը քաղցր էր ու խաղաղ: Գարնան միջօրէի սուկի ժամը կը տարածուէր քաղաքին շուրջ և արթնցող բլուրներուն և պարտէզներուն վրայ: Երկինքը անհունին մէջ բացուած, նման էր Աստուծոյ նայուածքին: Մեղմ հով մը քնքջօրէն կը շոյէր ծառերուն տերեւներն ու մարդոց սիրտերը:

Ծրերթը սկսաւ Բեթփաքէի բարձունքէն, բազկացած աշակերտներու և բարեկամներու փոքրիկ խումբէ մը, սակայն որքան յառաջացաւ, այնքան աւելի մեծցաւ, իր ընթացքին մէջ շատցող դետի մը նման: Թափօրին մասնակցողները ոգևորուած այս տեսարանէն, ձիթենիի և մորենիի ոստեր փրցնելով կը տարածէին ճամբուն վրայ, իսկ բարեկամներն ու Գալիլիայէն եկած ծանօթները, դետին փակելով իրենց զգեստները՝ կ'աղաղակէին բարձրաձայն, «Ով սաննա Դաւթի Որդիին, օրհնեալ է Թագաւորը որ կուգայ Տիրոջ անունով»: Բոլորը երջանիկ յափշտակութեան մէջ էին, զեղուն յոյսերով և ակնկալութիւններով:

Զիթենեաց զառիթափի հայեկին՝ ուրկէ քաղաքը կ'երևէր արքայիկ գրաւութեամբ, Օտարականը կեցաւ և յուզումով նայեցաւ Իր աչքերուն պարզուող տեսարանին: Տաճարին ոսկի դմբէթը և պատուհանները կը հրդեհուէին արևելի մէջ, երազային զեղեցկութեամբ, որուն վրայ կ'ամպանար զոհերու տունին կապոյտ ծուխը: Աջին՝ կը բարձրանար Անտոնեան աշտարակը, ամբողջ Հոռովի և մշտարթուն աչքը Տաճարի անցուղարձերուն: Աւելի հեռուն, Դաւիթի բերդը, յուշարձան սուրբի մը պէս ցցուած երկնքին դէմ: Արցունքի երկու կաթիլներ ակօսեցին Օտարականին այտերը, անցեալը վերստին կ'արթննար Իր հոգիին խորը՝ շմեռնող զեղեցկութեամբ, մինչ Իր շրթները կը մըմնջէին ցած ձայնով, «Նրուսողէմ, Նրուսողէմ, ա՛հ եթէ դիտնայիր փրկութեանդ և այցելութեանդ օրը»:

Ի՛չպի արեւելք բացուող Ոսկի դուռ կոչուած դարպասէն Օտարականը մտաւ Տաճարի հրապարակը: Հանդիսաւոր այս մուտքը խռովեց փարիսեցիներն ու դպիրները: Ամբոխը կը շարունակէր թնդացնել օդը, ովսաններով և սաղմոսներէն ու մարգարէութիւններէն անուած խօսքերով: Յուզումն ու խանդավառութիւնը իրենց ծայրակէտին հասցնող ամբոխը կը սպասէր վայրկեանէ վայրկեան, որ Օտարականը պատերազմ յայտարարէր Հոռովմէացիներուն դէմ: Անցեալը տակաւ կ'արթննար հոգիներուն մէջ. Դաւիթ և Սողոմոն կարծես իրենց հետ կը քալէին, իրրեւ դիկնապահներ Օտարականին: Հսկողութեան կեցած

Հոռովմէացի զինուորներ անշարժ կը դիտէին եղածը. անոնք խտացուցին միայն իրենց շարքերը, անակնկալի մը դէմ պատրաստ կարենալ ըլլալու համար:

Օտարականը լուռ էր, Իր դէմքը տակաւ կը տօգունէր ներքին զգացումներու հովէն: Երբ մօտեցաւ Տաճարի զլխաւոր մուտքին, իջաւ կենդանիէն և ոտքով յառաջացաւ ներսը: Արտաքին գաւիթի շուրջի սրահներու և կամարակապ անդաստակներուն մէջ, լուծայափոխներ և ամէն տեսակի վաճառորդները փոած էին իրենց խայտարղէտ ապրանքները: Մարդոց, կենդանիներու և թռչուններու ազմուկը իրարու եկած, կը ստեղծէին անբացատրելի մթնոլորտ մը: Քահանաներն ու տաճարին սպասարկուները ամենուրեք եռուզեռի մէջ էին, զբաղուած սրբազան կողոպուտով: Օտարականը ա՛լ չկրցաւ դիմանալ այս ակնբախ սրբապղծութիւններուն: Վերցուց կենդանիներ ծախողներու քովէն պարանի քանի մը կտորներ և անոնցմէ չինեց բաւական ամուր խարազան մը: Յետոյ մօտենալով լուծայափոխներու և վաճառորդներու սեղաններուն, շահեցուց զայն բոլորի գլուխներուն վրայ: Իր զայրութիւն մէջ չ'անդրադարձաւ թէ կը խորտակէր աղաւնիներու վանդակները և արծաթագործներու սեղանները: Բոլորը, ծախողներն ու միջնորդները, առանց ընդդիմութեան, փախան սարսափահար:

Օտարականը այդ պահուն նման էր սուրով զինուած Տիրոջ Հրեշտակին, երկնային բոցին, որ գիտէ այրել ամէն ինչ որ գոյութեան իրաւունք չունի: Ո՛չ կարգը պահող զինուորները ոչ ալ փարիսեցիները չ'ամարձակեցան արգելք հանդիսանալ Իրեն: Օտարականը Իր ճերմակ պատմուճանին մէջ աւելի երկարած կ'երևէր, երկնքի դուռներուն հասնելու չափ: Յետոյ անխօս անցաւ քահանաներու և զինուորներու քովէն և կեցաւ սիւնաշարքին կեղծուն եղող երկու սիւններու միջև:

Ներսէն շուտով հասան դպիրներն ու փարիսեցիները և անոնց շուրջ ծովը հետաքրքիրներու բազմութեան: Բոլորը դարձանքով և անխօս կը նայէին Օտարականին: Տարեց քահանաներէն մին, որ Տաճարի զլխաւոր պատասխանատուներէն կը թուէր

ըլլալ, մօտեցաւ Վարդապետին, դիտնայու համար շարժառիթը այս արարքին: Պահ մը բոլոր սիրտերը կեցան կարծես, երբ այս երկու ներհակ ուժերը իրարու մօտեցան: Փոխանցուող նայուածքները միայն քանի մը երկվայրկեան անւեցին, սակայն հոն եզոզներուն համար անիկա յաւիտենութիւն մը թուեցաւ:

Օտարականը զայրոյթով երկարեց իր ձեռքը մօտեցող փարիսեցիին, և խօսքը բոլորին ուղղելով ըսաւ, «Քրուած է թէ իմ տունս ազօթքի համար է, իսկ դուք վերածեր էք զայն աւազակներու որջի և շահաստանի»: Այս խօսքերը երկնքէն եկած որոտուծի նման հնչեցին բոլորի ականջներուն: Նորէն խորունկ լուսթիւն: Մօտեցող փարիսեցին խէթ բայց մեղմ շեշտով ըսաւ, «Կ'ուզէի դիտնալ թէ ի՞նչ իրաւասութեամբ կ'ընէք այս բոլորը, առանց յարգելու Սողոմոնի յիշատակով նուիրական այս սրբաբանը»:

— Եթէ դիտնայիր թէ Սողոմոնէն մեծը կայ հոս, այն ատեն կը հասկնայիր թէ որ իրաւունքով կ'ընեմ այս բոլորը, ըսաւ Օտարականը: Յարզ ես էի որ կը շրջապատէի տաճարը, այժմ Տաճարն է որ կը շրջապատէ զիս, որովհետեւ ես եմ ճշմարիտ Տաճարը: Քակեցէք և ես երեք օրէն պիտի վերականգնեմ զայն:

— Այս արտայայտութիւնը, յարեց փարիսեցիին, խցելով իր ականջները, հայհոյութիւն է Տաճարի և մեր աւանդութեան դէմ»:

— Ես սրբազան հայհոյութիւնն իսկ եմ, ըսաւ Օտարականը, զայթակղութիւն Իսրայէլի և նոր դուռը հեթանոսաց: Եկած եմ ոչ միայն քակելու Տաճարը՝ բայց մանաւանդ լայնցնելու ցանկապատը օրէնքին, անկէ ներս առնելու համար բոլոր ազգերը անխորի: Ես եմ սկիզբն ու վերջը իմ նոր թագաւորութեան, ապագան՝ ի հեճուկս անցեալին, և սիրոյ կրակը՝ Տառի մոխիրին դէմ: Մօտ է օրը, և դուք պիտի տեսնէք ձեր աչքերով, որ երկինքը պիտի բացուի ընդունելու մեռցուած Յարուցեալը որ իր մահով պիտի սպաննէ մահը: Կը մօտենայ արդէն ժամը սրբազան պատերազմին, երբ շարին իշխանը պիտի իյնայ անկանգնելիօրէն: Մարդու Որդին պիտի մեռնի, վե-

րբստին ապրելու և ապրեցնելու ողջ մեռելները: Պիտի փոխեմ քարէ սիրտերը միտէ սիրտերու և հոն պիտի սերմանեմ յաւիտենական յոյսին սերմը: Ես եմ նոր Յոյսը, այդ երազով պիտի բանամ չորս դուռները աշխարհին, հոն առաջնորդելու բոլոր ազգերը անխորի: Երկնաւոր Հօրը սիրտը չի նմանիր այս քարէ Տաճարին, անիկա կ'ընդգրկէ բովանդակ տիեզերքը: Անիկա միայն Իսրայէլին չի պատկանիր, այլ բոլոր մարդոց, ազգիւրը մեր յոյսերուն և հաւատքին, առիթը մեր երջանկութեան և ճշմարիտ հայրենիքը մեր պանդխտութեան»:

Քահանաներէն և իշխաններէն ոչ ոք համարձակեցաւ խօսիլ, բոլորը ապշած Օտարականին կը նայէին, յետոյ իրարու ետեւէն խոյս տուին և ծածկուեցան սրբաբանի վարագոյրի ետին, փոթորիկէն խորտակւած նաւերու նման:

Իր շուրջը խնուող բազմութիւնը լուսթեամբ և ականածանքով Օտարականին կը նայէր, բոլորին հոգիին մէջ անիկա կը նմանէր Սողոմոնի իրական Տաճարին:

Օտարականը հաւաքեց իր աշակերտներն ու բարեկամները և բարձրացաւ Զիթենեաց լեռը: Բաւական ատեն լուս քալելէ յետոյ, դարձաւ իր շուրջիններուն և ըսաւ անոնց, «Պատերազմը սկսած է արդէն, կը մօտենան ահա պարտութեան և յաղթանակի ժամերս: Պէտք է պարտուի Մարդու Որդին իբրև մարդ, փրկելու մարդերը իրենց պարտութենէն: Պիտի անցնիմ ցաւի և տառապանքի բոլոր լարերէն, ապահովելու համար երջանկութիւնը մարդոց որդիներուն:

«Մոփսէսի օրով, առաջին ազատագրման նախօրեակին, բովանդակ Իսրայէլը անցաւ կարմիր մոլվէն, սակայն այս երկրորդ Պատերազմին, միայն Մարդու Որդին պիտի անցնի այդ կարմիր փորձէն: Որպէսզի Աստուծոյ Որդին կարենայ հաղորդակից ըլլալ մարդոց ցաւին և տառապանքին, Աստուած միտով և արիւնով աշխարհ զրկեց զԱյն: Սկսած է արդէն նիւթին և հոգիին, բարիին և շարին պատերազմը, պէտք է վճարել տուրքը շարին, փրկելու համար հոգիին»:

Աշակերտներու և իր հետ եղող բարեկամներու սիրտերէն լոյսի և մօլթի փոխադարձ ալիքներ կ'անցնէին, բանալու անոնց հոգիներուն խորը, անդաստանը ցաւերուն՝

որոնք դիւրին չեն սահմանուիլ, բանալու նոյն ատեն շինուող ու քանդուող երազներ, բացիւփիկ լոյսերու նման, որոնց համար հորիզոն մը կարելի չէր ճշդել: Բոլորը լուռ էին ու ճնշուած, նման արուեստագէտին, որ կը զգայ իր մէջ հասուննալը երգին, որուն բառերը սակայն չունի տակաւին:

Բ.

Յաջորդ օրը Օտարականը նորէն Տաճար իջաւ: Բոլորը Իրեն կը նայէին համակրանքով, բոլորը Իր մասին կը խօսէին միայն: Շատեր կ'ուզէին հաւատալ թէ նախորդ օրուան Իր ձեռքի խարազանը կրակէ հիւսուած էր, նման անոր՝ զոր Մեսիան պիտի ունենար, աշխարհը շարիքին ուժերէն մաքրելու համար:

Օտարականը սակայն Իր դէմ հանած էր Երուսաղէմի քահանաներն ու վաճառականները, շահածոյ իշխաններն և Օրէնքի մարդերը: Վնասելով անոնց քսակին ու վարկին, անգամ մը եւս կ'եղբայրացնէր զանոնք Իր դէմ: Արդարութեան խարազանին շաշիւնները ընդոստ արթնցուցած էին աղքատները ցնծութեան սարսուռով, և հարուստները տարտամ վախով:

Նախորդ օրը հարուածեր էր մամոնայի ծառաները և սրբազան աւագակները, վեր ի վայր շրջելով արժէքներու տախտակը: Այս անգամ ուխտաւորներու և զինքը շրջապատողներու ծփուն կոհակներու առջև կեցած, կ'ուզէր հարուածել զպիրներու և փարիսեցիներու կեղծաւորութիւնը, մեծագոյն ամօթն ու մեղքը հողիին:

«Գողերը, բաւ Օտարականը, կը յափըշտակեն սպառելու սահմանուած բարիքները, մարդասպանները կ'ոչնչացնեն կորընչելի մարմինը, բողբոլը կ'աղարտեն փտելու ճակատադրուած միւր, սակայն կեղծաւորները կը պղծեն Աստուծոյ խօսքը, կը զողնան Յաւիտենականին խոստումները, կը պարպեն հողիները այն գերագոյն և միակ հարստութենէն զոր ունի աշխարհը:

«Մեղաւորներն ու տկարները նման են փետրազուրկ և մաաղաշ ձաղերու, իրենց բոյներէն վար ինկած, սակայն կեղծաւորները անզոյն են ժայռերու վրայ թառած և զարանի մտած: Տկարներն ու մեղաւորները

նման են անապատին մէջ իրենց ճամբան կորուսած մարդերու, բայց կեղծաւորները դիտեն իրենց ուղին և աւազներուն ու հողիներուն մէջնազը կեցած կը ծիծաղին:

«Վայ ձեզ կեղծաւոր զպիրներ և փարիսեցիներ, որ չէք կրնար մաքուր և պարզ ըլլալ նման մանուկներու և քաջ նման անմեղներու: ձերմակ գերեզմաններ, գեղեցիկ արտաքուստ, բայց ներքնապէս ապականութեամբ և փտութեամբ լեցուն: Սառն ինչպէս օձերուն խորխոր և գերեզմաններուն քարը, որ ո՛չ արեւի և ո՛չ ալ սիրոյ կրակէն կրնայ ջերմանալ: Եթէ աստուածային սուրով բացուէին ձեր սիրտերը, հոն պիտի երևէին միայն օձեր և կարիճներ, և մթերքը գարշանքներու, զուրկ լոյսէ և գեղեցիկութենէ:

«Երկնքի թռչունները և լեռներու ձիւնածածկ զազաթները չեն մտածեր խլուրդներու, որոնք լոյսէն զողահար կը թաքչին իրենց ծակերուն խորը: Ով որ բարձունքներու նայիլ չի դիտեր չի կրնար բարձրանալ:

«Մինակ եմ և առանձին, սակայն դիտեմ լալ լացողներու՝ և բերկրիլ ուրախացողներու հետ: Կրնամ վերստին ծնիլ բոլոր ծնածներուն հետ, և տեսնել հողիները զեռ չձնածներուն: Ես նախահայրն ու ճիտն եմ բոլոր անոնց՝ որոնք հողիի թագաւորութիւնը կառուցին, վասնզի միայն հողիի արքաները կրնան իշխել և առաջնորդել աշխարհը իր ճակատապիւն:

«Անձեռակերտ կաթողիկէն զոր եկած եմ լուսակերտելու աշխարհի անջրպետին և հողիներուն մէջ, Իմ մարմինս պիտի ունենայ անկիւնաքարը իրեն: Իրբև փրկազին տըրուած արիւնը՝ բեղմնաւոր սերմն է անմահութեան»:

Յետոյ դառնալով զպիրներուն և փարիսեցիներուն, բաւ, «Ձեր սիրտերը նման են քարերու, խուլ և անթափանց, անատակ ընդունելու լոյսը և ցոլացնելու զայն: Ով որ կը կեղծէ, սուտ նշանաբանի մը ներքև կը դնէ ինքզինքը, կազմալուծելով ոչ միայն ճշմարտութիւնը, այլ նաև հեռանալու ինքզինքէն: Անկեղծութիւնը հողիին ծաղիկն է և առաքինութիւններու բոյրը:

«Օրէնքն ու նախնեաց աւանդութիւնը, որոնց կը կոթնիք, ծանր չուքերն են ձեր

մարմիններուն, որովհետև դուք ձեր կոնակներով կը զիմաւորէք լոյսը: Ինչ որ անցեալին կը պատկանի, մեռած է: Անցեալը յարուցանելու միակ կերպը, բերեղ հայելին ըլլալն է անոր, որ իր ցոլարձակումներով կարենայ զգացնել զոյութիւնը այն լուսաւոր կորիզին, որ ճշմարտութիւնն իսկ է, կեանքի միայ բացուած: Ես եմ ճշմարտութիւն և կեանք, անհուն կամուրջը հողիներու փրկութեան, երկրէն երկինք վերածդուած:

«Օրէնքը երբ կը դազրի ուղղութիւն և ճամբայ ըլլալէ, կը վերածուի բռնութեան: Գերիները եթէ նոյնիսկ խոնարհին իրենց բռնակալին առջև, ան դարձեալ կը սպաննէ զիրենք: Երանի անոնց՝ որոնք կրնան խորտակել կապանքներն իրենց հոգիին ու ձեռքերուն, ազատագրելու իրենք զիրենք չուքերէն ու մղձաւանջէն անցեալին, կարենալ կենալու համար նոր օրերու լոյսին մէջ:

«Առանց հոգեկան այդ լոյսին, կարելի չէ զԱստուած տեսնել: Ներշնչումը ուրիշ բան չէ, բայց չուքերը լոյսի վերածելու խորհուրդը հոգիին: Երկնաւոր Հօրը կարենալ երթալու համար մեր մարմինն չուքը լոյսի պէտք է վերածուի, որովհետև ճանաչումը նախ ըզմանք է, յետոյ թռիչք և խանդ, ապա լոյս: Այդ լոյսը իջած է աշխարհ և մարդոց մէջ, Երանի այն աչքերուն որ դայն տեսնել զիտեն և այն մատներուն որ դայն շօշափել կրնան»:

(Շարունակելի՛ 12)



ԿՐՕՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՌԱՋԻՆ ԳԺՈՒԱՐՈՒԹԻՒՆԸ

ԿԵԱՆՔԻ ԳԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԱՆՈՆՑ ԼՈՒՄՈՒՄԸ

Քրիստոնէական եկեղեցին կը որ հաստատուեցաւ Պենտեկոստէի օրը, հրէական կաղապարի վրայ ձուլուած էր: Հրեայ մը քրիստոնէութիւնը ընդունելով կը պահէր կրկին հրէական աւանդութիւնները: Իսկ միւս կողմէ, հեթանոսներ քրիստոնեայ դառնալով իրենց հեթանոսական կրօնքին բարքերն ու սովորութիւնները մէկէն ի մէկ իրենց վրայէն չէին կրնար ի բաց թօթափել: Ասոնք սակայն՝ իբրև քրիստոնեայ համայնք, իրարու հետ պաշտամունքներու պիտի մասնակցէին, պիտի աղօթէին և ընկերական յարաբերութիւններ պիտի մշակէին: Բայց բարքերու ու սովորութիւններու այս տարբերութիւնները իրենց մէջ մեծ դժուարութիւններ ստեղծած էին:

Եկեղեցի մը որ զործունէութենէ և կենսունակութենէ զուրկ է, շատ դժուարութիւն չ'ունենար: Անտիոքի եկեղեցին ունեցաւ իր դժուարութիւնը, քանզի կենսունակ էր: Պօղոս առաքելի երեք մեծ առաքելական ճամբորդութիւնները այս եկեղեցիէն սկսան: Եկեղեցին ունէր թէ՛ հրեայ և թէ՛ հեթանոսութենէ դարձած անդամներ: Հրեայ քրիստոնեաներ կը պնդէին թէ հեթանոս մը քրիստոնեայ ըլլալու համար անհրաժեշտ էր որ նախ լաւ հրեայ մը ըլլար, Շարաթը պահէր և Մովսէսի աւանդած սովորութիւնները յարգէր: Պօղոս առաքել և իր համախոհները կը պնդէին թէ փրկուելու համար էականը Քրիստոսի հանդէպ հաւատք ունենալն էր, և ոչ թէ Մովսէսի աւանդած սովորութիւններուն հետեւիլը:

Այս ատենները Երուսաղէմէն մի քանի մօլեռանդ հրեայ քրիստոնեաներ Անտիոք գալով՝ կը սորվեցնէին հաւատացեալներուն թէ փրկուելու համար պէտք էր Շա-

րաթը պահել, թլփատուիլ և Մովսիսական օրէնքները յարգել: Պօղոս և Բառնարաս, որոնք Հեթանոսները դարձի բերած և առաքելական առաջին մեծ ճամբորդութենէն զեռ նոր Անտիոք վերադարձած էին, հակառակեցան ասոնց և վիճարանեցան իրենց հետ: Վիճարանութիւնը սուր հանգամանք ստացաւ: Ասոր վրայ Անտիոքի եկեղեցին, որուն անդամները մեծ մասամբ Հեթանոսութենէ դարձի եկած անձերէ կը բաղկանային, որոշեց որ Պօղոսի և Բառնարասի հետ միասին մի քանի մարդիկ՝ իրբեւ պատուիրակութիւն, Երուսաղէմ երթան և այս վիճելի հարցը առաքեալներու ուշադրութեան յանձնեն և հոն լուծման մը յանդին վերջնականապէս:

Ըստ այս որոշման, Պօղոս և Բառնարաս մի քանի ընկերներով Երուսաղէմ եկան և առաքեալներուն ներկայացուցին իրենց եկեղեցիին այս դժուարութիւնը: Առաքեալներ ալ ժողով գումարեցին լուծելու համար հարցը: Ժողովին ներկայ էին առաքեալներ, երէցներ և ուրիշներ: Ժողովին կը նախագահէր Տեառնեղբայր Յակոբոս^(*) որ Երուսաղէմի եկեղեցիին տեսուչն (առաջին Պատրիարքն) էր: Ժողովին մէջ սրտբացօրէն արտայայտուեցան Պետրոս, Պօղոս, Բառնարաս և ուրիշներ: Ամենէն ետքը ժողովին նախագահը՝ Տեառնեղբայր Յակոբոս՝ իրբեւ եզրակացութիւն, իր կողմէ Հեղինակաւոր շէշտով մը ըրաւ չորս գործնական թելադրութիւններ, որոնք որդեգրուեցան միաձայնութեամբ:

Այս որոշման համեմատ, Հեթանոսներ կրբ որ քրիստոնեայ դառնային, ստիպուած չէին հրէից սովորութիւններուն Հետեւիլ, բայց միաժամանակ զզուշանալու էին Հետեւեալ չորս բաներէն. (1) կուսքերու պղծութիւններէ, (2) պոռնկութենէ, (3)

խեղդուածներէ և (4) արիւնէ: Այսինքն՝ Հեթանոս քրիստոնեաներ Հետու կենալու էին կուսքերու զոհուած և խեղդուած կենդանիներու միակերբ ուտելէ, և անոնց արիւնը խմելէ, ինչպէս նաեւ պոռնկութենէ:

Ապա եկեղեցական ժողովին այս չորս որոշումները նամակով մը Հաղորդուեցան Անտիոքի եկեղեցիին, և Անտիոքի եկեղեցիին միջոցաւ ալ բոլոր Հեթանոս քրիստոնեայ շրջանակներուն: Ահա՛ այսպէս դժուարութիւնը լուծուեցաւ քրիստոնէական սիրալիր միջնորդութիւն մը մէջ և ժողովը փակուեցաւ:

Երուսաղէմի սոյն ժողովը գումարուեցաւ 49—50 (Յ. Տ.) թուականներուն: Ժողովին նկարագրութիւնը արձանագրուած է Գործք Առաքելոց զրքի ԺԵ զլստուն մէջ:

Աշխարհը՝ որուն մէջ կ'ապրինք, դժուարութիւններով լեցուն է: Երբ տեղ մը կեանք կայ, դժուարութիւնը անոր անբաժան ընկերն է: Դժուարութիւն և կեանք, կեանք և դժուարութիւն, ասոնք իրարմէ բնաւ չեն պատուիր: Բայց երբ դժուարութիւն կայ, հոն յաղթանակ ու յառաջդիմութիւն ալ կայ:

Սենեկա կ'ըսէ. «Դժուարութիւններ միտքը կը գորացնեն, ինչպէս աշխատութիւնը՝ մարմինը»: Իսկ երեկոտես կ'ըսէ. «Դժուարութիւններ մարդկային կեանքի մէջ ուրիշ բաներ չեն, բայց եթէ փորձաբեր՝ սրտի բրեւան կը հանեն մարդոց իսկական արժանիքը»: Դպրոցի մէջ ուսանող մը երբ ուսողութեան դժուարին հարցի մը առջեւ կը գտնէ ինքզինք, իրեն համար երկու բան կարելի է ընել. մէկը՝ յուսահատիլ ու ետ լքել, իսկ միւսը՝ յաղթել դժուարութեան և յառաջանալ: Շատ անգամ դժուարութիւններու հանդիպիլն է որ ծնունդ տուած է մեծամեծ գիւտերու: Դժուարութիւններուն յաղթելով է որ մարդիկ կը Հերոսանան: Այն որ կեանքի դժուարութիւններէն կը փախչի, իրաւունք չունի ապրելու Աստուծոյ այս բնդարձակածաւալ տիեռերին մէջ: Այս է կեանքի աշխարհին մէջ բնութեան գերադոյն վճիռը և մեր արարչին՝ բնութեան մէջ դրած անյեղլի օրէնքը:

Եթէ տեղ մը խաչ չկայ, փառապսակ ալ չկայ: Առաջ խաչ և ապա փառապսակ:

(*) Երուսաղէմի մահէն ետքը, Իր ազգականները անցան քրիստոնէական շարժումին զուխը. Յակոբոս Տեառնեղբայր, որ Երուսաղէմ Երուսաղէմէն վերջ դարձի եկած և միացած էր առաքեալներուն, Երուսաղէմի քրիստոնեայ համայնքին պետը ճանչուեցաւ: Առաքեալներ այս պատիւը ըրին իրեն, ի յարգանս Երուսաղէմի Յակոբոսի մահէն վերջ իր հօրեկրորդ զաւակներէն մէկը անցաւ իր տեղը: Բայց երկրորդ դարէն ետքը Երուսաղէմ ազգական կոչուածներուն Հետքը այլևս չ'երեւիր:

Ամերիկայի Քլիվլենտ քաղաքին մէջ երբ էպիսկոպոսականներ մայր եկեղեցի մը շինելու որոշում տուին, ճարտարապետէ մը յատակագիծ ուղեցին: Ճարտարապետը դժեց յատակագիծը և տուաւ, բայց մերժուեցաւ: Երկրորդ անգամ պատրաստեց, դարձեալ մերժուեցաւ, և այսպէս մինչև վաթսուներորդը պատրաստեց, կրկին մերժուեցաւ: Ճարտարապետը յուսահատ տուն եկաւ և րաս: «Այլևս յատակագիծ չեմ պատրաստեր»: Տիկինը խնդրեց իրմէ և րաս. «Անգամ մըն ալ փորձէ»: Փորձեց, և այս վերջինը ընդունուեցաւ ու ճարտարապետը մեծ դոմեստներու ու զնահատութեան արժանացաւ: Այս վաթսուներկ յատակագիծներէն ամէն մէկը պատրաստելու ատեն ճարտարապետը նոր նոր մտքեր յղացած էր, և այս երկար ու տեսական աշխատանքը պատճառեղաւ որ իր արհեստը զարգացնէ, ու այդպէսով ժողովուրդին մէջ աւելի՛ անուանի ու նշանաւոր ճարտարապետ մը դառնայ:

Հետեւաբար պէտք չէ դժուարութիւնները անարգել, և պէտք չէ նաեւ դժուարութիւններու առջև յուսահատիլ: Ըստ անգլիացի հեղինակ Շելլիի. «Յայտը երիտասարդական աւիւն կը ներարկէ մարդու երակներուն մէջ, քանզի յոյսը և երիտասարդութիւնը նոյն մօր գաւակներն են»: Դժուարութիւնը կեանքը կատարելութեան հասցնող աղղակ մըն է, մարդկային ընկերութիւնը իր վերելքի ճամբուն մէջ դէպի վեր բարձրացնող սանդուխ մը, իսկ բրիտանոնայ հուստոսցեալի մը համար՝ զինք Աստուծոյ մօտեցնող միջոց մը:

Սուրբն Պօղոս, իրրեւ առաքեալ, մօտ երեսուն երկար տարիներ քրիստոնէական եկեղեցւոյ համար աւետարանչականի գործ կատարեց. Քրիստոնէութիւնը Պաղեստինի չրջանակէն դուրս հանեց, և աւետարանի փրկարար յոյսը տարածեց Սուրիոյ, Կիլիկիոյ և Փոքր Ասիոյ գաւառներուն մէջ, ինչպէս նաեւ Եւրոպական ցամաքամասին վրայ՝ մինչև Հռոմ:

Այս երեսուն տարուան պաշտօնավարութեան ընթացքին քանի՞ քանի տեսակ դժուարութիւններ կուտակուած էին իր գործին շուրջ. իր Փիղիբական տկարութիւնը, ցամաքի և ծովու վրայ ճամբորդութեանց արդելքները, հրեաներուն հա-

կառակութիւնը, Հռոմի կառավարութեան հայածանքը, եկեղեցիներու ներքին ու արտաքին հողերը, հրեայ և հեթանոս քրիստոնէաներուն վիճարանութիւնները և այլն:

Այս բոլոր դժուարութիւններուն առջև իրեն համար երկու բան կարելի էր ընել: Յուսահատիլ ու ետ քաշուիլ, ինչպէս Դեմաս (Բ. Տիմ. Գ. 10) ըրած էր, և կամ ալ դժուարութիւնները հեզնել և իր ընթացքը շարունակել: Ինք վերջինը նախընտրեց, որովհետեւ հաւատք ունէր Աստուծոյ վրայ: Այս հաւատքն էր որ զինք Յիսուս Քրիստոսի հետ հաղորդակցութեան մէջ զրած էր, այն հաւատքը՝ զոր ինք կը քարոզէր: Ահաւասիկ իր այս հաւատքովն էր որ յաղթեց աշխարհի և դժուարութեանց:

Տիմեթէոս, որ իրեն աշակերտն էր, իրրեւ աւետարանիչ ինք եւս ունէր իր պաշտօնին շուրջ կուտակուած շատ մը դժուարութիւններ: Սուրբն Պօղոս զիսնալով առիկա և իր փորձառութեան վրայ կոխած, անոր զրած իր երկրորդ թուղթին մէջ կը պատուիրէր իրեն որ չլհատի, այլ համբերէ նեղութիւններուն (Բ. Տիմ. Գ. 5): Անգլիացի մեծ դիտուն Իսահակ Նեւտոն՝ որ Զգոյութեան Օրէնքին դիտարարն է, առիթով մը այսպէս րաս. «Էնչ որ ես կրցած եմ ընել, համբերութեամբ կը պարտիմ»: «Համբերութիւնը քէն լեզի է, բայց պտուղը քաղցր է» կ'ըսէ Ժան-Ժազ Ռուսօ: Իսկ Սենեկա կ'աւելցնէ.

«Աշխարհի մէջ մարդու մը համար չկայ այնքան հիմնալի բան, որքան կարող ըլլալ զիսադրելու անհամոյ պարագաներուն՝ համբերատար քաջութեամբ և կորովով»: Քանզի այս է օգտակար ըլլալու և կատարելութեան հասնելու միջոցը: Դժուարութիւններու առջև տակուն ըլլալ պէտք է. «Տնկունութիւնը», կ'ըսէ Ռոբերտ, «աւելի՛ ազնիւ բան մըն է քան քէ գօրութիւնը»: Իսկ Քէմպըլ կ'ըսէ. «Տնկալ կեանքի դժուարութիւններուն չէ այլ ինչ՝ բայց եթէ յաղթել մեր քակատագրին»:

Դժուարութիւնները ուրիշ՝ կու դան և մեղ կը դանեն: Դժուարութիւնները երբեմն բնական աղէտներու հետեանքներն են: Զոր օրինակ տեղ մը սով կը պատահի և հոն բնակողներուն սպրեւակերպը կը դժուարացնէ: Տեղ մը երկրաշարժ տեղի կ'ունեն-

նայ և տեղացիներուն մեծ վնասներ հասցնելով՝ անոնց հանդիսար կը վրդովէ: Իսկ ուրիշ տեղ մը համաճարակ հիւանդութիւն մը կը ծագի, և մինչև որ առաջըր առնեն՝ շատ մը կեանքեր կը հնձէ, ու այսպէս այդ շրջանակին մէջ ապրող մարդոց կեանքը կը դառնացնէ:

Գժուարութիւններ յառաջ բերող ուրիշ պատճառ մը մարդկային կարողութիւններուն սահմանափակ ըլլալն է: Մենք Աստուծոյ նման բացարձակ չենք, այլ՝ սահմանափակ կարողութեան տէր հողէ շինուած արարածներ: Աստուած անհուն է, մենք՝ հոնաւոր, Աստուած ամենազէտ է, մենք՝ տղէտ, Աստուած անշարի է, մենք՝ չարաւոր: Մենք տկար ենք Ֆիզիքսպէս, իմացապէս և հոգեպէս երբ բաղդատուինք մեր արարչին հետ և հետեւարար ենթակայ ենք միշտ սխալելու: Նոյնպէս մեր փորձառութիւնը, գիտութիւնը և հեռատեսութիւնը սահմանափակ են: Այս իսկ պատճառաւ, որ քան ալ գիտուն ըլլանք կրկին կը սխալինք, որքան հեռատես ըլլանք մեր հաշիւները քիչ մը պակաս կ'ըլլեն: Յաճախ յաղոթութիւն ակնկալելու տեղ ձախողութեան կը մատնուինք: Իսկ ձախողութիւնը մեզ յուսահատութեան կ'առաջնորդէ:

Երիտասարդ մը երբ նախակրթարանէ մը շրջանաւարտ ըլլայ, կը խորհի թէ ամէն բան գիտէ, իսկ երբ երկրորդական վարժարան մը աւարտէ՝ կը տեսնէ որ իր գիտցածը շատ քիչ բան է: Ապա համալսարանէ մը դուրս գալով՝ կ'ըմբռնէ թէ բնաւ բան մը չի գիտեր: Սովորատ փրկչական թուականէն շուրս զար ստաջ Յունաստանի մէջ ապրող մեծ փելիստօփայ մըն էր, և ժողովուրդը կը կարծէր թէ ան ամէն բան գիտէր: Օր մը իրեն հարցուցին թէ տակաւին բան մը կա՞ր որ չէր գիտեր: Այս հարցման այսպէս պատասխանեց. «Մէկ բան միայն գիտեմ՝ որ բան մը չեմ գիտեր»:

Կեանքի աշխարհին մէջ, բնութեան մէջ այնքան դաղանիքներ կան, այնքան գիտնալիք բաներ՝ որոնց մասին սակայն մենք շատ քիչ բան գիտենք. մեր գիտցածը մեր չգիտցածին քով ոչինչ կը նկատուի. կաթիլ մը ջուրը ուկէանոսի անասման ջուրին քով ինչ որ է, մեր գիտցածը մեր չգիտցածին քով այնպէս է:

Գժուարութիւնները ստեղծող ուրիշ պատճառ մըն ալ հին գրութիւններու՝ նորերուն տեղի ապւն է: Երբ գրութիւն մը հիննայ և գաղբի օգտակարութենէ, նոր գրութիւն մը կու գայ և անոր տեղը կ'առնէ: Ոմանք հինին կողմը կը բռնեն և նորը կ'առնեն, ոմանք ալ հինը կ'առնեն ու նորը կը պաշտպանեն: Երբ հինի ու նորի այս ընդհարումը կը շատնայ, աւելի մեծ բաղխումներ և երբեմն ալ կռիւներ կը ծագին:

Առաքեալներու գժուարութիւնն ալ հիշող տակէ ծագում առած էր: Ատեն մը կար որ Մովսիսականութիւնը մեծ օգտակարութիւն ունէր ժողովուրդին համար, բայց ժամանակի բնթացքին հինցած էր ու դադրած՝ իր շահեկանութիւնը: Այդ իսկ պատճառաւ քրիստոնէութիւնը եկած անոր տեղը դրուած էր: Քրիստոնէաներուն մէջ կային թէ՛ հրեաներ և թէ՛ հեթանոսներ: Հրեայ քրիստոնէաներ կը պնդէին որ հեթանոսութենէ զարծի եկած քրիստոնէանե՛ր ևս պէտք էր որ Ծարաթը պահէին, հրեական հին սովորութիւնները յարգէին: Հեթանոսներ սակայն չէին ուղեր այդ հին բնոր իրենց վրայ կրել: Ուստի գժուարութիւն յառաջ եկաւ համայնքի մը երկու խումբերուն միջև: Բարերախտարար այս գժուարութիւնը լուծուեցաւ, շնորհիւ երկու կողմերու բարեացակամ վերաբերումին, անկեղծութեան և փոխադարձ գիջողութեան:

Այսօր մենք ալ ունինք մեր գժուարութիւնները: Մեզմէ մէկը իր դրացիին հետ խնդիր ունի, միւսը՝ իր ընկերոջ հետ: Ուրիշ մը իր բնտանեկան ներքին խնդիրներուն պատճառաւ նեղութիւններու հանդիպած է: Առեւտրական մը իր յաճախորդին հետ գժուարութիւն ունի, գործաւոր մը՝ իր գործատիրոջ հետ, ժողովուրդ մը՝ իր առաջնորդներուն հետ, կաղձակերպութիւն մը՝ իրեն մրցակից ուրիշ կաղձակերպութիւններու հետ, և վերջապէս ամէն մարդ մէկ կամ տարբեր ձևով ունեցած է և ունի իր կեանքի գժուարութիւնները:

Ինչպէ՞ս լուծել այս գժուարութիւնները: Գժուարութիւններ լուծելու երկու մեթոտ կայ. մէկը աշխարհի մեթոտն է, միւսը՝ քրիստոնէութեան: Աշխարհը իր գժուարութիւնները կը լուծէ բիրտ ոյժին կռթնած: Աշխարհի տեսակէտէն, իրաւունքը ա՛յն

մարդուն է որ աւելի ոյժ ունի և անով կը պարտադրէ իր կամքը: Այս ոյժը զբաժանուած է, զինուորական և կամ դիւանագիտական կրնայ ըլլալ: Վերջապէս եթէ ունիս այս ոյժը, ուրիշներուն վրայ կրնաս ճնշում բանեցնել, յաղթանակը շահիլ, և լուծել զժուարութիւններդ՝ ուժիդ հարուածովը լուծեցնելով հակառակորդներդ: Աշխարհը այս մեթոտին կը հաւատայ: Աշխարհի մարդիկ այս մեթոտով զործած են անցեալին մէջ և այսօր ալ այս մեթոտով կը գործեն՝ լուծելու համար իրենց զժուարութիւնները:

Իսկ Քրիստոսի մեթոտը ասկէ բոլորովին տարբեր է: Քրիստոնէութիւնը իր զժուարութիւնները կը լուծէ սիրոյ սկզբունքները գործածելով, իր շահը ուրիշներու շահուն մէջ փնտռելով. կ'ընէ այն՝ ինչ որ կ'ակընկալէ որ ուրիշը իրեն ընէ: Այլ խօսքով, քրիստոնէութիւնը իր հարցերը կը լուծէ արդարութեամբ, անկեղծութեամբ, բարեացակամութեամբ և փոխադարձ զոհողութեամբ:

Յիսուսի առաքեալները և առաջին քրիստոնէանները այս մեթոտով լուծեցին իրենց միջև ծագած զժուարութիւնները: Երբ մարդիկ ամենօրուայ կեանքի մէջ կիրարկեն Յիսուսի այս մեթոտը և Անոր սակեղէն կանոնին սկզբունքները, ամէն ինչոր ինքնին կը լուծուի: Եւ ահա՛ այն ատեն է որ Աստուծոյ թաղարարութեան բարիքները՝ սէրը, արդարութիւնը, խաղաղութիւնը և հաճութիւնը կը տարածուին մարդոց մէջ ամենուրեք:

Աշխարհ միշտ պէտք ունեցած է Յիսուսի այս մեթոտին, նամանաւանդ ներկայ մարդկութիւնը աւելի՛ շատ պէտք ունի անոր: Եթէ կառավարութիւններ այս մեթոտով իրարու մօտենան և լուծեն իրենց միջև եղած զժուարութիւնները, անոնք թէ՛ շատ գիւրաւ կը լուծուին և թէ՛ աշխարհը կը վայելէ միայուն ու տեսական խաղաղութիւն:

Ի՞նչ է այսօր աշխարհի ամենամեծ պէտքը. զրո՞ւմ, դատարարակութի՞ւն, զեղարուե՞տ, լաւ մարդուած բանա՞կ, դիւանագիտութի՞ւն: Ո՛ր, ո՛ր, աշխարհ այս բաներէն շատ ունի: Ասոնցմէ վեր և ասոնցմէ տարբեր՝ աշխարհ այժմ բարոյական հասկացողութեան պէտք ունի, սրտի փոփո-

խութեան, նկարագրի աղնութեան և Աստուծոյ սուրբ հոգիին առաջնորդութեան, որովհոյ՞ մարդիկ ապրին այնպէս՝ ինչպէս Յիսուս ապրեցաւ, և իրարու հանդէպ բարեացակամ գտնուին՝ ինչպէս Յիսուս մարդոց նկատմամբ գտնուեցաւ, և Աստուծոյ հանդէպ ալ շիտակ դիրքի մը մէջ ըլլան՝ ինչպէս Յիսուս եղաւ և ըսաւ. «Ամէն ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ աւելցնեցէ՛ք այնպէս ըրէ՛ք»:

Ուստի եթէ զժուարութիւններ ունենաս կեանքիդ մէջ, ինչ որ բնական է և պիտի ունենաս, մի՛ վհատիր, մի՞ութիւնը չուրջդ պատած վայրկեաններուն իսկոյն աչքերդ վեր վերցուր Յիսուս Քրիստոսին նայէ՛, Անոր յանձնուէ և Անոր փտասէ՛: Եթէ զժուարութիւն ունենաս մէկուն հետ, մի՛ լուծեր դայն աշխարհի մեթոտով, այլ՝ իրբեւ քրիստոնէայ աղնական, Յիսուսի ոգիով լուծէ և Անոր ցուցմունքներուն հետեւէ՛: Անկաւ ըսաւ. «Աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունենաք, քաջալերուեցէ՛ք, քանզի ես յաղթեցի աշխարհի»:

Եթէ մէկը յաղթական Յիսուսի ոգիով կ'ապրի իր կեանքը, պէտք չունի մտահոյուելու, որովհետեւ կեանքի զժուարութիւններուն մէջէն միշտ յաղթական դուրս պիտի գայ: Աստուծաշունչ մատենար կ'ընէ. «Այն որ կը յաղթէ, զանկաւ իմ Աստուծոյս տաճարին մէջ սիւն մը պիտի ընեն» (Յայտ. Գ. 12): Սիւն մը՝ որ տեսական է, միայուն և յաւիտեանական:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Ֆրէզնօ, Գալիֆ.



ՏԵՍԻԼ՝ ԹԻՖԼԻՉԻ ՄԷԶ

Երեկոն մե՛ղմ կը ծանրանար
Թիֆլիզի վրայ:
Կուրը՝ ննջող մանկան շունչին
Նրման մեղմի՛կ կ'ելուէջէր...
Սիրամորմո՛ք քելը սագին՝
Սիրոյ դրուագ մը կը հծծէր
Զայնասփիւռէ մը հեռակայ:

Ի լուր երգին այդ դաշնալուր,
Աննիւթական ծաղկանոցնե՛ր,
Յայտադրիւրնե՛ր կը բացուէին
Աչքերուս խոր...:
Արբեցումով կ'օրօրուէին
Ծառերն ամէն ճամբուս վրայ:
Ու կը հոսէ՛ր, ու կը յորդէ՛ր
Աշուղական սիրերգն անմահ՝
Հայ Գուսանին անմահաշունչ՝
Զայնասփիւռէն այդ հեռաւոր:

Ես սրտատրոփ՝ մոռցա՛ծ արդէն
Ապրող, շնչող սէրերս ամէն,
Վշտոյթին հետ այդ դիւթական՝
Նոր աշխարհներ լուսատեսիլ,
Նոր ոլորտներ աստղաբոց
Կ'այցելէի գերիբական,
Ու կ'ըսէի — Ի՛նչ հանդիպում
Սայա՛ք Նովա, կարծես շատո՛նց
Մենք ժամադիր էինք այստեղ,
Ու քեզ գտայ
Հայաստանիս քառասնամեայ
Լոյսերէն վերջ
— Ես՝ կոչնականն իր բաղդաւոր —,
Երեսնէն վերադարձիս
Ճամբուն վրայ:

Կը հնչէին Սուրբ Գեորգի
Զանգերն ամէն կիրակնօրեայ:
Կնդրուկներու և խունկերու
Բոյրին մէջէն
Դուրս կու գայիր
Դուն լուսաշող ոգրի՛ պէս,
Հագուած՝ շքեղ
Կարմիր կապան վայելչատես,
Արժուական տօնի գացող

Սիրահրաւէր ասպետի պէս:
 Քեզ չէր տանջեր
 Այլեւս ի գո՛ւր,
 Պախտական տիկնոջ մ'ամուլ,
 Անցողական տարփանքն ունին,
 Վտանգաւոր քնա՛յքն անսէր...
 Դուն աշխարհի բոլո՛ր սիրուն
 Սէրէն գինո՛վ աղջիկներուն,
 Սիրոյ կարօ՛տ այրիներուն,
 Սէրէն խաբուա՛ծ հոգիներուն
 Երջանկութի՛ւնն էիր այլեւս...:
 Սիրերգներուդ կարմիր գինին
 Կը սփռէի՛ր դուն լիաբունն
 Հաղորդութեան
 Սգնուագո՛յն գինիին պէս...
 Երգերդ՝ համբա՛յ էին այլեւս
 Բազմաեագար, բազմալեզու
 Ժողովուրդի հոգիէն ներս:
 Սագիդ բեյէն
 Ահա կրկի՛ն կը ծորէին
 Սիրոյ կըրակ դարձած խօսքերդ՝
 Սիրոյ ծարա՛ւ շրթներու մէջ,
 Եւ քու շունչէդ՝
 Բիր պլպուլնե՛ր կը հրծծէին,
 Կարմիր վարդեր և յամբիկնե՛ր
 Կը ծաղկէին արեւաբոյր...

Սայա՛ք Նովա,
 Արքայական մըլխիքարիչ,
 Բանտարկեալները Մեռելի,
 Ճորտ ու նոգար՝ երախտաւոր,
 Ճամբուդ վըրայ քե՛զ կ'օրհնէին:
 Սագիդ բեյը սիրամարմոք,
 Հավաքարի քաղերուն մէջ,
 Դեռ կը հրծծէ՛ր կարօտալի՛
 «... Դարիք պլպուլ,
 Դու մի՛ լաց լի...»
 Այն երեկոյ, երբ կ'անցնէի
 Եզերքն ի վար կուրի ափին,
 Վիպատեսիլ Թիֆլիզի մէջ
 Քու սիրելի...:

Փարիզ, 1963.

ՄԱՐԻ ԱԹՄԱՃԵԱՆ

ԿՐ ՆԱՅԻՄ ԿԵԱՆՔԻՆ

Գ.

Կը նայիմ կեանքին,
 Լո՛ւո, միօրինակ,
 Յաւերու շղթայ, անլուսին գիշեր.
 Մարդեր անարդար, մարդեր վատշուէր,
 Աստուծոյ արդար արեգակին տակ:
 Կը նայիմ կեանքին
 Որ մինչեւ երէկ դեռ ինձ կը բուէր
 Քաղցրը ու լեզի միաժամանակ:

Կը նայիմ կեանքին,
 Ուր ժպիտներ բիւր ըստէպ կը ծաղկին,
 Ուր խօսքեր անոյշ, խոստումներ բարի,
 Գրաւիչ պուպրիկ մ' ինչպէս մանուկին,
 Միշտ շոայլօրէն մեզ կը բաշխըւին.
 Ժպիտներն բոլոր, խօսքերը բարի,
 Բայց կը նմանին անկենդան դիի,
 Երբ բացակայ է Սէրն անոնց ետին:

Կը նայիմ կեանքին,
 Ուր բիւր դարերու փոշին թեւերուն,
 Ու լաւ օրերու
 Կարօտի այրող բոցը աչքերուն,
 Դեռ կը թափառի շուար ու անկայք,
 Սիրոյ ազանին:

Գ.

Կը նայիմ կեանքին,
Տեսանողն ինչպէս անյայտ գալիքին,
Ու դժուար չ'ըլլար ինծի գուշակել
Յան որ կը կրծէ մարդերու հոգին.
Չեն խաբեր զիս ա՛լ ժպիտն ու ծիծաղ
Գէմֆերուն վրայ,
Նայուածքը մտքիս, յանդուզն ու խիզախ,
Երբ կը թափանցէ
Մարդերու խոռով, մութ ներաշխարհին:

Կը նայիմ կեանքին,
Մարդոց վատշուէք,
Կեանքին ու մահուան միջեւ տարուբեր.
Իրենց աչքերուն՝
Շփոթի, վախի, անստուգութեան
Առքած թախիծը յաւէտ տիրական.
Կը նայիմ կեանքին,
Անգոյն, անարեւ,
Ուր յոյսն է մարդուն տկար, մարմնուն,
Բոցներուն դիմաց դողացող տերեւ.
Ուր մարդերը հէֆ, միշտ խոնջ ու նկուն,
Իրենց մեղքերու հոծ բեռան ներքեւ,
Սլաքը տրտում իրենց նայուածքին
Կը սեւեռեն լոկ մահուան դռներուն:

Գ. ՀԱՐՏԱՐ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԱՆԱՆԻԱ ՀԱՎԱՅՈՒ ԿԱՅՈՂԻԿՈՍ

1201-1211 (1223?)

(Շարունակություն նախորդ թիվն եւ վերջ)

2. — Չորս ձեռագրական յիշատակարան, որոնց առաջինը անախյ է, հրկրորդը և երրորդը հրատարակւած են 1951 ին և չորրորդը՝ 1962 ին, Չամշեանի, Օրմանեանի և անոնց հեռագրութեամբ գրուած այս պատմութեան վրայ բարձրագույն նոր լայն մը կը սփռեն:

Անախյ յիշատակարանը, որ ամենէն կարեւորն է, հեռեւան է:

... Ի վիշտարեւորդի յիսնեւորդի (650 = 1201) հայոց նոր սուլտան, ի գաւառիս Գարունացեաց առ սարսուլ լեւինն Աւագունի, ի հեռեւակարան անապատիս կոչեցելոյ Աւալ վանի, յոր բնակին ար ամենայբարիք նշնուտեք եւ անուամիք ի հովանեաւ նախարարի եւ մեծախառ սրբոյ Ասուածամնի եւ Կարագեթի եւ սրբոյ առաքելոյ, յառաջնորդութեանն սրբանեալ եւ մաքրափայլ երկուց հարապոսից տեան Սարգսի եւ Ամբակունա, զորս ճեք Յիսուս պանեպեարտայ ամենայն վարձութեանց ամեն:

Արդ ի նիւցեւորդ ամի քաղաւորութեան Հայոց Աւագուն յապրոյ եւ բարեպատի եւ ի հայրապետութեան տեան Գրիգորիսի, որ եւ յայտ ամի յեկուս բոժանի եւ նոսի Անանեք ի Կեաստի: Եւ արդ ի յայտ Ժամանակի գրեցաւ ամենն գովելի եւ նշակելի գեալատար եւ գեալպանն, լուսայեղն եւ առաւանդապատուն սուրբ աւետարան: ... Եւ գրեցաւ ձեռամբ Ասեփանոսի ...: (Նաւապրեան գրադարան, Մարկոսեան հաւատարմոյ, թիւ 17):

Յիշատակարանին մէջ յիշուած կաթողիկոսը Գրիգոր Զ. Ապիրատն է (1194-1203): Հեռեւարար, Անանիա, Գրիգոր Ապիրատի մահէն ետք, նոր կաթողիկոսին՝ Յովհաննէս Զ. Սահեցի Մեծարարոյ ընտրութենէն զժգոս մնալով չէ որ յղացած է անկախ կամ հակաթա կաթողիկոսութիւն

մը հաստատելու ծրագիրը, այլ Գրիգոր Ապիրատի կենդանութեան տակն:

Երկրորդ կարեւոր տեղեկութիւնը, զոր այս յիշատակարանը կը հաղորդէ, այն է թէ Անանիա իր աթոռը հաստատած է Կեաստիս և ոչ՝ Սերաստիս: Անանիա 1204 ին Կեաստիս կը գտնուէր երբ Թէոդորոսի նահատակութիւնը տեղի ունեցաւ, և ոչ թէ, ինչպէս Չամշեանի անձանօթ աղբիւրը ըսած է, հան այցելութեան տակն: Թէ Անանիա, յետոյ, իր աթոռը Սերաստիս փոխադրած է առայժմ անձանօթ թաւահանի մը, կը հեռեւ միայն կիրակոս Գանձակեցիի «Եւ եղև հակառակարտ ի Աւագունս» (Երեւան, էջ 159) և «նսաւ կարողիկոս ի Սեւաս» (էջ 162) աղբիւրէն: Թէ և կիրակոս Գանձակեցի այս աղբիւրը գրած է երբ Անանիա քանի մը տասնեակ տարիէ ի վեր վախճանած էր, աթոռին Սերաստիս փոխադրութիւնը բնաւ անհաւանական չէ:

Երկրորդ յիշատակարանը գրուած է 1203 ին Սողաթիքի (Ճանիկի շրջան) Ալնոցի վանքը, «ի կարողիկոսութեան ճեք Անանիայի» (Գ. Յովսէփեան, Յիւստակարանի Չեւապրոյ, Ա, էջ 1031-32): յիշատակարանին հեղինակը կաթողիկոսութեան հրկուքի բոժանման խօսք չ'ընէր: Անանիա Սողաթիքի Հայոց համար միակ կաթողիկոսն է:

Երրորդ յիշատակարանը գրուած է 1211 ին Սերաստիոյ քաղաքին կամ մօտակայ Ս. Աստուածածին և Ս. Գրիգոր Լուսաւորիչ վանքին մէջ, որ կը կոչուէր Փաւրընդիայի կամ Փաւրընդայի վանք: Յիշատակարանին հեղինակը չի գիտեր ըսել թէ որս'ն «հայրապետութեան» օրով կը գրէ, որովհետեւ երեք հակառակ կաթողիկոսներ կան, որոնք են աէր Յովհաննէս (Զ. Սահեցի Մեծարարոյ), աէր Անանէ և աէր Գուրիթ (Աղթամարի կաթողիկոս): Յիշատակարանին հեղինակը չ'ըսեք թէ Անանիա Սերաստիս հաստատուած կաթողիկոսական աթոռին գահակալն է, բայց երկու անգամ կը յիշէ Սերաստիոյ «գիտապետ» և «հայրապետ» Գրիգոր Կարակոստոսը (Գ. Յովսէփեան, Յիւստակարանի Չեւապրոյ, Ա, էջ 751-753):

Այս երեք յիշատակարանները աւելի չին պատմական աղբիւրներ են քան

կիրակոս Գանձակեցին. որ Անանիայի «պայտամարութեան» առաջին պատմիչն է և իրենց վկայութիւնները սրեւէ կերպով խնդրոյ առարկայ չեն կրնար բլլալ: Հետեւաբար, Անանիա հակաթոս կաթողիկոսութիւն մը հիմնած է 1201ին, իր պետը հաստատած է կեսարիա, և, թերևս, աւելի հաք փոխադրած է Սերաստիա: Չէր վախճանած 1207ին, և դեռ կենդանի էր 1211ին:

Չորրորդ յիշատակարանը, որ գրուած է 1223ին (Հայոց ՈՂԲ թուականին) «յերարդում» (այսպէս) «ամի հայրապետութեան սէր Անանի Հայոց կարապիկաթ» Մնցրոյ Մարգ զուտահին Ասոյժ Մարգ գիւղը (Չաւէն վ. Արզումանեան, «ԺԳ. դարու հայերէն ձեռագիր մը», Սյուն, 1962, էջ 305-309), կը պարունակէ վիճելի բաւ մը, «յերարդում տմի» Սյունի աշխատակից նորայր հոյս: Պաղարեան յիշատակարանին կցուած ծանօթագրութեան մը մէջ զիտակ կու տայ թէ, յերարդում բառին տեղ սպասելի էր Ի(20)երարդում, որով 1223ը ճշգիւ կը համապատասխանէ Անանիայի կաթողիկոսական հերձուածին 20րդ տարիին: Ծանօթագրութեան հեղինակը հիմնուած է մինչև այսօր բնդուուուած 1203 թուականին վրայ: Սակայն, 1201ի յիշատակարանին հրատարակուածին հետ մասին Չամչեանի և Օրմանեանի առած տեղեկութիւնները այլևս կը կորսնցնեն իրենց արժէքը: Չեռագրին զրչուած թուականը բացատրելու համար, կա՛մ պէտք է ենթադրել թէ յիշատակարանին հրատարակիչը հայկական թուականը սխալ կարդացած է (ՈՂԲ փոխանակ ՈՂԲի) և կա՛մ թէ յիշատակարանին հեղինակն է որ սխալած է: Այս խնդիրը լուծելու համար պէտք է սպասել սրբիչ յիշատակարանի մը, որ վկայէ թէ Անանիա 1223ին կամ տնկէ հաք կենդանի էր:

Այս յիշատակարաններէն կը հետեի նաև թէ Անանիայի կաթողիկոսական շքրջանակը կը տարածուէր կեսարիոյ շքրջանէն մինչև Գարանաղիք և Խաղախք, ներառեալ Սերաստիան, որ կեսարիոյ նման մեծ քաղաք մըն էր:

Անանիայի հերձուածը տեղի ունեցած է 1201ին, բայց տնչուչա հերձուածին ծրագիրը յղացուած չէ այդ տարին: Եթէ ենթադրուի թէ Անանիա Գրիգոր Ապրտտի կաթողիկոս ընտրութիւնէն (1194) է որ դժգոհ մնացած է իրեն կուտակից սրբիչ կաթողիկոսներու և վարդապետներու հետ, սւթը տարի սպասած պէտք է բլլայ իր ծրագիրը իրականացնելու համար, ինչ որ բացատրութեան պիտի կարուէր: Չամչեանի անծանօթ տգրիւրը կ'ըսէ թէ Փոքր Հայքի կաթողիկոսներուն սւ վանականներուն, և մանաւանդ Սերաստիոյ և կեսարիոյ բնակիչներուն համաձայնութեամբ է որ Անանիա հակաթոս եղած է. բայց բացատրուած չէ թէ ինչո՞ւ այս կաթողիկոսները, վանականները և ժողովուրդը կ'ուզէին կիլիկիոյ թագաւորութեան ենթակայ Ամենայն Հայոց կաթողիկոսէն անկախ կաթողիկոս մը սւննալ: Լեւն թագաւորին և կիլիկեան կղերին լատինամէտ ձգուամները չէին սպասուարար պատճառը, քանի որ Անանիա, Սերաստիոյ կաթողիկոսի հանգամանքով, համամիա գանուած էր Տարսուսի 1197ի ժողովին մէջ Հասմի Եկեղեցիին հետ միութեան:

Օրմանեան շատ սրամտօրէն դիտած է որ Լեւնի օժման հանդէսին, որ այնքան հանդիսաւոր կերպով կատարուած է, ս'չ մէկ կաթողիկոս մասնակցած է Հայաստանէն և սելչուքեան պետութեան սոժմաններէն, սակայն այս նկատուութիւնն չէ հանած այն կղչակացութիւնը որ տնկէ կը բղխի: Այս բացակայութիւնը չի կրնար վերագրուիլ անտարբերութեանը այն Հայերուն՝ որանք կիլիկիոյ սոժմաններէն դուրս կ'ապրէին: Արեւիկեան կղերին բացակայութեան պատճառը թերևս սմանք սւզէին վերադրել Լեւնի լատինամէտ հակամներուն, սակայն նայնը կարելի չէ ըսել Փոքր Հայքի կղերին համար, որ այդ հակամին համամիա էր: Բայց, ինչ որ սլ բլլային գուտնարանական անհամաձայնութիւնները, ինչպէ՞ս սելչուքեան և սրբիչ իսլամական տիրապետութեանց ենթակայ Հայերը կրնային շքրջ-

ճըւիլ որ, հայկական թողաւորութեանց վախճանէն մօտաւորապէս երկու հարիւր ամառի ետք, Հայոց թագաւոր մը կ'օժ-
ւէր, և կրնային կամաւորապէս հանդի-
սատես ըլլալ չփոփաքիլ իրենց համար
այդ աննախընթաց հանդէսին: Բացակա-
յաւթեան պատճառը պէտք է սերնն վե-
րադրել սեղնաքեան կառավարութեան
արգելքին:

Այսպիսի արգելքի մը մասին չեն խօ-
սած մօտաւորապէս ժամանակակից քրի-
ստոնիկագիրները, բայց Անանիայի հերձու-
ծին մասին ալ ճիշդ տեղեկութիւններ չեն
հաղորդած և Անանիայի արարքը վերա-
դրած են փառամուրթեան մղումը ապրա-
տամբութեան: Անոնք չեն յիշած նաև
արևելեան կղերին և Փոքր Հայքի կաթո-
ղիկոսներուն բացակայութիւնը Լեւոնի
օժման:

Դէպքերը կրնան սակայն այլապէս
բացատրուիլ:

Սեղնաքեան պատուական համար ան-
տարակոյս սերտալի չէր որ իր դրացի
քրիստոնեայ պատուական դուխը, որուն
հետ պատերազմներ սննցած էր, Կեր-
մանիոյ կոյսեր և Հաւթի պապին, սերի
խօսքով քրիստոնեայ աշխարհին հօր
իշխանութեանց շնորհիւ թագաւոր օժուէր
և մանէր անոնց հովանաւորութեան տակ:
Բայց անկարող այս քաղաքական արարքը
արգիլելու, սուլթանը չէր կրնար նաև
չխորհիլ թէ իր երկրին դրացի երկրի մը
մէջ Հայոց թողաւորի մը գոյութիւնը և
անոր միջազգային դիրքին բարձրացումը
կրնար սեղնաքեան պատուական բազմա-
հազար հայ բնակչութեան վրայ սեղնաքե-
ան տեսակէտով յոռի ազդեցութիւն մը
ի գործ դնել և եթէ ոչ քաղաքական՝ գեթ
զգացական հօր կողմը ստեղծել: Լեւոն
Կիլիկիոյ Հայոց թագաւորն էր և ոչ սեղ-
նաքեան և սերի մահմանական երկիր-
ներու հպատակ Հայերուն թագաւորը:
Հաւեարար, ստանց ներկայացուցիչները,
կիզղեցական կամ աշխարհական, իրաւունք
չունէին անոր օժման ներկայ գանուելու
և թերևս օժման ալ մասնակցելու: Ան-
տարակոյս, այս արգելքը բացատրուած
էր սեղնաքեան հպատակ Հայերուն և աղ-
գարարութեան մը բնոյթը կրնայ սննե-

ցած ըլլալ: Միւս կողմէ, սեղնաքեան ան-
բաշար չէր կրնար և չկրցաւ արգիլել
որ տ'յն Հայերը, որոնք Կիլիկիոյ սննե-
մաններէն դուրս իսլամական երկիրներու
մէջ կ'ապրէին, Լեւոն, իրենց միջև և
իրենց գրաւթեանց մէջ, Հայոց թողաւոր
չյորջորջէին:

Այս մեկնութեամբ, Անանիայի հեր-
ձուածը, նոյնիսկ եթէ անձնական փառա-
սիրութիւնը դեր մը սննցած ըլլայ անոր
մէջ, «սպասմբար ինն» մը ըլլալէ աւելի,
քաղաքական կացութեան մը պարտագրած
լուծումի մը բնոյթը կը ստանայ: Այս-
պէս կը բացատրուի նաև թէ ինչո՞ւ Փոքր
Հայքի կաթողիկոսներն ալ վանական-
ները, ինչպէս նաև Կեստրիոյ և Արատ-
աիոյ ժողովուրդը զօրավիգ կանգնած են
Անանիային, թերևս նոյնիսկ պարտա-
գրած ըլլան անոր անջատ կաթողիկոսա-
թիւն մը հիմնել, քաղաքականօրէն կաս-
կածելի տարր մը շնկատուելու համար:
Ուշագրաւ է որ Անանիայի հերձուածը
Լեւոնի օժումէն առ առաւելն չուրջ երկու
տարի ետք տեղի սննցած է⁽¹⁾: Անանիայի
կաթողիկոսական աթոռը սեղնաքեան պե-
տութեան Հայոց կաթողիկոսական աթոռը
կրցած է:

Անանիայի մահուան թուականը անձա-
նօթ ըլլալով — եթէ 1233 ի յիշատակա-
րանը նկատի հաւանուի —, կարելի չէ ըսել
թէ իրմով վերջ գտած է այս հերձուած

(1) Ըստ Օրմանեանի (Ազգայնագիտ. էջ 153),
որ Անանիայի հերձուածին թուականը 1213
կրնար բնագունիլ միայն, Անանիան է որ սեղ-
նաքեան սուլթանը համոզած է Կիլիկիոյ կա-
թողիկոսութեանն անկախ կաթողիկոսութիւն
մը հիմնել, սուլթանին հպատակները Լեւոնին
ազդեցութեանէն հեռացնելու համար: Արշակ
Այոջոյաճեան (Պատմութիւն Հայ Կեստրիոյ, էջ 38),
բառացիօրէն կրկնելէ ետք Օրմանեանի տա-
լիքը, Բուզն ատ-աին Աուլիյանի և անոր
յաջորդին՝ Քայ Թաւրայ Ա.ի քաջակերտութեան
կը վերադրէ Անանիայի հակաթոռ կաթողիկո-
սութեան հաստատումը: Երկրորդ սուլթանին
օրով Անանիա արդէն կաթողիկոս էր և անոր
քաջակերտութեան տեղի չէր մնար: Բուզն ատ-
աին 1197ին յաջողեցաւ սեղնաքեան պատու-
թեան միութիւնը վերականգնել: Գրքը Արա-
լան Բ.ի կայսրութիւնը իր արգիլներուն միջև
բաժնելու ձախող ձեռնարկէն ետք:

կաթաղիկասուսթիւնը թէ Անանիա իր յաջորդը ունեցած է:

1243 ին Մանկուհիները պարտութեան մասնեցին սելջուքեան բանակները և սելջուքեան պետութիւնը ենթարկուեցաւ մանկուհական տիրապետութեան: Քիչ հաք Հեթում թագաւոր կամօրին ընդունեցաւ մանկուհական գերիշխանութիւնը և հովանաւորութիւնը: Հաւանական է որ սելջուքեան արգիւքը զողորած ըլլայ 1243 էն ետք, և Ամենայն Հայոց կաթաղիկասուսթիւնը իր իշխանութիւնը վերահաստատած՝ սելջուքեան սահմաններուն Հոյսերուն վրայ: Հերձուածը այսպէս վերջ գտած կրնայ ըլլալ:

Յ Ա Ի Ե Լ Ո Ի Ա Ծ

Ա.

Լ Ե Ի Ո Ն Ի Թ Ա Վ Ա Ի Ո Ր Ո Ի Թ Ե Ա Ն Ա Ի Բ Ա Ջ Ի Ն Տ Ա Ր Ի Ն

Լեւն Հայոց թագաւոր օծուեցաւ 6 Յունուար 1199 ին, հետեարաք իր թագաւորութեան առաջին տարին սկսած պէտք է համարիլ այդ թուականին: Սակայն, հայկական բազմաթիւ աղբիւրներու մէջ 1197 տարին է թագաւորութեան առաջին տարին: Հայ մատենագիրներէն և յիշատակարաններու հեղինակներէն սմանք Լեւանը թագաւոր տիտղոսով յիշատակած են օծումէն և նոյնիսկ թագ ստանալէն առաջ:

Կիրակոս Գանձակեցի (Երեւան, էջ 162. Վենետիկ, էջ 78), Սամուէլ Անեցիի Շարունակագր (էջ 144), Վարդան (Վենետիկ, էջ 138), Հեթում Բ. ի հրրորդ Տարեգիրքը (Վ. Ա. Հակարյան, Մանր Խումանակագրութիւն, 2, էջ 77, ա. 28-29), Անանուս ժամանակագրութեան մը հեղինակը (Ն. Կոչ Պաղարեան, Յայցակ Չառագրոց Սերոյ Յակոբեանց. Գ, էջ 58ր) և 1201 ի յիշատակարանին հեղինակը Լեւնի թագաւորութեան առաջին տարին 1197ը նշանակած են: Այս թուականը կը բացատրուի հետևեալ կերպով:

Լեւն 1197 Յունուարին Համէական Սուրբ Կայսրութեան վիճակեա Հենրիկոս Զ. ին ղեկավարութիւն մը զրկեց և անոր հաւատարմութիւն յայնեւրով արքայական տիտղոս և թագ խնդրեց: Կայսրը հաւա-

նեցաւ և Մայնսի կարտինալ արքեպիսկոպոս Գանրատ Յոն վիթթիւղափի յանձնեց արքայական թագը, որով Լեւն պիտի թագադրուէր: Հետեարաք 1197 էն սկսեալ Լեւն թագաւոր տիտղոսը կրելու իրաւունքը ստացած էր և ինքզինք թագաւոր յայտարարած: Յձուձը զոր, Հենրիկոս Զ. ի 22 Սեպտեմբեր 1197 ին պատահած մահէն ետք, նոյն կարտինալը պապական նախարակի հանգամանքով կատարեց 1199 Յունուար 6 ին, կրօնական նախարար-ձուձն էր արքայական իշխանութեան:

Բ.

Մ Ն Տ Ր Ո Յ Մ Ա Ր Ի Գ Ա Ի Ա Ո Ի Ա Ի Ո Յ Ծ Մ Ա Ր Գ Գ Ի Ի Գ

Աշխարհագրական այս անունները, որոնք յիշուած են 1223 ին գրուած յիշատակարանին մէջ, Հայկական Աշխարհացոյցին անձանօթ չեն, սակայն ոչ՝ այս ձևերով:

Մնցուրը Մրնմուրն է, գրուած նաև Մնմուր և Մուր, Բարձր Հայքի գաւառներէն մէկը, բայց Մնցոյ Մարց առաջին անգամ է որ կը տեսնուի:

Առոյժ ալ Առիւժ գաւառն է, բայց յիշատակարանին գրութեան ժամանակ կը կոչուէր Առոյժ Մարց և զիւր մըն էր: Առիւժ գրուած է նաև Ալլիւն և Ալլիւն(1): 13րդ դարուն Առոյժ արտասանութիւնը ենթադրել կու տայ թէ Ալլիւն և Ալլիւն գրչագրական սխալներ են: Այս գաւառը մատենագրութեան մէջ չէ յիշուած և կը թուի աննշան գաւառ մը եղած ըլլալ, որուն գլխաւոր աւանը կը կրէր այդ անունը:

Մնցուր և Առոյժ գրչութիւնները շահեկան են 13րդ դարուն Բարձր Հայքի բարբառին տեսակէտով:

Այս երկու տեղանուններուն մասին տես Հ. Հիւրժման, Հիճ Հայոց սելդոյ աւուրները, Վիեննա, էջ 128-129:

Փարիզ ՀԱՅԿ ՊԻՐՊԵՐԵԱՆ

(1) Ահա Արրահամանի հրատարակած Աշխարհացոյցին մէջ Մոլու, որ գրչագրական կամ տղագրական սխալ մը պէտք է ըլլայ: (Ահա Արրահաման, Ծիրակապու Մաքնագրութիւն, Երեւան, էջ 3:9):

ՍԵՒԱՍՏԱՅԻ ԳՐԻԶ ԱՐԻՍՏԱԿԷՍ

15-րդ դարի հայ գրչութեան արուեստի պատմութեան մէջ ցոլանում է մի վաստակաւոր գրչի պայծառ կերպարը: Դա գեղարուեստական ձիրքով օժտուած գրիչ Աբրահամացի Արիստակէսն է, որ իր հասարակական գործունէութեան ընթացքում հայ ժողովրդին աւանդ է թողել մի շարք ձեռագիր մատենաներ, որոնցից մեզ հասել են միայն մի քանիսը, որոնք այսօր ցայտուն դադափար են տալիս նրա գրչական արուեստի հմտութեան և գեղարուեստական ճաշակի մասին:

Արիստակէսի հիմնական կրթութեան էջերը ձեռն տանում են 15-րդ դարի Դարանաղեաց դաւառի, «մեծափառ և հռչակաւոր» Աւազ վանքը, որ եղել է իր Ժամանակի գրչութեան և մանրանկարչութեան արուեստների կեդրոններից մէկը: Այնտեղ վաստակել են մի խումբ գրչագիրներ և իրենց ընդօրինակած ձեռագրերով հարստացրել հայ մատենագրութեան դանձարանը:

Աւազ վանքի դպրոցում Արիստակէսն ուսանում է նոյն մենաստանի առաջնորդ և քաջ հոեւոր Գէորգ վարդապետի մօտ, ինչպէս ինքն է յիշատակում 1408 թուին գրած «Մանրուսմունք» ձեռագրի յիշատակարանում. «...գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի Մանրուսումն... ի յառաջնորդութեան սուրբ ուխտիս զերմաստ քաջ հոեւորին և տիեզերայոյս վարդապետին մեծին Գէորգեա, բազմերախտ սուրբ հաւրն իմոյ և վարժապետին»: Աւազ վանքումն էլ գրիչ Արիստակէսը մշակում է իր հոգում թագնուած գեղարուեստական ձիրքը: Այնուհետեւ նուիրում է գրչական արուեստի զարգացմանը և ընդօրինակում մի շարք ձեռագրեր:

Վաստակաւոր գրչից աւանդ մնացած մի ձեռագիր յիշատակարանը պատկերում է Դարանաղեաց դաւառի «մեծափառ» Աւազ վանքը, ուր նա 1405 թուին «լաւ յընտիր աւրինակէ» գրում է մի «Մանրուսմունք», որը միջնագարի հայ երաժշտութեան գեղեցիկութիւնը պատկերող մի ուշադրաւ աւանդ է, իսկ ձեռագրի յիշատակարանն արժէքաւոր է նրանով, որ հայ երաժշտու-

թեան պատմութեան համար մի կարեւոր տեղեկութիւն է հաղորդում, ընդգծելով թէ «Մանրուսմունք»-ի «լաւ և յընտիր» օրինակը խմբագրուել է Արքակաղնի վանքի (Կիլիկիայում) երաժշտական դպրոցում և «յարմարած» է նոյն մենաստանի տաղանդաւոր «առաջին երաժշտապետաց» համար: Ահա յիշատակարանի վկայութիւնը. «...գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի Մանրուսումն, ի յաւ և յընտիր աւրինակէ, որ է յարմարած առաջին երաժշտապետացն սուրբ ուխտին Արքակաղնոյն, ձեռամբ անիմաստ գրչի և յոյժ մեղապարտի Ռրստակիսի, ի թիվ. ՊՄԴ. (584+ 551=1405), ի մեծափառ անապատիս որ կոչի Աւազ վանք... ի յառաջնորդութեան սուրբ ուխտիս քաջ հոեւորին և տիեզերայոյս վարդապետին մեծին Գէորգեա, բազմերախտին իմոյ և ուսուցչին»:

Երեք տարի անց, 1408 թուին, գրիչ Արիստակէսը դարձեալ Դարանաղեաց դաւառի «մեծափառ և հռչակաւոր» Աւազ վանքում, «լաւ և յընտիր աւրինակէ և բազում աշխատութեամբ» ընդօրինակում է մի նոր «Մանրուսմունք», որը միջնագարի հայ երաժշտութեան արուեստի պատմութեան համար նոյնպէս մի թանկագին աւանդ է: Ձեռագրի յիշատակարանում գրիչն ընթերցողներից խնդրում է գրչագրի թերութիւնների և սխալների համար «անմեղադիր լինել»։ «...Արդ, աղաչեմ դամենեսեան, որք հանդիպիք սմա ուսանելով և կամ աւրինակելով, յիշեսցիք... և զիս եւս... և աղաչեմ զձեզ... անմեղադիր լինել մեզ, զի այսքան էր կար մեր, և թէ լինի պակաս կամ աւելի, զպակասն դուք լցէք և դաւելորդն ի բաց հանէք և թողէք զմեզ առանց բամբասանաց...»:

Ձեռագրի յիշատակարանն ուշադրաւ է նաև այն տեսակետից, որ գրչի նութական ծանր դրութեան մասին փաստական տեղեկութիւններ է տալիս: Նա իր զժուարբրին աշխատանքը, ձեռագրի ընդօրինակութիւնը, կատարում է «դառն ժամանակ»ում, իսկ չքաւորութեան պատճառով կերակրում է «չաղգամով—մալէղով (ալիւրով պատրաստուած կերակուր) և կորեկէ ճաթնով»: Ահա գրչի տողերը. «...բայց եղև զբաւ սորա ի յութհարուր թվականի և յիսուն

և եւթն յաւելորդի... Ո՛հ, ո՛հ դառն ժամանակիս, դարձեալ աղաչեմ, զի անմեղազիր լինիցիք, զի շարդամով ժալէղն և կորեկէ ճաթն օգնական եղեւ մեզ ի գրելն: Է՛, վա՛յ ուեղուկ ասեմ հազար բերան...»:

Գրչագիր մատենի յիշատակարանն առանձին արժէք է ներկայացնում նաև նրանով, որ յիշատակում է «բարձրաբարտ, պատուելի և հեղահոգի» Տէր Սահակ երաժրտապետի անունը, որ 15-րդ դարի հայ երաժշտական արուեստի զարգացման խնդրում մեծ ծառայութիւն է մատուցում: Նոյնպէս նա է, որ 1408 թուին, «Մանրուսմունք»-ի օրինակն երրորդ անգամ տրամադրում է գրիչ Արիստակէսին: Արձանագրենք յիշատակարանի վկայութիւնը. «...Այլև յիշեալիք զբարձրաբարտ և զհոգեւոր ծնաւոյն սորին՝ զերաժրտապետն մեր, զպատուելի և զհեղահոգի զարբասնեալ կրանաւորն՝ զտէր Սահակ սպասաւոր բանի... որ զաւրինակն պարզեւեաց մեզ երկրորդ անգամ, և այս երրորդ»:

Այնուհետև, 1412 թուին, գրիչ Արիստակէսը գրում է մի նոր ձեռագիր: Դա ժամանակի խոշոր գիտնական, Եսայի Նշեցու փայլուն աշակերտ, նշանաւոր վարդապետ ու իմաստասէր և Տաթևի նոր բարձր տիպի դպրոցի հիմնադիր՝ Յովհան Որոտնեցու (1313(5)–1386 թ.) իմաստասիրական մեկնութիւններն են: Զեռագրի յիշատակարանում կարդում ենք. «...Արդ, և ընդ արժանաւորացս յիշեալիք և զանարժան՝ զբարձրաբարտ անձս զըմբոստակէս Սերաստացի... ի թուականութեան հայոց մեծաց երկբառասնից տասանց և եօակի քսանից, նեղակ թուով յաւելից (1412 թ.)... Եւ եղև զբաւ սորա ի մեծափառ անպատիս, որ կոչի Ավազ վանք»:

Նոյն 1412 թուին գրիչ Արիստակէսն Աւազ վանքում գրում է և հայ գրչութեան արուեստին նուիրում տաղանդաւոր աստուածաբան, փիլիսոփայ, նշանաւոր բնագէտ և նկարիչ՝ Գրիգոր Տաթևացու (1346–1409) «Ոսկեփորիկ»-ը, որի յիշատակարանից առաջ բերենք հետևեալ տողերը. «Արդ, զրեցաւ քաղուածոյս աստուածաբանութեան ի հաւաքմանէ առն մեծի վարժապետի՝ անուն արթուն զուարթուն առն Գրիգորիսի, ձեռամբ եղկելի և կրկնամեռիկ անձին Ռըս-

տակիսի, ի զերահուչակ անապատս որ կոչի Ավաք վանք... Արդ, յերես անկեալ աղաչեմ զհանդիպողսդ յիշել սրտի մտաւք զթշուառականս ողորմայիւ ի տէր... զբնցաւ ի թվ. ՊԿԱ. (861+551=1412), յամբանն աւուստոսի, ի փառս Քրիստոսի»:

Յիշատակարանի վերջում գրիչ Արիստակէսը ձեռագիրը կարգացողից կամ ընդօրինակողից խնդրում է «անմեղազիր լինել» ձեռագրի սխալների համար. «...Արդ, աղաչեմ անմեղազիր լինել մեզ վասն սխալանաց և անարհեստ քերդողութեանս, ներել աղաչեմ հայրաբար և ուղղել եղբայրաբար...»:

Նշենք, որ Արիստակէս Սերաստացու ընդօրինակած «Լուծմունք իմաստասիրական գրոց Յովհաննու Որոտնեցոյ» և «Ոսկեփորիկ Գրիգորի Տաթևացոյ» ձեռագիրները 15-րդ դարի գրչական արուեստի թանկագին աւանդներ են, որոնց յիշատակարանները բազմաթիւն գրիչ Արիստակէսի մասին ընդգծում են, որ նրա գրչական արուեստի գործունէութեան դիւաւոր վայրը հանդիսացել է Դարանաղեաց դաւառի «հուշակաւոր» Աւազ վանքը, որի կամարների ներքոյ նա աշխատել է ութն երկար տարիներ (1404–1412 թուականը): Այնուհետև վաստակաւոր գրիչ Արիստակէսին տեսնում ենք Արեւելեան Հայաստանում, ուր նա կարօտագին զգացումներով ողջունում է Աւազ վանքի դպրոցական դասընկեր Յոհան Եղրնկացուն. «...Եւ յետ սուղ ինչ ժամանակի, զարձեալ ոմն բարեկամ եղբայր և ուսումնակից մեր Եհաս առ մեզ՝ Արիստակէս անուն»:

Մի հանդամանք այժմ պարզ է, որ գրիչ Արիստակէսն Աւազ վանքում ամբողջ հոգիով նուիրուել է ձեռագրեր գրելու և ընդօրինակելու ծանր, բայց ազնիւ աշխատանքին և միշտ բարձր է պահել հայ գրչութեան արուեստի դրօշը: Նրա վաստակն արժանի է առանձին զնահատութեան:

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

Փակիլի (Իրան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԾՈՎՈՒՑ ՎԱՆՔ Ի ՏՆՈՒՔ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Ծովուց Վանքը, կամ աւելի ընդհանրացած անունով Ծովք Դըղեակը, կը գտնուէր Տլուք գաւառին մէջ, Անթէպէն գէպի հիւսիս արեւմուտք: Եկեղեցին կառուցուած էր յանուն Ս. Աստուածածնին:

ՊԱՏՄԱԿԱՆ. — ԺԲ. դարու սկիզբը, թերևս ԺԱ. դարու վերջերքը, Ծով դղեակի տէրն էր Պահլաւունի Ապրիատ իշխանը, Գրիգոր Գ. և Ներսէս Ծնորձալի կաթողիկոսներու հայրը, որ դաւաճան նետով մը նահատակուած է 1111 թուին:

Գրիգոր Գ. Պահլաւունի, որ հայրապետական աթոռ բարձրացած էր 1113 ին, Գեսունի Կարմիր Վանքին մէջ, և հազիւ 3 տարի անցուցած էր այնտեղ, տեսնելով Գեսունի հայկական իշխանութեան ջրնջումը դժբախտ պարագաներու տակ, յարմար դատեց հայրապետանոցը Կարմիր Վանքէն փոխադրել իրենց սեփական Ծով Դղեակը, ուր կարելոր շինութիւններ ալ կատարեց այդ առթիւ:

Այդ թուականէն (1116) սկսեալ՝ քառորդ դարու շրջանի մը վերաբերմամբ յիշատակարաններ յայտնի չեն: ԺԲ. դարու հինգերորդ տասնամեակը թեւակոխելէ ետք է որ կը հանդիպինք հետեւեալ պատմական յիշատակութեանց:

1. — Կիլիկեան Տարեղիբքը(*) ԾԶԹ - 1140 թուին տակ կը գրէ. «Չայսու ժամանակաւ սուրբ կաթողիկոսն Հայոց տէր Գրիգորիս կայր ի փոքրագոյն դղեակն Ծովք, ի սահմանս Տլքոյ, զոր ստացեալ էր սուրբ հայրապետն գնոց ի բրնձէն Անտիոքայ և ժն դեղ շուրջն ի կո (60,000) դահեկան, և եկեալ անդ բնակէր հանդերձ եղբարքն տէր Ներսիսի, և աշակերտօքն, և ամենայն կահիւ սրբոյ աթոռոյն, և ամենայն

աղոյսն իւրեանց» (Հրատ. Ազրլեան, Վեներիկ, 1956, էջ 161):

2. — Ծովուց Վանքէն Ստեփանոս կրօնաւորի հրահանգով Կարապետ քահանայ Ուռհայի մէջ ԾՂԳ - 1144 թուին կ'օրինակէ Աւետարան մը, որուն յիշատակարանին մէջ կը կարդանք. «Գրեցաւ սուրբ և բրիստոսածիր կոսկս Աւետարանիս ի գաւառիս Միջագետաց յաստուածապահ և ի բողոքմանս զաղաքս Ուռհայ, ձեռամբ իմոյ նուաստի՝ Կարապետ նուաստ քահանայի ... հրամանաւ Ստեփանոսի սրբազան և մարբափայլ կրանաւորի, սպասաւորի սրբոյ նշանին, որ է ի Ծովուց վանն, մերձ ի սահմանս ամրոցին, որ կոչի Հոռոմկրայ. ...» (Յովսէփեան, Յիշատակարանք Չեռագրաց, 1951, էջ 356-7):

Վերոյիշեալ Ստեփանոս կրօնաւորը իր կարգին յիշատակարանով մը կը յայտնէ թէ անած և ուսած է Ծովուց վանքին մէջ, սպահնոյաբար գտնուելով Գրիգոր Պահլաւունի կաթողիկոսի աշակերտներուն շարքին. «Ես Ստեփանոս նուաստս յորդիս եկեղեցւոյ ... որ ոչ միայն եմ կրանաւոր, այլ և յետին քահանայ՝ անեալ և վարժեալ գպրութեամբ և ուսմամբ ի նմին վանս, որ նշանակեալս է աստ, ստացայ զԱւետարանս զայս ի յիշատակ հոգւոյ իմոյ...» (Նոյն, էջ 357):

3. — Բայց Գրիգոր Պահլաւունի երկար տտեն հանդիստ պիտի չլինար ընել Ծովուց Վանքին մէջ, մասնով թ թուին ԾՂԹ - 1150 դարձեալ եկն սուլտանն յիկոնիոյ Մասուտն, և էառ զՊեհեսանի զոր առանց պատերազմի ետուն ի նա: Նոյնպէս էառ և զԲեսուն, զՌապան և զՓարզման. և անտի եկն ի Թլպաշար, և պատեաց զնա պատնիչօք, և ոչինչ կարաց առնել, քանզի որդի կոմսին անդ էր և ունէր արս պատերազմոյս. և սպա զերկիրն կոտորեաց և աւարաւ գնաց: Չայս տեսալ սուրբ հայրապետն Հայոց տէր Գրիգորիս, զի այնքան տկարացաւ զօրութիւն բրիստոնէից, և ինքեանք ոչ ունէին ամրոց սպաստանի, և ի Ծովք բերդն իւրեանց երկնէին զաղաքել. սպա խորհեցան զնալ յարեւելս առ թագաւորն Վրաց, զի Անի ի ձեռս նորա էր, թերևս անդ գտանիցեն անդսրբութիւն և տեղի սպաստանի անկասկած ի թշնամեաց:

(*) Այս Տարեղիբքը հրատարակչին կողմէ ընծայուած է Սմբատ Սպարապետին. բայց ճիշդ չէ այդ, ինչպէս ցոյց տուած ենք այլուր (Սիւն, 1960, էջ 304-5):

և և թողեալ զեղբայրն իւր զաէր Ներսէս անդ, մինչև ինքն զնասցէ և զարձցի, և ապա ամենայն տոհմիւքն և ընչիւք զնասցեն: Իսկ ի զնալն տէր Գրիգորի՝ պատահաց զի զնաց ի թլղաշար, և տիկինն ձօւրնին անդ էր, և Հարցանէր ընդ սուրբ Հայրապետն զպատճառս զնալոյ նորա յարեւելս. և նա պատմեաց նմա. և տիկինն այն արգել զնա ի ճանապարհէն՝ տալով նմա զանձատչելի բերդն Հոռոմկլայն ի բնակութիւն. ընդ որում յոյժ ուրախացաւ սուրբ Հայրապետն, և զարձեալ եկն առ եղբայրն իւր տէր Ներսէս ի Ծովքն, և պատմեաց նմա զպատճառս զանալոյն, և զխոստումն տիկնոջն ձօւրնին վասն Հոռոմկլայն՝ զի տացէ աթոռ Հայրապետացն Հայոց: Իբրև լուաւ տէր Ներսէս և այլքն առ Հասարակ ուրախացան յոյժ, զի մեծ էր երկիւզ առ նոսա յահէ անօրինացն. և ապա առեալ զամենայն ինչս իւրեանց և զազգ, զնացին ի Հոռոմկլայն և ամբացան յահէ անօրինացն. և զկնի ժամանակաց կտուն ձօւրնին ժեռ (15,000) զահեկան ի զինն Հոռոմկլային» (Կիւ. Տարեգրք, էջ 167-9):

4. — Վերոգրեալ պատմական տեղեկութիւնները Ծնորճալին ալ կը Հաստատէ իր մէկ յիշատակարանին մէջ, զրելով.

«Ի Հինդ հարիւր թուականի,
 Ինընտասին [ին]նոյն(*) միակի [= 599]
 շարագրեցաւ բանքս տաղի, [= 1150]
 եղանակս երաժշտի,
 ի դառնադոյն ժամանակի,
 չար և զրթնեայ և անբարի,
 որում Մասուտըն յիկոնցի,
 մելիք սուլտան Հագարացի...
 առեալ զբաղաքն Գերմանի...
 Իսկ ի միւսում հասեալ տարի,
 կրրկին և հաս յայնմ աշխարհի,
 էա զամուրըն Պէլանի,
 տալով վատացն առանց մարտի.
 և բղբեալն քաղաք բարի,
 և զրճապան կարգ ըստ կարգի,
 ի Թրղաշար Հասեալ լինի...»

(*) Տպուած է «Ինընտասին նոյն միակի», մենք կատարեցինք վերոգրեալ սրբագրութիւնը, համեմատելով Վիշատակուած պատմական զգալներու տարեթիւր Կիլիկիան Տարեգրքին և Քեսուցի Գրիգոր երէցի ժամանակագրութեան մէջ (Տես Մ. Ուս. Հայեցի, Երուսաղէմ, էջ 504-5):

մեք ի դղեկէն որ Ծով կոչի,
 որ սեփական մեր էր տեղի...
 անցեալք ի յայս կոյս Տորոսի,
 բնակեալ հանդէպ ամբականի,
 որ այլասեռ Քար(*) անուանի...
 առ բարեպաշտ մեծ իշխանի,
 որոյ Թորոս վերածայնի,
 որդի յաղթողըն Լեւոնի,
 և Կոստանդեայ և Ռուբենի,
 տալս երդեցաք քաղցրածայնի(ւ),
 զաշնակելով յիմաստ բանի,
 Վերափոխման Աստուածածնի
 և կենսատու սրբոյ Թաշի...
 Ներսէս եղբայր Հայրապետի
 Հայոց Մեծաց Գրիգորիսի...
 նրտի ի Կլայն Հոռոմականի...» (Տաշեան Յուցակ, էջ 513-4):

5. — Յաջորդ տարին, 1151ին, Աւետարան մը կը գրուի Ծով ամբողջին մէջ, ըստ հետեւեալ յիշատակարանին. «Յամի վեցհարիւրերորդի արամեանս տոմարի, ի Հայրապետութեան տեառն Գրիգորիսի՝ Հայոց հեղինակի և եղբար նորա՝ Ներսիսի, և ի բռնակալութեան Միջերկրեայ Մելիք Մասուտին՝ յիմայելէ և յիկոնիոն քաղաքէ, զրեցաւ Աւետարանս այս յընտիր և ի ստոյգ աւրինակէ՝ յամբողջս որ կոչի Ծով, ընդ հովանեաւ սրբոյ Աստուածածնիս և սրբոյ Նշանիս...» (Յիշտ. Չեռադրաց, էջ 361):

6. — Տասնեակ մը տարիներ կ'անցնին և ապա Քեսուցի Գրիգորի մօտ կը հանդիպինք հետեւեալ յիշատակութեան Ծովք բերդի մասին. «Յայսմ ամի տէրն Անտիօքուն, որ և բրինձ կոչի և անուն նորա սիր Ռընազտ, եկն յաւուրս աշնանային և յանհոգս եղեալ իշնէք ի Տլբոյ(**) երկիրն, և ի բերդն կաթողիկոսի որ կոչի Ծով, ասպատակս սփռէր ի շուրջակայ երկիրն, աւար առնելով և զերելով զթուրքմանն զոր

(*) Ծնորճալին Այլասեռ Քար բառերով Հոռոմկլային չ'ակնարկէր, ինչպս կը կարծեն ոմանք, այլ Տաշիկ Քարին, ուր Թորոս իշխան Հետագային ալ ապաստան կը գտնէ ըստ վկայութեան Կիւ. Տարեգրքին. «Ն. Թորոս, որդին Լեւոնի, երկուցեալ ի նմանէ, ամբացուցանէր զինն իւր և զորդիս և զզանձ ի Տաշիկ-Քարն, և ինքն զորօք իւրով շէջէր ի զժուար և մացառուս վայրս և ի խորածորս Տաւրոսի» (էջ 177-8):

(**) Տպուած է «յիկէքոսայ», ուղղելէ է՝ ի Տլբոյ:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ք — Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Եր. 3 Հոկտ.— Տօմ հայի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան վերնա-ժատարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Կիր. 4 Հոկտ.— Բարեկենդան վարագայ Ս. հայի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վաչէ Արդ. Իգնատիոսեան:

● Ուր. 9 Հոկտ.— Նախատանկէր պաշտուեցաւ Ղպտոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ: Հանդիսակեան էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս:

● Եր. 10 Հոկտ.— Ս. Գէորգայ զօրավարին: Ս. Գատարազը մատուցուեցաւ, ըստ սովորութեան, Ղպտոց Ս. Գէորգ եկեղեցւոյն մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սամուէլ Արդ. Աղոյեան: Քարոզեց Հոգշ. Տ. Ներսէճ Վրդ. Բապուճեան, ընտրան ունենալով «Ս՛վ սուրբ Գէորգ, պարճանք ազգի մարդկան», խօսելով օրուան տօնելի սուրբին կեանքին ու խիզախ դործունէութեան մասին և յայտնելով թէ նահատակութիւնը զերպանց ու բարձրագոյն դազաթն է զուհորութեան: Քարոզէն ետք, արարողութեանց հանդիսապետ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս խօսեցաւ տարին անդամ մը Ղպտոց Ս. Գէորգ եկեղեցիին մէջ Գատարազ մատուցանելու մեր իրաւունքին մասին, յայտնելով թէ ստիկա վերջամեաց զեկեղեցի մէկ սովորութիւնն է ստաշին դարերու Քրիստոնէական միացեալ եկեղեցիին: Ս. Գատարազէն ետք, Միարանութիւնը պատուասիրուեցաւ Ղպտոց նոյն վանքի Հոգշ. Տեաչէն:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. Քէմհանեանի զլիսուորութեամբ, Միարանութիւնը «Հրաշախօսնով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երկնայեան ճամբորդութիւնն ու վարագայ Կաշի նախատանկէր՝ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր Քափօր Տաճարէն ներս: Քափօրապետն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Կիր. 11 Հոկտ.— Տօմ վարագայ Ս. հային: Գիշերային և առաւօտեան ճամբորդութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսաւորիչ, Ապա Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ:

● Եր. 17 Հոկտ.— Ս. 72 աշակերտացն Քրիստոսի: Ըստ սովորութեան, Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի ներքին դաւիթը՝ Ս. Գէորգայ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Տաթև Արդ. Ղարիպեան:

● Կիր. 18 Հոկտ.— Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ներսէճ Վրդ. Բապուճեան:

● Ուր. 23 Հոկտ.— Քարգմանչաց նախատանկին ի Ս. Յակոբ նախապահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս:

● Եր. 24 Հոկտ.— Ս. Քարգմանչաց վարդապետացն մերոց (Տօմ ազգային և եկեղեցական): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Գատարազը մատոյց Արժ. Տ. Կարապետ Քհնյ. Անդրէասեան: Քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս., ընտրան ունենալով «Յիշեցէք զստաճորդս մեր...»: Համառօտի խօսելէ ետք օրուան տօնելի սուրբերուն մասին, Նորին Գերազատուութիւնը անդրադարձաւ թէ այսօր տօնն է անուան Ամեն. Ս. Գատարազը Հօր. քսաւ թէ Սրբազան Գատարազը բարձրամանութիւն մը մատանգամ է Քարգմանիչ վարդապետներուն իւրա-

պտանէր ի սահմանս՝ ունելով ընդ իւր մարդս հազար ընդ ձիաւոր, ընդ ծուլուկ, ընդ խարուանդա, ընդ հետեակ...» (Մ. Ունհայեցի, Երուսաղէմ, էջ 544):

7.— Նոյնը կը հաստատէ Կիլիկիան Տարեկիրքը. «Ս՛ սոյն ամի (ՈԺ = 1161) տէրն Անտիոքայ Ըննաղտ Բրինճն, առեալ ռ (= 1000) այր ձիաւոր և հետեակ և գայր նորօք ի գաւառն Տլքոյ ի կաթողիկոսեանց բերդն ի Ծովքն, և ասպատակաւորս սփռէր շուրջ զգաւառօքն, զերել և աւար առնուլ զխորանարնակ Թուրքմանն» (էջ 185):

8.— Ծովք զղեակը կը յիշուի դարձեալ Գրիգոր Տղայի կաթողիկոսութեան շրջանին (1173–1193), այս անգամ Սամուէլ Անեցիի ժամանակագրութեան մէջ. «Այս աէր Գրիգորիս արկանէ հիմն ի Կլայն, և շինէ հոյա-

կապ եկեղեցի ի նմանութիւն արևելից տաճարացն. պատրաստեալ ի նմա զղիբս երկուց սուրբ լուսաւորչացն զհօրեղարաց իւրոց, աէր Գրիգորիսի և Ներսիսի: Հանէ և ի Ծովուցն զնշխարս մեծին Գրիգորիսի զքեռոյն Ապիրատայ հաւուն իւրոյ զտէր Վահրամայ և զնէ ընդ երկուց լուսաւորչացն» (Մ. Անեցի, Վաղարշապատ, 1893, էջ 139):

Վերոյրեալ յիշատակարաններու համաձայն ուրեմն Տլուք գաւառի Ծովուց Վանքը կամ Գղեակը՝ Հայոց հայրապետութեան աթոռը կը հանդիսանայ մինչև ԺԲ. դարու կէսը, 1150, երբ կը փոխադրուի Հոսմկլայ, աւելի ամուր վայր մը, ուր կը մնայ մինչև յաջորդ դարուն վերջերը:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

բանջիւրէն, և մաղթանքներ բրաւ ն. Ամենպատուութեան կենաց արեւշատութեան համար: Ս. Պատարազէն ետք, ըստ սովորութեան, կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն, ազգային բարերար Գալուստ Կիւլպէնկեանի, ինչպէս նաեւ իր ծնողաց և կողակցին Հոգիներուն համար, նախագահութեամբ Գերշ. Լուսարարացեալ Ս. Հօր:

● Կիր. 1 Նոյ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ ժամարան էր Հոգշ. Տ. Տաթև Արզ. Լարիպեան:

● Բշ. 2 Նոյ.— Ս. Յովսէփայ Աստուածաորն: Ս. Պատարազը մատուցուեցաւ Գեթսեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերեզմանին վրայ: Ժամարան էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Սամուէլ Արզ. Աղոյ՝ Լան: Արարողութեանց հանդիսացեան էր Ժամօրհնող Հոգշ. Տ. Յովսէփ Վրզ. Մամուր:

● Ծր. 7 Նոյ.— Վաղուան Գիւտ Կաշի տօնին առթիւ, կէսօրէ կտք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր զլիաւորութեամբ, Միաբանութիւնը «Հրաշափառածով մուսր զործէց Ս. Յարութեան Տաճար: Պատանաւորչոյն, Ս. Գերեզմանի և Գիւտ Կաշի այրի ուխտերէն կտք, Երեկոյեան ժամերգութիւնն ու նախատանկը պաշտուեցան վերջնայ կից՝ Հայագատեան Ս. Գր. Լուսարարի Եկեղեցւոյ մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսուսը Թափօր Տաճարէն ներս: Թափօրացեան էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրզ. Մամուր:

● Կիր. 8 Նոյ.— Գիւտ Կաշ: Գերեզմանի և առատեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Լուսարարի: Ժամարան էր Հոգշ. Տ. Վահան Արզ. Թօփալեան: Ս. Պատարազէն կտք կատարուեցաւ Տեծահանգէս Թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատանաւորչոյն շուրջ, զլիաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ անպսովանի տակ՝ Ս. Կաշափայտի մատուցածով կ'օրհնէր Տաճարը լեցնող հոծ բազմութիւնը: Ս. Գերեզմանի տակնին մէջ Երզնամ ճեպիէ քո Քրիստոսաշէն կտք, Թափօրը վերջնացաւ Ս. Լուսարարի Եկեղեցւոյ մէջ: Կէսօրը անց էր արդէն Երբ Միաբանութիւնը շքերթով վերադարձաւ Մայրավանք:

● Կիր. 15 Նոյ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսարարի Եկեղեցւոյ մէջ, Ժամարան էր Հոգշ. Տ. Վահէ Արզ. Իղնատիտեան:

● Ուր. 20 Նոյ.— Ս. Հրէշտակապետաց նախատակը պաշտուեցաւ համանուն Եկեղեցւոյ մէջ: Հանդիսացեան էր Գերշ. Տ. Սուրբն Արքեպս. Քէմահանեան:

● Ծր. 21 Նոյ.— Տօն Ս. Հրէշտակապետացն Գարրիէլի և Միխայէլի: Առատեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրէշտակապետ: Ժամարան էր Հոգշ. Տ. Սամուէլ Արզ. Աղոյ՝ Լան: Ըստ սովորութեան, Ս. Պատարազէն կտք կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն՝ ազգային բարերարուհի Ալաւնի ձկնաշերտեանի և պարագաներու Հոգիներուն համար, նախագահութեամբ Գերշ. Տ. Սուրբն Արքեպիսկոպոսի: Ապա Միաբանութիւնը պատուաւիրուեցաւ Տեսչարանին մէջ, Տե-

սուշ Հոգշ. Տ. Արշակ Արզ. Կաշատուրեանի կողմէ: ● Կիր. 29 Նոյ.— Բարեկենդան Յիսմալի պահոց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսարարի Եկեղեցւոյ մէջ: Ժամարան էր Արք. Տ. Կարապետ Քհնյ. Անդրէասեան:

● Եշ. 3 Գեկտ.— Ընծայման նախատանկին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Սուրբն Արքեպս. Քէմահանեան:

● Ուր. 4 Գեկտ.— Ընծայումն Ս. Աստուածածնի: Առատուան, Գերշ. Տ. Սուրբն Արքեպս. Քիլիսարուութեամբ, Միաբան Հայրեր ինքնաւարտներով մեկնեցան Գեթսեմանի ձորը ու շէն կտք «Հրաշափառածով մուսր զործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ, կոկիսկոպտական խոր զլուխ, օրուան հանդիսուսը Ս. Պատարազը մատուց և աուր պատշաճի քարոզեց Հոգշ. Տ. Ներսէ Վրզ. Բապուճեան, «Մեծացուցեանն իմ զՏէր» ընտրանով: Ըստ սովորութեան, Ս. Պատարազէն կտք կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռոյ բարերար Կիւլպէ Կիւլպէնկեանի և Կիւլպէնկեան գերեզատանի ննջեցեցոց հոգիներուն համար, նախագահութեամբ Հոգշ. Տ. Յովսէփ Վրզ. ի:

● Ուր. 11 Գեկտ.— Առաջին Լուսարարաց նախատանկին ի Ս. Յակոբ նախագահէց Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.:

● Ծր. 12 Գեկտ.— Ս. Առաքիլաց և առաքիլն Լուսարարացն մերոց Թաղէտի և Բարրոզիստի: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գիւտարի մտարան մէջ: Ժամարան էր Հոգշ. Տ. Վաղարշ Արզ. Կաշատուրեան:

● Կիր. 13 Գեկտ.— Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսարարի Եկեղեցւոյ մէջ: Ժամարան էր Հոգշ. Տ. Կիւրեղ Վրզ. Գարեկեան:

● Դշ. 16 Գեկտ.— Նախատանկին ի Ս. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Սուրբն Արքեպս.:

● Եշ. 17 Գեկտ.— Ս. Հարցն եղիպտացոց տօնին առթիւ, Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մտարան մէջ: Ժամարան էր Հոգշ. Տ. Գեորգ Վրզ. Նազարեան:

● Ծր. 19 Գեկտ.— Ս. Նիկողայոսի սփանջիւզարծ հայրապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գիւտարի: Ժամարան էր Հոգշ. Տ. Արշակ Արզ. Կաշատուրեան: Վերաբերուածը կատարուեցաւ Տաճարի ներքին գուրիթը գտնուող Ս. Նիկողայոսի Սեղանին:

● Կիր. 20 Գեկտ.— Բարեկենդան Ս. Յակոբայ պահոց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարան էր Արք. Տ. Կարապետ Քհնյ. Անդրէասեան:

● Բշ. 21 Գեկտ.— Յգոթեան տօնի նախատանկին ի Ս. Յակոբ նախագահէց Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.:

● Դշ. 22 Գեկտ.— Յղութիւն Ս. Աստուածածնի: Առատուան, Գերշ. Տ. Սուրբն Արքեպս. Քէմահանեանի զլիաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաւարտներով մեկնեցան Գեթսեմանի ձորը ու «Հրաշափառածով մուսր զործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ, կոկիսկոպտական խոր զլուխ, օրուան հանդիսուսը Ս. Պատարազը մատուց և աուր պատշաճի քարոզեց Հոգշ. Տ. Ներսէ Վրզ. Բապուճեան, «Մեծացուցեանն իմ զՏէր» ընտրանով: Ըստ սովորութեան, Ս. Պատարազէն կտք կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն՝ ազգային բարերարուհի Ալաւնի ձկնաշերտեանի և պարագաներու Հոգիներուն համար, նախագահութեամբ Գերշ. Տ. Սուրբն Արքեպիսկոպոսի: Ապա Միաբանութիւնը պատուաւիրուեցաւ Տեսչարանին մէջ, Տե-

փոստով մուտք գործեցին Ս. Ասուածամեայ Տա-
ճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան
հանդիսաւոր Ս. Պատարազը մատուց շոգչ. Տ. Կիւ-
րեղ Վրդ. Գարեկեան, եպիսկոպոսական խոյր ի
զլուսի, և բարոյեց աւուր պատշաճի:

● Սեր. 25 Դեկտ.— Նախատմական ի Ս. Յակոբ
նախադասէց Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպս:

● Շր. 26 Դեկտ.— Ս. Յակոբայ ՄԾրնայ հայ-
րապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս.
Գլխազիր: Ժամարան է շոգչ. Տ. Յովսէփ Վրդ.
Մամուր:

● Կիր. 27 Դեկտ.— Ս. Պատարազը մատուցուե-
ցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ
մէջ: Ժամարան էր շոգչ. Տ. Մամուէլ Արդ. Ա-
զոյեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Դշ. 14 Նոյե.— Կիւրիի Հանրապետութեան
նախադաս Պր. Աճմէա Սէջու Քուրէի ի պատիւ Ն.
Վ. Վարչապետին կողմէ, Ինթըրֆոնիէնթըլ պան-
դոսին մէջ արուած ճաշկերոյթին ներկայ եղան Լու-
սարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. և Տիար
Կարպիս Հինդլեան:

● Եշ. 22 Նոյե.— Երեկոյեան, Ամեն. Ս. Պա-
րիարք Հայրը, որ 6 Յունիսին մեկնած էր Ս. Քաղա-
քէս և այցելած զոյգ Ամբրիկաններն ու Հայաստան,
վերադարձաւ Ս. Աթոս: Իրեն կ'ընկերանար Ս.
Աթոսի Դիւանապետ շոգչ. Տ. Շահէ Վրդ. Աճմէան:

● Կիր. 1 Նոյ.— Ս. Հրեշտակապետաց վանուց
Տեսուչ շոգչ. Տ. Արշակ Արդ. Խաչատուրեան նշա-
նակուեցաւ նաև Մատակարար Ս. Աթոսոյ:

● Բշ. 9 Նոյ.— Գանատայի Անկիթքան Եղեղեց-
ւոյ Արքեպիսկոպոս Ն. Գերապատուութիւն շոգչրար
Գլխազիր, որ ուխտի եկած էր Ս. Երկիր, այցելեց
Ամեն. Ս. Պատրիարք շոր:

— Նոյն օրը, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ըն-
կերակցութեամբ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպս. Դիւանապետ շոգչ. Տ. Շահէ Վրդ. ի և
Տիար Կարպիս Հինդլեանի, ներկայ եղաւ Ս. Քաղա-
քիս Անկիթքան Արքեպս. Գերշ. Տ. Մաք-Իննէսի
կողմէ ի պատիւ Գանատայի Անկիթքան Արքեպս. ին
արուած թէյասեղանին, Անկիթքան Եպիսկոպոսարանի
մէջ:

— Երեկոյեան, Ս. Ուխտիս Միաբան և Հարա-
ւային Ամերիկայի Կաթողիկոսական Պատուիրակի
Փոխանորդ Գեր. Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան,
որ քանի մը ամիսներու համար շրջապառտի ելած
էր Միջին Արեւելք, ժամանեց Ս. Աթոս: Գեր.
Հայրը 24 Նոյեմբերին մեկնեցաւ Պէյրութ:

● Գշ. 10 Նոյ.— Երուսղէմի Քաղաքացեալ Ն.
Վսեմ. Ռուսէի Պաթիպ այցելեց Պատրիարքարան,
բարի գալուստ մաղթելու համար Ամեն. Ս. Պա-
րիարք շոր:

● Շր. 14 Նոյ.— Ն. Վեհ. Հիւսէյն Քաղաւորի

մեկնեան 20րդ ասրեղարմին առթիւ, Ամեն. Ս.
Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Լուսարար-
ուկա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Դիւանապետ
շոգչ. Տ. Շահէ Վրդ. ի և Տիար Կարպիս Հինդլեանի,
այցելեց Վսեմ. Կառավարչին:

— Նոյն օրը, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը շոր-
հաւորական և բարեմաղթական հեռագիր մը լղեց
Ամմանի արքունիք:

— Կէսօրէ ետք ժամը 4ին Հարամ Եւրիֆի
Եւլիսին կողմէ կվգաֆի տան մէջ ասրբուած թէյա-
սեղանին ներկայ եղան Գերշ. Տ. Սուրէն Արքեպս.,
շոգչ. Տ. Գէորդ Վրդ. և Տիար Կարպիս Հինդլեան:

● Բշ. 16 Նոյ.— Բեթանիոյ մէջ, Օրթոտոքս
Անկիւանոցի Հիմնարկէջի արարողութեան ներկայ
եղան Ասպ Քարգման շոգչ. Տ. Գէորդ Վրդ. և Տիար
Կարպիս Հինդլեան:

● Կիր. 22 Նոյ.— Երեկոյեան Լիբանանի ան-
կախութեան 21-րդ ասրեղարմին առթիւ, Լիբանան-
եան Հրեպատասարանին մէջ ասրբուած ընդունելու-
թեան ներկայ եղան Լուսարարացեալ Գերշ. Տ.
Հայրիկ Արքեպս., շոգչ. Տ. Գէորդ Վրդ. և Տիար
Կարպիս Հինդլեան:

● Դշ. 25 Նոյ.— Ս. Ուխտիս Երիտասարդ Միա-
բաններին Գեր. Տ. Շահան Մ. Վրդ. Սվաճեան Իս-
թանդուլէն ժամանեց Ս. Աթոս և մեկնեցաւ երկու
օրեր ետք:

● Եշ. 26 Նոյ.— Լուսարարացեալ Գերշ. Տ.
Հայրիկ Արքեպս. մեկնեցաւ Լիբանան և վերադարձաւ
վեց օրեր ետք:

● Շր. 12 Դեկտ.— Պրիթիչ Քառնսիի նոր
գրասենեակի բացման հանդիսութեան ներկայ
գնուուեցան Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպս., Ասպ Քարգման շոգչ. Տ. Գէորդ Վրդ. և
Տիար Կարպիս Հինդլեան:

● Կիր. 13 Դեկտ.— Աբրահական Զարթօնքի տօ-
նին առթիւ, Հարամ Եւրիֆի շրջափակին մէջ,
Զարթօնքի հիմնադիր Իլիան Հիւսէյն Իպն Ալիի
գամբարանին մօտ եղած հանդիսութեանց և ապա,
կվգաֆի տան մէջ ասրբուած թէյասեղանին ներկայ
գնուուեցան Դիւանապետ շոգչ. Տ. Շահէ Վրդ. Ա-
ճմէան և Տիար Կարպիս Հինդլեան:

● Շր. 26 Դեկտ.— Երոսպացոց Ս. Մննդեան
տանին առթիւ, Կէսօրէ առաջ, Ամեն. Ս. Պատրիարք
Հայրը, ամբողջ Միաբանութեան ընկերակցութեամբ,
յորհաւորական այցելութիւն տուաւ Ծրանչիսկեանց
Կիւսթոսին և Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին:
Ապա, ընկերակցութեամբ շոգչ. Տ. Շահէ Վրդ. ի և
Տիար Կարպիս Հինդլեանի, Ն. Ամենապատուութիւնը
այցելեց Պոպական Նուիրակին, Անկիթքան Արքեպի-
սկոպոսին և Աբար-Անկիթքան Եպիսկոպոսին: Իսկ
Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս., ընկե-
րակցութեամբ շոգչ. Հայրերու, նոյն առթիւ այցե-
լեց Յոյն-Կաթողիկոսը և Մարտիրոսներու Գերշ.
Եպիսկոպոսներուն, Հայ-Կաթողիկ Համայնքի Պատր-
փոխանորդին և Լուսերկաններու ու Աբար-Լուտե-
րականներու երէցներուն:

ՎԵՐԱԳԱՐՁ ՀՈԳՇ. Տ. ԿԻՐԵՂ

ՎՐԴ. ԳԱՔԻԿԵԱՆԻ

Երեքշաբթի, Տ Դեկտ. 1964, Երեկոյան, Ս. Աթոս վերադարձաւ Ս. Աթոսի Միաբաններէն Հոգշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան: Հոգշ. Հայր Սուրբ Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր կարգադրութեամբ որպէս նուիրակ զրկուած էր Հիւսիսային Ամերիկա, Հոգշ. Տ. Ծա՛հ Վրդ. Աճէճեանի հետ կատարելու համար Ս. Յարութեան Տաճարի հանգանակութիւնը: Հանգանակութեան աւարտին Հոգշ. Հայր Սուրբը, Ամեն, Ս. Պատրիարք Հօր արտօնութեամբ և Պր. Ալեքս Մանուկեանի փափաքով կատարած է Տիրոջ թիկնաւոր Հայոց Եկեղեցւոյ շինութեան հանգանակութիւնը:

Վերադարձի ճամբուն վրայ Հոգշ. Հայր Սուրբը Սեպտ. 5-էն Հոկտ. 23 ուխտաւորաբար գտնուած է Ս. Էջմիածին, և օգտուելով առիթէն, Հայաստանի մէջ տուած է 12 դասախօսութիւններ:

Իր դասախօսութեանց նիւթը եղած է «Հայկական Երուսաղէմը» և մողական լապտերով կատարած է

բազմաթիւ պատկերներու ցուցադրութիւն:

Ինչ որ աչքառու պարագայ մըն է, դասախօսութեանց ներկայ եղած են մասնաւորականներ, բազմաթիւ Երիտասարդներ, և սրահները ունեցած են միշտ ալ խճողուած բազմութիւն:

Ս. Էջմիածնէն յետոյ Հայց. Եկեղեցւոյ երկրորդ ամենէն պատկառելի հաստատութեան՝ Ս. Երուսաղէմի և անոր հօգևոր, բարոյական, մշակութային և նիւթական արժէքներու նկատմամբ հայրենիքէն ներս ցոյց տրուած այս շատ լայն և բացառիկ ուշադրութիւնը, արդարեւ, շատ աչքառու պարագայ մըն է: Հոգշ. Հայր Սուրբին իսկ վիշալութեամբ՝ տոյր բանախօսական հասարոյթները եղած են առիթներ, ուր Հայրենիքի ընտրանին ու հասարակութիւնը զրեւոտած են իրենց շատ զրական կեցուածքն ու դիտարանքը հանդէպ մեր հօգևոր արժէքներուն, Հայց. Եկեղեցիին ու Ս. Էջմիածնին:

Հայաստանէն դէպի Երուսաղէմ իր վերադարձի ճամբուն վրայ Հոգշ. Հայր Սուրբը տուած է նաև 12 դասախօսութիւններ Պոլսոյ հայկական զանազան կազմակերպութիւններու ակումբներուն մէջ, զարժեալ բանիւ թէ մողական լապտերով ներկայացնելով հայկական Երուսաղէմը:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Ճնորհակալութեամբ և օրհնութեամբ կ'արձանագրենք 1964 տարւոյ ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին և այլ Սրբավայրերու տրուած հետեւեալ բարեպաշտական նուէրները:

- 1.— Փոքրիկն Հիլտա Դուրթեան, Պարսկահայ, Թէհրանէն, կը նուիրէ պարսկական փոքրիկ մետաքսեայ զորդ մը, իր մկրտութեան առիթով:
- 2.— Թէհրանաբնակ Տէր և Տիկին Ծա՛հ Մինասեան, կը նուիրեն արծաթեայ եռաստեղեան աշտանակ մը, զորն նոր Զուգայի, Ս. Յակոբայ Տաճարին:
- 3.— Տիկին Լուսարեւ Ռաշտատուբեան, Դամասկոսի, կը նուիրէ ջրփուրա մը, ասեղնագործ՝ Ս. Յակոբին:
- 4.— Տիկին Ոսկի Թօղլոմազեան, բնիկ Կեսարացի, Դա՛հիրէրնակ, Ս. Գլխաղբի սեղանին կը նուիրէ ասեղնագործ Էղբրամիկոց մը:
- 5.— Տիկին Մարիամ Փաշայեան, բնիկ Զուգայիցի, կը նուիրէ ձեռագործ թանթիկ ծածկոց մը, և Աւետարանի բռնիչ կարմիր ծաղկաւոր ապածոյ, իր Աւետարանի կողմէ՝ Մամիկոն Փաշայեանի՝ զենչակ մը մետաքսեայ, չին գործ, իր եղբոր՝ Աւետուճ Մարտի կողմէ՝ սպիտակ զրակալի ծածկոց մը, իր թոռան կողմէ՝ Կիտի Նահապետեանի, պղնձէ թաս մը ափսօով:
- 6.— Պաշտատարնակ Պարոյր Որջանեան, ընտանիքի կողմէ՝ սակի մատանի մը սկով և ձեռագործ դուռաւոր ջրփուրա մը:
- 7.— Հալէպաբնակ Ռարբերցի Օր. Փայլուն Ազարեկեան, կը նուիրէ մէկ բարակ սակիէ ապարանջան Ս. Աստուածածնայ պատկերին:

- 8.— Բարեպաշտուհի Տիկին մը կը նուիրէ փոքր մատանի մը:
- 9.— Տիկին Թագուհի Ծա՛հնեան, կը նուիրէ ինքնաձեռագործ ձերմակի վրայ բանուած ջրփուրա մը:
- 10.— Օրբորդք Նուարդ և Սօֆիկ Հալէպլեաններ, Պոլսաբնակ, Քէօթահեցի, կը նուիրեն ծաղկաման մը յախճապակի՝ գործ Քէօթահեցի:
- 11.— Տիկին Թագուհի Պահարեան, Պոլսաբնակ, Սիւնոցցի, կը նուիրէ ժամաբարի թաշկինակ մը և զոյց մը հողաթափ:
- 12.— Տիկին Նուսիկ Պահարեան, կը նուիրէ Երեսփոքրից մը:
- 13.— Տիկին Սրբուհի Զէյթինեան, Պոլսաբնակ, Զէթուցի, կը նուիրէ զոյց մը հողաթափ:
- 14.— Փոքրիկն Մինաս Գա՛մկեան, Հալէպաբնակ, Մարաշցի, կը նուիրէ Լուսպական փոքր մետաքսէ զործուած զորդ մը:
- 15.— Պոլսեցի Տիկին Գոհար Անտանեան, կը նուիրէ Աւետարանի բռնիչ և կարմիր-ձերմակ զենջակ մը:
- 16.— Սղերցցի Օր. Անուշ Յովսէփեան, կը նուիրէ աշխարհական և ձախակողմեան սիւներու Ս. Աստուածածնայ պատկերներուն զոյց մը վարագոյր, հետամածնայ պատկերներուն զոյց մը: «Յիշատակ է Ս. Յակոտեակայ իշտակարանով. «Յիշատակ է Ս. Յակոբայ Աստուածամօր պատկերին Սղերցցի Օր. Անուշ Յովսէփեանի, Երուսաղէմ, 1964»:

17.— Հալէպարնակ Օր. Մարի Նարկիզեան, Ս. Գլխաղբին կը նուիրէ ինքնաձեռագործ սեղանի ծածկոց մը:

18.— Օր. Լուսին Եղանեան, Ուրֆայցի, Հալէպարնակ, Ս. Յակոբայ կը նուիրէ ճերմակ կտուտի վրայ կանաչ երկզով կարուած չապիկի մը:

19.— Հալէպարնակ, Այնթապցի Օր. Հոփսիմէ Մուրատեան, կը նուիրէ սև արջաբոյսի վրայ ձեռագործ և թանթելա մը, իրբևէ շորփուրս:

20.— Տիկին Չապլի Պէրպէրեան, Հալէպարնակ, Այնթապցի, կը նուիրէ աղամանղէ շորով օղ մը՝ Ս. Աստուածածնայ պատկերին վրայ կարուելու:

21.— Օր. Սիրարփի Այնեան, Պէրպէրեան, Ասանացի, կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին արծաթէ սփորական ապարանջան մը:

22.— Գոնիացի, Տիկին Արշալոյս Գոնեանեան կը նուիրէ ճերմակ խորքի վրայ փուլերով գործուած ինքնաձեռագործ սկիւնի ծածկոց մը:

23.— Տիկին Արաքսի Սինեան, Աղշէնեցի, Պէրպէրեան, կը նուիրէ փոքրիկ նիւթախան արծաթէ կանթեղ մը Ս. Գլխաղբին:

24.— Հալէպարնակ Տիկին Մարիամ Զուլեան, կը նուիրէ կտուտ ձեռագործ Խորանի ծածկոց մը:

25.— Պաղտատարնակ Օր. Աննա, կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին սկզբայ շղթայաձև կարմիր սկով ապարանջան մը:

26.— Տիկին Վերթուրի Գոնեանեան, Պաղտատարնակ, բնիկ Գոնեա-Գարամանցի, կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին անդէրէն Վերթուրի վերտառութեամբ սկզբայ երկու սին ապարանջան մը:

27.— Տիկին Ե. Գոնեանեան, Պաղտատարնակ, բնիկ Գոնեա-Գարամանցի, կը նուիրէ մարգարտաշար սկզբայ խաչ մը Ս. Աստուածածնայ պատկերին:

28.— Հալէպարնակ բնիկ Եղանացի Տիկին Աննի. Նաղարեան, կը նուիրէ Խաչի երեք բոնիչներ ասեղնազործ:

29.— Կիպրարնակ Տիկին Կիլիանէ Էքմէքեան, կը նուիրէ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն պատկերի կանաչ վարագոյր մը:

30.— Գահիրէրնակ Օր. Մաքրուհի Հէքիմեան, կը նուիրէ ինքնաձեռագործ շորփուրս մը և գործուած հողաթափ մը:

31.— Գահիրէրնակ Տիկին Մարիանէ Քացախեան, կը նուիրէ ինքնաձեռագործ սեղանի ծածկոց մը:

32.— Պաղտատարնակ Տիկին Փայլածու Մարանեան, կը նուիրէ զոյգ մը արծաթեայ աշտանակներ Ս. Յակոբի:

33.— Պաղտատարնակ Օր. Շուշանիկ Պոյաճեան, Քրիստոսի Ս. Գերեզմանին կը նուիրէ Գերեզմանի ծածկոց մը, Ս. Գերեզմանի դրան՝ վարագոյր մը և

Հրեշտակի շորի ծածկոց մը և ձեռագործ շորփուրս մը:

34.— Գահիրէրնակ Տիկին Հրանուշ Սնրիճեան, կը նուիրէ Ս. Աստուածամօր Գերեզմանին ինքնաձեռագործ ծածկոց մը:

35.— Երէցկին Նուրիցա Բանտիկեան, Պուրապի, Ֆրանսարնակ, կը նուիրէ երեք ձեռագործ ծածկոցներ, մին մեծ՝ Ս. Յակոբայ Աւագ Խորանին, միւսը՝ Ս. Գլխաղբի Սեղանի և ուրիշ մը՝ որեւէ Խորանի գործածուելու, ըստ յարմարութեան և զոյգ մը սպիտակ զուլպա՝ ժամարարի:

36.— Մուսուլարնակ բնիկ Եղանացի Տիկին Լուսանուշ Նաճարեան, Ս. Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցւոյն կը նուիրէ երկու սեղաններու թանթել ծածկոցներ (Ս. Յարութեան Հոգւ. Տեսչին յանձնուած):

37.— Տիկին Աննիկ Պալապանեան, Ֆրանսարնակ, Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ ինքնաձեռագործ՝ շորս շորփուրս և մէկը գունաւոր պատմա Աւետարանի բոնիչ, ձեռամբ Հոգւ. Տ. Ներսէս Վրդ. Բապուճեանի:

38.— Պաղտատարնակ Տիկին Սալմա, և Մուրաա Սաեփան Խասոյեաններ, Սղերդցի, Ս. Գերեզմանին կը նուիրեն Հրեշտակի շորի վարագոյր մը, Ս. Գերեզմանին ծածկոց մը, երկու շորփուրս և երկու Խաչի բոնիչ և մէկ Աւետարանի բոնիչ: (Ս. Յարութեան Հոգւ. Տեսչին յանձնուած):

39.— Ամմանարնակ բնիկ Տէօթեօլցի Տիկին Զարուհի Փէլիթեան կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին մէկ սկի ապարանջան, և մէկ մատանի:

40.— Օր. Գնարիկ Փէլիթեան, կը նուիրէ մարգարտով սկի մատանի մը Ս. Աստուածածնայ պատկերին:

41.— Ժան Ըլմէճեան, Սէնթ Լուիզէն, Ամբրիզա, Ս. Աթոռոյ Նուիրակ Հոգւ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեանի միջոցաւ, Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ շուխայէ ձեռագործ հին խալիչա մը:

ՀԱՅՐԻԿ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ
Լուսարարապետ Ս. Արոտոյ

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԺԷՍՍԹ

Երուսաղէմացի Տիար Յարութիւն Խաչատուրեան, ի յիշատակ իր հանգուցեալ հօր՝ Կ. Պոլսեցի Արամ Խաչատուրեանի, սկիզբօք մէկ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն Աւագ Խորանը և բովի Խորանները ու գանազան պատկերներու շրջանակներ:

Ս Ի Ո Ն

ՑԱՆԿ ՆԻԹԵՐՈՒ 1964 ՏԱՐԵՇՐՁԱՆԻ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն.—

ԱԻԵՏԻՍ ՆԵՐՍԷՍԵԱՆ. Հնդկաստանի Լահոր Քաղաքի մէջ 1635-ին գրուած Ոսկեփորիկ (հաւաքածոյ) մը	29
ԺԸ. Դարու երկու ձեռագիրներ	252
ԱՆՈՒՇԱԻԱՆ ՎՐԴ. ԶՂՋԱՆՆԵԱՆ. Mkrthym Ծննդոց ԽԹ. 5-ի մէջ (քրգմ.)	63
ԻԲԻՐ-ը Յոս ԺԶ. 4-ի մէջ (քրգմ.)	139
ԶԱԻԷՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆՆԵԱՆ. Յիլա- տելփոյ Հայերէն ձեռագիրները	93, 137, 186, 230
ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Ստեփանոս Գոյներբրիցանց	133
Յիշատակարանք Եսայի Նչեցոյ Քերականութեան	185
ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. Վարդան Մանրա- նկարիչ	251
Սերաստացի Գրիչ Արիստակէս	364
ՀԱՅԿ ՊԷՐՊԷՐԵԱՆ. Անանիա Հակաբոռ Կարողիկոս	286, 360

ՅՈՎԱՅԻ ԹԸԳԸՐԵԱՆ. Անցեալս	26
Մինչդեռ իմ սիրտս կու լայ...	157
Գ. ՃԱՐՏԱՐ. Եթէ զիս օր մը լիէի...	27
Բախտը	58
Բնութիւնն ու մարդը	92
Կու գայ գարունը	130
Ինքնամանաչում	130
Էր երբեմն...	159
Երկու գարուն	158
Ո՛վ մահ	184
Ծառն ու մարդը	184
Տղու մը	218
Կը նայիմ կեանքին, Ա, Բ, Գ, Դ,	250, 284, 358

ԵՂԻՎԱՐԴ. Տիգրանի աւերակներուն մէջ	57
ՎՏԱՐԱՆԴԻ. Սպասում	127
ՄԱՌԻ ԱԹՄԱՅԵԱՆ. Երբոր երկիրս չբռնեցայ...	248
Տեսիլ Թիֆլիզի Մէջ	356
ԶԱԻԷՆ ԵԿԷՆԵԱՆ. Տարիներ վերջ	249
ՍԱՐՄԷՆ. Բարբառ մայրենի	285

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն.—

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. «Գրչուքյան Արվեստի Լեզվական-Քերականական Տեսութունը Միջնադարյան Հայաս- տանում»	98
«Հաղբատ»	194
Ա. Գ. «The Rupenides, Hethumides and Lusignans»	195
«The Armenians in the Byzantine Empire»	231
«Ներսէս Շնորհալի»	264

Գ Ր Ա Կ Ա Ն.—

Գ. Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ. Ամանորի խոհեր	27
Սփիւռփահայ Գրականութիւն	59
Մարդը	131

Բ Ա Ն Ա Ս Ս Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն.—

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ.***	24
Քառեակ	24
Պատասխան	129
Քառեակ	129
...Յաւերժապէս նոր	283
ՀՄԱՅՆԱԿ ԳՐԱՆՆԵԱՆ. Եփրաթա՛յ...	25
Պարոնտերի պարտէզին մէջ	58
Քրիստոս պատարագեա՛լ...	91
Անձանօք տեսիլքը	128
Վանքը՝ Զատիկին	156
Վանքը՝ Զատիկէն վերջ	156
Զո՛ւր սպասում...	183
Բարեկամի արցունքը	183
Սամարուհին	217
Խորհուրդ գիշերուան	249

Ի Մ Ա Ս Տ Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն.—

ՆՈՒԱՐԳ ԵԱՂԼԵԱՆ. Զարի և բարիի ստուգարանությունը (բրգմ.)	159,
	189, 219
Կրօնք և գիտություն	258, 289

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն.—

Մեծ պահքը	49
«Քրիստոս Յարեալ ի Մեռելոց»	118
Ա. Գ. Հայ դպրոցը և անոր դերը	145, 177, 209
ԽՄԲ. Բեղուն և արդիւնաշատ ֆառամեակ. (Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Հօր գահակալութեան Գ. տարեդարձին առթիւ)	241
Շ. «Հարաւային Կողմ Աշխարհի»	305

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն.—

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ. Ստեփանոս Նախավկայ	18
Ս. Գրիգոր Լուսաւորիչ	153
Խաչը և անոր պարծանքը	279
Քրիստոնէական Եկեղեցւոյ Առաջին Դժուարութիւնը	351
Ս. Լ. Ծննդեան գրոյցներէն - Եգիպտոս փախուստը	54
Կարմրալանջը	125
Գէորգ Ս. Ճինեվիճեան. Երկու քամբաները	88
Յղացուած և չգործադրուած մեղքեր	181
Վտառաւորութիւն առ Աստուած «Բարի» երիտասարդը	215 245
ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Բարկութիւն և արդարութիւն	213
ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՍ. ԱՍԼԱՆԵԱՆ. Պարծանքի նշանը	277

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Վ Ա Ն Ք Ե Ր.—

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Ս. Կիրակոսի Անապատ	141
Ս. Տիմոթէոսի վանք ի Կարկառ	269
Ծովուց վանք ի Տլուֆ	366

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն.—

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Թուղթ յե-	
--------------------------------	--

րուսաղեմէ ի Հայս վասն Տեառնընդառաջին	33
Թուղթ Կեղեստիանոսի առ Նեստոր	256
Պատմութիւն Եկեղեցւոյ (Կրատ.)	294
Յ. ՕՇԱԿԱՆ. Նարեկ (Անտիպ ուսումնասիրութիւն)	37, 65

Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն Ն Ե Ր.—

Ա. Գ. Յակոբ Պարոնեան	164
Թորոս Թորամանեան	167
Ռիլիլըմ Շէյֆափիբ	169

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն.—

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. Հաղբատի առաջնորդները	225
Ռւֆանանց տոհմացուցակը	263

Ս Ո Ւ Ր Բ Գ Ր Ա Կ Ա Ն.—

Ե. Օտարականը 13, 51, 85, 121, 148, 347	
Ծննդեան պատմութիւն	17

Ս Ո Ւ Ր Բ Յ Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Ր Ս Է Ն.—

Յուն. - Փետր. Ամսօրեայ լուրեր	46
Մարտ	» » 80
Ապրիլ	» » 109
Մայիս	» » 143
Յունիս	» » 171
Յուլիս	» » 207
Օգոստոս	» » 236
Սեպտեմբեր	» » 271
Հոկտեմբեր	» » 304
Նոյ. - Գեկտ.	» » 368

Տ Ե Ր Ո Ւ Ն Ի.—

Հ. Եղիա Վրդ. Փէչիկեան	78
Ռւրարակիր Միերան Յովհաննէսեան	79
Տիրամայր Մարի Մամուր	79
Ռափայէլ Պապա ձէնագիան	176
Զմբուլտ Մայրապետ Սարափեան	176

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք.—

Շնորհաւորական գիր Ամենայն Հայոց վեհ. Հայրապետէն 44

Կոնդակ Ամեն. Հայոց վեհ. Հայրապետէն 81

Ս. Զատկի շնորհաւորական գիր Ամեն. Հայոց վեհ. Հայրապետէն 84

Գերշ. Տ. Հայրիկ Սրբազանի Արժուքեան տըչութեան Հայրապետական Կոնդակը 108

Կոնդակ Ամեն. Հայոց վեհ. Հայրապետէն, Երանաշնորհ Տ. Տ. Գեորգ Զ. Հայրապետի մահուան տասնամեակին առթիւ 113

Կոնդակ Ամեն. Հայոց վեհ. Հայրապետէն 273

Յայտարարութիւն Մայր Աթոռոյ Դիւանէն 101

Հաղորդագրութիւն Մայր Աթոռոյ Դիւանէն 303

Հաղորդագրութիւն Մայր Աթոռոյ Դիւանէն 346

Ամենայն Հայոց Հայրապետի հարցազրոյցը Սովետական Հայաստանի ոստիոկոմիտէի քղբակցին հետ 40

Ամեն. Ս. Պատրիարք Հօր Ծննդեան պատգամը 1

ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ. Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեանի Նիւ Եորք այցելութիւնը 297

Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսի Այցելութիւնը Հարաւային Ամերիկա. 309

Նորին Սրբութիւն Պօղոս Զ. Քահանայապետի պատմական այցելութիւնը յԵրուսաղէմ 3

Յունաց Տիեզերական Պատրիարք Աքենակոբասի այցելութիւնը Ամեն. Ս. Պատրիարք Հօր 11

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան վսեմ. Նախագահը՝ ՏԻՔ.

Ժօզէ Ազէրսո Բէրտիկաօ և Հայկական Բաժնի վարիչ Պրն. Ռօպէր Կիւլպէնկեան իրենց տիկիններով վերստին մեր մէջ 102

ԳԱՆԻԷԼ ԱԲՂ. ՇԱՄԼԵԱՆ. Տարեկան Տեղեկագիր Ս. Թարգմանչաց Երկրորդական վարժարանի 197

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ. Տարեկան Տեղեկագիր Ամմանի Իգլալեան - Կիւլպէնկեան վարժարանի 201

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՅԵԱՆ. Տեղեկագիր Երուսաղէմի Կիւլպէնկեան Մատենադարանի 206

Շնորհաւորական և այլ հեռագիրներ ու նամակներ 45

Յուշատօն Ապրիլեան գոհերուն համար 142

Նուագահանդէս Տարեկան հանդիսութիւնք Ս. Թարգմանչաց վարժարանի 175

Ս. Զատկի ուխտաւորութիւնը Նոր ուրարակիրներ 239

Նախագահ Տիար Ա. Մանուկեանի նառը Հ. Բ. Ը. Միութեան 50-րդ Ընդհ. ժողովին 69

Զեկոյց Հ. Բ. Ը. Միութեան - Հայկական ուսմանց դասընթացք Պէյրութի մէջ 74

Հ. Բ. Ը. Միութիւն - Հրաւիրագիր Ընդհ. ժողովի 303

Զեկոյց Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան - Հայկական գործեր 75

Զեկոյց Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան - Համալսարանական կրթաքառակներ 111

Թէֆէեան Մշակութային Միութեան կոչը Մեծ Եղեռնի յիսնամեակին առիթով 67

ԱՆԺԷԼ ՔԷՀԵԱՆ. Խորհրդածութիւններ համագործակցութեան մտփին շուրջ 96

Վերադարձ Հոգշ. Տ. Կիւրեղ Վրդ. Գաբիկեանի 371

Բարեպաշտական նուէրներ 371

Յանկ նիւթերու 1964 Տարեշրջանի 373

«ՍԻՈՆ»-ի ԽՄԲԱԳԻՌՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բաղգիրք Ֆրանսական Ոնեբու - Սարգիս Գատեմեան (նուիրատու) : Պէյ-
րութ, 1964, Տպ. Ալ-Պալ, էջ 135 :

Օմար Խայեամ - Քառեակներ : Թարգմ. Բնագրէն Յովսէփ Չ. Միրզայեան :
Նուէր Մ. Ղարաբէկեանէ : Թէհրան, 1963, Տպ. Մոզերն, էջ 128 :

Վիքամանէն Հայաստան - Ալպէս Ս. Թէմիրեան (նուիրատու) : Պէյրութ,
1964, Տպ. Մշակ, էջ 191 :

Համաքարթաւ Աստուածաշունչ Մատեանի Հին Եւ Նոր Կտակարանաց - Արդի
աշխարհարարով : Աշխատասիրեց Վեր. Վահան Գ. Սահակեան : Նուէր
Հալէպի Հայ Աւետ. Եկեղեցիէն : Պէյրութ, 1963, Տպ. Ատլաս, էջ 1279 :

Յեղափոխական Ալպոմ - Ե. Հասոր Թիւ 3(51) : 1964 : Նուէր Առոյն :

Այս երկար ծամբան - Դեւ (նուիրատու) : Երեւան, 1963, Հայպետհրատ, էջ
Թագաւորութեան Այս Բարի Լուրը : Տպ. Ամերիկա, էջ 32 : [157 :

Անլոյս Գիշերներ - Արամ Սէփէթեան (նուիրատու) : Պէյրութ, 1964, Տպ.
Մշակ, էջ 131 :

Օրացոյց Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի, Պէյրութ - 1964 Տարեշրջան :

Պ. Լէփէճեան կը նուիրէ Ա. Տրդատեանի Հեռուէալ գիրքերը .

ա) Առաջնորդ Թուարանութեան - Ա. Դասարան : Գահիրէ, 1953, Տպ.
Յուսարեր, էջ 31 :

բ) Առաջնորդ Թուարանութեան - Բ. Դասարան : Գահիրէ, 1955, Տպ.
Յուսարեր, էջ 39 :

գ) Առաջնորդ Թուարանութեան - Գ. Դասարան : Գահիրէ, 1953, Տպ.
Յուսարեր, էջ 63 :

դ) Առաջնորդ Թուարանութեան - Դ. Դասարան : Գահիրէ, 1954, Տպ.
Յուսարեր, էջ 80 :

Պատկերագարդ Նոր Այբբեանքան (Ա. Մաս) : Միասնորար Հեղինակեցին Ատ-
րինէ Տատրեան, Արմենուհի Չալրքեան, Բաղարատ Թեւեան և Հերման
Համբարեան : Նուէր Արմենուհի Չալրքեանէ : Իսթանպուլ, 1962, Տպ.
Բօլիկրաֆ Օֆսէթ, էջ 64 :

Նոյնին Բ. Մասը : Նուէր ըստ վերնոյն :

Բանքեր Մատենագարանի - Թիւ 7 : Խմբագիր Լ. Խաչիկեան : Նուէր Երեւանի
Մատենագարանէն : Երեւան, Հայկ. ՍՍՍ ԳԱ., 1964, էջ 435 :


Գէորդ Գարբանեան կը նուիրէ Լօթ Փրանսերէն գրքեր :

Հայկ. ՍՍՍ Գիտութիւններու Ակադեմիայէն ստացուած են Հեռուէալները .

ա) Ժամանակակից Հայերէնի Շարահիւսութեան Մի Քանի Հարցեր - Ս.
Գ. Արբաշամեան : 1962, էջ 169 :

صدرها - بطريقه الارمن الارثوذكس المدير والمحرر المؤول - صاحب النافه رئيس الاساقفه هابكازون أبراهاميان
نوفمبر - ديسمبر 1964 طبع في مطبعة دير الارمن - القدس العدد 11 - 12

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.




- բ) Հայաստանի Կոլտնտեսականների Ընտանիքը եւ Ընտանեկան Կենցաղը - Գ. Վարդուժեան եւ Է. Կարապետեան : 1963, էջ 126 :
- դ) Մատենագիտական Գիտողութիւններ - Ստ. Մալխասեանց : 1961, էջ 252 :
- դ) Ստորադասական Կապակցութիւնը Արդի Հայերէնի Նախադասութիւններում - Ն. Ա. Պատնասեան : 1961, էջ 198 :
- ե) Հայ Աշուղներ 17-18րդ Գարերում - Կազմեց Յասմիկ Սահակեան : 1961, էջ 465 :
- դ) Գեկորատիֆ Ծառերի եւ Թփերի Տնկարաններ - Հ. Հ. Մկրտչեան : 1962, էջ 203 :
- է) Հայոց Լեզուի Պատմութիւն (Հին Շրջան) - Գ. Ա. Ղափանցեան : 1961, էջ 361 :
- ը) Ուղեցոյց Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի Գրական Ֆոնդերի - Կազմեց Գոհար Ազնաւուրեան : 1962, էջ 191 :
- թ) Ակնարկներ Հայ Մանկական Գրականութեան Պատմութեան - Խ. Մ. Գիւլնազարեան : 1961, էջ 245 :
- ժ) Անանուն Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի - Համահաւաք բնագիրը Ս. Պ. Լալաֆարեանի եւ Վ. Կ. Չալոյեանի : 1961, էջ 317 :
- ժա) Հին Հայերէնի Խոնարհման Համակարգի Ծագումը - Թ. Ղարադիւլեան : 1961, էջ 179 :
- ժբ) Հայաստանի Հանրի Անտառները - Գ. Գ. Եարոչենկո : 1962, էջ 177 :
- ժգ) Սրտաբանութեան Հարցեր - Թիւ 4 : Խմբադրութեամբ Լ. Ս. Յովհաննիսեանի : 1962, էջ 190 :
- ժդ) Հայ ժողովրդական Հէֆիաքներ - Ընդհանուր խմբադրութեամբ Յովսէփ Օրբելիի : 1962, էջ 670 :
- ժե) Սեւանի Հիդրոփոլոգիական Կայանի Աշխատութիւններ - Հատոր 16րդ : 1962, էջ 168 :
- ժզ) Երկերի Լիակատար ժողովածու - Հատոր 14րդ : Գարբէէլ Սունդուկեանց : 1961, էջ 730 :
- ժէ) Հայաստանի Արտադրական Կառուցումները - Հ. Խ. Խալբախեան : 1961, էջ 90 :
- ժը) Սովետահայ Թատրոնի Տարեգրութիւն - Գիրք Ա. (1917-1940) : Բ. Յարութիւնեան : 1961, էջ 705 :
- ժթ) Անտիքիտիկների Կիրառումը Բուսաբուծութեան Մէջ - Ընդհանուր
 բ) Բիոֆիլիայի Հարցեր - Հատոր Բ. : Խմբադրութեամբ Հ. Խ. Բունեաթեանի : 1961, էջ 178 :
- իա) Հայաստանի Ֆլորան - Հատոր 4րդ : Խմբադրութեամբ Ա. Լ. Թախտաջեանի : 1962, էջ 433 :
- իբ) Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի - Հատոր 4րդ. Գիրք Բ. : Հ. Աճառեան : 1961, էջ 543 :
- իգ) Երկերի Լիակատար ժողովածու - 10րդ. Հատոր (Լրացուցիչ) : Խ. Արուսեան : 1961, էջ 457 :
- իդ) Ակնարկ Հայ Երաժշտութեան Պատմութեան : 1963, էջ 325 :
- իե) Հայ Նոր Գրականութեան Պատմութիւն - Հատոր Ա. : 1962, էջ 557 :
- իզ) Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցոյ - Աշխատասիրութեամբ Կ. Ն. Եիւզրաշեանի : 1963, էջ 158 :

ԼՈՅՍ ՏԵՍԱՆ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ



Էջ 176

Գին 100 Հիւս



Էջ 773

Գին 300 Հիւս

ՏՕՔԹ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔԷՔԼԻԿԵԱՆ

ԲԺԻՇԿ ՄԸ ԵՒ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ



ԵՐՈՒՍԱՂԷՄ

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ԾԱԿՈՐԵԱՆՑ

1964